

P. CORNEILLE

ՊՈՂԻԿԱՏՈՒ

ՀԱՅ ՎԿԱՑ



ԹԱՐԳՄԱՆԵՑ

Բ. Ա. Գ.

ԵՐԱՆԱԿԱՆ

Տպարան ՄՐՊՈՑ ՅԱԿՈԲԻԱՆՑ

1925

890

P. CORNEILLE

ՊՈՂԻԿԱՏՈՎ

Հ. Ա. Յ. Գ. Ա. Յ.



ՊՐԻՎԱՆԵՑ

Բ. Ա. Գ.

—


ԵՐԵՎԱՆ, ՀԽՄ

Տպարան՝ Արքայի Տպարան

1935



H 36726



# Ա Ա Խ Ա Բ Ա Ս Ս Ո Բ Մ

Յեանսական գրականութեան փառքերէն եւ Գոռնելի ամենալավ կարծերէն մին — տատերու կարծիքով նոյն խոկ զլուխ զործոցն — և ՊՌԴ. ԻԿՏՈՒՍի ողբերգութիւնը։ Անոր նիւրը, որ առնուած է Երիսոննեական վկայաբանութենէն, մեզի համար յատկապիս ունի սրատուշ արժէն մը, վասնի Պողիկտոս նայ է ազգաւ։

Անա քէ Բանասեղծը ի՞նչպէս կը ներկայացնէ այդ նիւրը։ — Պողիկտոս կ'ապրէր Գ. դարու կիսուն, Դեկոսի ինննակալութեան տաեն, Փոքր Հայոց այդ բուականի ոստանին Մելիտինէի մէջ։ Արդէն բարձր ծագումով, հաւանաբար նոյն խոկ արքունական զարմէ, յօյժ պատուաւոր դիրք մ'ուներ անիկիա բաղաքին մէջ։ Ու երբ Դեկոս, իբրև բգեսիս հան զրկեց Փելիխոսը, Երիսոննաները հալածելու մասնուոր հրամանզով, Պողիկտոս իրեն կին առաւ անոր դուստրը Պաւուինէ, որ նախապէս խօսեցեալին եր եղած կայսեր սիրելի զինուուականներէն Սեւերոսի։ Պողիկտոս, իր Նեարխոն բարեկամին յուրացամով Երիսոննեական հաւատքը ընդունելին վերջ, հազիւ մկրտուած, նորադարձի իր բուռն նախանձայուզութեամ մէջ, տօնսկան որ մը կը համարձակի նրապարակաւ պառուել հալածաննն հրամայող կայսերական նրովարակը, եւ յափասակելով կուռքերը՝ մենեան սանողներուն ձեռնէն, կը զգեսնէն եւ կը խորտակէ զանոնք. եւ, այդ պատեառաւ, կը բանտարկուի։ Անզօր կը մնան իր կնոջ քախանձանները՝ տարհամոզելու եւ իր հաւատքնն ես դարձնելու համար զինիք։ Պողիկտոս բան կը կանչէ Սեւերոսը՝ անոր յանձնելու համար իր նախակին խօսեցեալը։ Պաւուինէ, զերազանցօրէն ազնուական նկարագիրով մը, որուն ստեղծագործմանը մէջ ինքզինէր զերազանցած է Գոռնելի, անոր ներկայութեանը՝ յայտարարելով հանդերձ, որ, երև Պողիկտոս մեռնի խոկ՝ Սեւեր չի կրնար ամուսին լինիլ իրեն, նոյն ատեն այս վերշինին միջամտութիւնը կը հայցէ ի նոպաս նղկելիին՝ որ Կ'ուզէ մեռնիլ։ Եւ սակայն, Փելիխոսի հրամանու կը զիսատուի Պողիկտոս։ Եւ ամուսնոյն մանեն ետքը, Պաւուինէ եւս կ'ընդունի Երիսոննեութիւնը։ Եւ ի վերջոյ Փելիխոս, խորապէս ազդուած՝ հաւատքի եւ նուիրումի այս իրադարձութիւններէն, ինչ ալ Երիսոննեայ կը դառնայ։

Թէեւ վկայաբանուրենէն առնուած է ոլքերգուրեանս նիւրը, բայց բանասեղծը ազատուրիւմ զգացած է իրեն՝ բուն պատմական խորին վրայ իր կողմէ սեղծաբանուած մասեր աւելցնել. առուն են նախ Սեւերի դէմքը, որ պատմական չէ բնա. յեսոյ Նեարխոնի նահատակուրիւնը Պողիկոսսինէն կանխազոյն դրուիլը, որուն նակառակն է նօմարիս, Պաւլինէի եւ Փելիքսի եւս ի վերջոյ քրիստոնեայ դառնալը, եւ ուրիշ փոքր մանրամասուրիւններ. Առուն ամենքը կը ձգտին աւելի տպաւորիչ բնծայիլ բուն իրազուրիւնը, Պողիկոսսի նահատակուրիւնը, որ իրական է սուլզապէս, եւ ուրան՝ այս ժեսակէտով՝ ոմանց կողմէ ընդդէմ յայտնուած կարծիք. Եւրը վերջնապէս ներքած են վկայաբանական ննջապաններ:

Նրէ առաւազել եղած ըլլար այդ դէմքը, ծնունդ առած Պ. դարու կիսուն, անկարելի պիտի ըլլար որ Պ. դարուն իսկ, այս իմբն այնչափ իր ետքը, անոր ամունին բանի մը եկեղեցիներ կանգնուեին իրարէն նեռու բանի մը բաղասներու մէջ, այսինքն նախ Մելիսինէ, ուր ճնած էր սուրբը եւ ուր նահատակուրեան, յեսոյ Կ. Պոլիս, Ռավիննան եւ Թեքայիդի մօսերը՝ Նզիապտոս: Առոյ և րէ անոր վկայաբանուրիւնը՝ զոր ունինք այսօր, ժամանակակիցի զործ չէ, Կ. Պոլիս ապրող Միմոն Մետափրոսիոսուն գրուած ըլլալով Ժ. դարուն, եւ իր նոռու ոնք նոյն իսկ կը մատնէ քէ պատմական նկարագիր չունի. բայց ասիկա բաւական փաստ մը չէ ուրանալու նամար իրազուրեան պատմականուրիւնը: Սուրբի մը կինս սագրութիւնը անպատճառ. իրեն ժամանակակիցէ մը գրի առնուած լինելու պարագան, քէեւ լաւազոյն անծոււտ, միակ սուրգանիքը չի կրնար Ծկատուիլ նեղուրեան: Յանախ, ծողովդային բարեպատճուրեան մէջ երկար ատեն ապրած կամ պահուած աւանդութիւնն է որ աղքիւր և եղած վկայաբանական պատմութեան. սէկպ պատմած է նոյնպէս որ ժամանակակիցի մը կողմէ կամ իր ետքը տողուած պատմական վաւերագիրը անմիտացած ըլլայ գրականուրեան մէջ՝ ներբողական կամ նառօրէն զըրուածի մը ծնունդ տալին վերջը, եւ նաւանական է որ այս պատմած լինի Պողիկոսսի հնագոյն եւ առաջին վկայաբանուրեան նամար, զոր աւանդութիւնը կը վերագրէ նոյն իմբն Նեարխոնի, իր բարեկամին, որ զինքը դէպի Աւետարանի կիտնիքը առաջնորդողն եղաւ:

Պաղիկսոս հայ էր ազգաւ, ծնած եւ սնած ի Մելիտին, որ  
Քրիստոնեական բուականի սկիզբեկն մինչեւ և դար, եւ աւելի ուժ  
ալ դեռ, բոլորովին հայկական դարձած ուշանի մը կեղրոնց էր (\*):  
Քաղաքին ամենն ազնուական մէկ ընտանիքին կը պատկանէր, եւ  
իշխանական ծաղում մ'ունէր, որուն նամար էր անօւտ որ Հը-  
ռովմի ներկայացուցիչը նաւանած էր զայն ընդունիլ իբր ամու-  
սին իր դասեր: Զինուորական էր դիրքով, եւ իբրեւ բարձր պա-  
տօնատար կը ծառայէր Շանքածիկ կոչուած նորվմէական այն լե-  
գենդին մէջ, որ Տիեսուի օրերէն ի վեր նամբաւուած էր այդ բա-  
ղաքին մէջ, եւ որ, ինչպէս Ս. Գրիգոր Նիւացի կը վկայէ, Աւե-  
տարանի բարոգուրեան նանդկալ առաջին օրեն ցոյց տուած սիրովը՝  
դիւրացուց Քրիստոնեուրեան մուտքն ու տարածումը Մելիտինէի մէջ:

Իր անուան ուուրգ\* մեր մէջ ոգեւորուած պատամունք մը ե-  
ղած չփնելը — վասնզի ո՛չ իր յիշատակին բարձրացած տանարներ  
ունեցած ենք Հայաստանի մէջ եւ ո՛չ ալ վկայաբանական նոխ  
գրականուրիւն իր մասին՝ մեր մատենագրուրեան մէջ — պէտք չէ  
զարմանալի բուի: Այդ երեւոյը կը բացատրուի նախ անով որ  
իր բուականին, հայկական գիրերու գիւտէն տաս առաջ, երբ Ընդ-  
հանրական նկեղեցիի գաղափարը իր մէջ կը սուլզէր բոլոր Քրիս-  
տոնեայ ազգուրիւններուն իննենուրեան զգացումը, ազգային դեմքի  
մը մատծումը տաս մեծ խանգավառուրիւն յառաջ չեր բերեր տա-  
կաւին: Բաց աստի, Մելիտինէ, հայ կեանէի եւ միտքի կեդրանէ հե-  
ռուու եւ մանաւանդ նորվմէական դրօւի ներին եղած ծայրազա-  
ւառի պատկանելով, անմիջական եւ մետական յարաբերուրեան մէջ  
չեր կրնար լինիլ բում Հայուրեան նետ: Բայց իր տօնք կանուխէն,  
քերեւս յունական տօնացոյցի նետ մեր նաղորդակցուրեան օրերէն,  
մուտ դասձ է մեր մէջ:

(\*) Ականուաւոր և հինաւուրց նկարագիր մ'ունէր Մելիտինայ ազ-  
նուաւականութիւնը: Ըստ Հ. Ալիշանի, Նախարարական տուն մշն էր ան,  
որ կը յիշուէր թոսրովի գանեամակին մէջ: Խակ ըստ կ. Բասմաջեանի,  
նոյն տանին են Մելիտինանց կամ Մելիտինեայք, որ իբրեւ հայկական նա-  
խարարութիւն կը յիշուին բեկուածե արձանագրութեանց մէջ: Մելիտի-  
նէի այդ ազնուաւական տոնմէն էր նաև Ս. Եւթիմիոս, Ե. գարու սկիզբը ն-  
րուասուէմ փոխազրուած և հոն կարճ ժամանակի մէջ մեծ արժանիքի և  
անուան արբացած անապատականը, ձագումով հայ, ի վերջոյ վանահայը  
վանքի մը, որուն վանականներուն մէջ մեծ թիւով հայեր կային:

իսկ միակ եկեղեցին, զոր ունիցած ենք իր անունով, և այն՝  
որ Մ. Կաղանկայտուացիի պատմութեան մեջ յառաջ բերուած Ա-  
նաստաս վարդապետի ծանօթ ցուցակին մէջ, ի շարու նախարարային  
միւս փամփեռում՝ կը յիշուի «Ս. Պողիկոսսի վանին, օհնեալ Զօրբոր-  
դապետէն Հայոց ի հիւսիսոյ կողմէ»; Պատմաննական եւ հնախօ-  
սական փասերով(\*) կարելի է թերեւս ապացուցուած նկատել րէ  
այս վանիք, Դ. դարում, կառուցուած էր Զօրբորդ Հայոց (= Մեծ  
Ծոփի) նայ իշխանն մը, Ս. Քաղաքիս Պատմակոսի դրան մօժիկ այն  
տեղուոյն վրայ, ուր 1894ին դիպուտածով երեւան նախուցան հայ-  
կական ընթիր խնանկարներ, նախ բան է. դարու պատկանեալ  
հայատառ նինաւուց վերնագրութիւններով; Ս. Նւրիմէոս միծ խան-  
դաղատանի կը տածէր այս վանիքն նկատմամբ, իբրև սրբարանի  
միծ հայրենակցի մը եւ ազգակցի մը, որուն բուն վկայարանին  
առջեւ եղած ուխտի մը պտուղ կը նանչնար ինքզինքը: Իր մանեն  
եսքը եւ միօտ, իր յաջորդները եւ վսնականները անոր նկատմամբ  
պահեցին նոյն վերաբերմունքը: Մելիսինեցի նայ ուխտառներ,  
որոնք Նրուսաղէմ կուգային այդ բուականներուն, իրենց երկրա-  
կան վանիք կը նկատէին զայն: Հաւանաբար նոն կը քաղուէից  
իրենց նեղացեալները. եւ, ինչուս կը կարծէր նոգելոյս Գուրեւան  
Մրբազն Պատրիարքը, ամենայն նաւանականութեամբ, նոս, այս  
եկեղեցին նկուղին մէջ փոխադրուեցան յետոյ Մելիսինեցի այն  
նայ նահատակները, որոնք կը յիշատակուին նւրիմէոսսի վարչին  
մէջ, ու ասոնցն է անօւշտ այդ նկուղին ընդեւելրեայ մեռելսան  
խնանկար գեղեցիկ կափարիչին(\*\*) վրայ սողուած վսնական սա  
արձանագրութիւնը. «Վասն յիշատակի եւ փրկութեան ամենայն  
Հայոց, զորոց զանուանս Տէր զիտէ»:

X

Վաղնչական անցեալի պատկանող նայ սուրբի մը յիշատա-  
կին՝ զեր Ս. Քաղաքիս մէջ, երջանիկ նախնիքներէ այսպէս ընծայ-

(\*) Այս մասին տեսնել Գեր. 8. Մկրտիչ Սոյս. Ազաւանիի «Հայկա-  
կան Հին Վանքեր և Ակեղեցիներ Ս. Երկրին մէջ» գործը (էջ 129-137 և  
329-339):

(\*\*) Այդ կափարիչին խնանկար պատկերին լուսատիս նմանանալու-  
թիւնը տեսնել նախարանիս առաջին էջի նանգեպի երեսին վրայ:

ուած մեծարտնիքն մերովսանն մասնակցած լինելու իդաով, խոր-  
նեցանք աժամարհաբար նայերենի բարգմաննել<sup>(\*)</sup> անոր նույիռուած  
այս նոյակապ գործը, ոչ միայն որովհետեւ, ինչպէս ըստնք, գոր-  
ծը կազ մը ունի մեր ազգային զգացմօն նես, այլ նաև որով-  
հետեւ նօմարտապէս քիսոնեական ոգւով եւ զգացմամբ գրուած  
ողբերգուրիւն մըն է, այդ տեսակետով գրերէ առաջինն ու ամենէն  
զերազանց՝ ոչ միայն թրանսական այլ բոլոր քիսոնեական գրա-  
կանուրեանց մէջ։ Այդ իսկ, այսինքն բանասեղծին՝ քիսոնեա-  
կան նիւր մը բատերական խաղարկուրեան առարկայ դարձնելու  
մասնումն եր որ յապազեցուց անոր ժողովրդականացումը բարե-  
պատ նասարակուրեան մէջ, 1641էն առաջ վասնդի մինչ ունան  
ու կը դարձնեին Պատղինէի եւ Սեւերի միջն զգացուած տար-  
փական զադնամուրեանց, ուրիշներուն պատօն չէր բուեր բր-  
նաւ ընորհաց վարդապետուրեան պանծացումը՝ Նկարխոնի բեր-  
նով՝ տեսարանական բնմերու վրայ։ Ողջմուրիւնը չուօացաւ սա-  
կայն բրբանել որ երկ Պատղին խաղին սկիզբը կը սիրէ արդա-  
րեւ ասպետական Սեւերը, Պողիկոս և սակայն որ ի վերյոյ ամ-  
բողջովին կը տիրէ անոր նոզւոյն վրայ, բարձր նիւացումովի՝ զոր  
կը ներօնչէ անոր. ինչ որ ըսկէ քէ քիսոնեական այս խաղին  
դիւցանքը պանծալի մարտիրոս մըն և իսկապէս։

Երբեւ բատերական երկ, մեծ և արժեկը՝ զօր ունի այս զգր-  
ուածքը։ Առուեսքի տեսակետով գրերէ անբերի և ան։ Տեսարա-  
նազրուրիւնը այնքան պարզ է, որ առաջին տեսիլներէն սկսեալ՝  
յասկօրէն կ'երեւին զործողուրեան ընթացքը, եւ անոր մէջ՝ լայ-  
նորէն՝ զլաւաւոր յասկանիսները։ Կանոնաւոր և ողբայաւորումը  
տեսարաններուն՝ որոնի կը բաւալին նանդիսաւոր բայց նոյն առեն  
կենդանի շարժումներով։ Մրտայոյզն ու վանմը ա'յնքան բնական  
կերպով կցորդուած են նոն իրարու, որ կը նասկնու քէ որո՛նք  
են զավանակները՝ որոնցմէ։ կը բրբան Մրտին ամենէն ներքին բե-  
լիրը։ Բայց նօանաւոր և մանաւանդ բարոյական դասը, զոր այս  
ողբերգուրիւնը կուտայ մեզի։ Աօխարին բարոյականին դէմ՝ ո-

(\*) Դռուելով այս թատրերէը զբարար և յանգաւոր տաղաչափու-  
թեամբ թարգմանուած է Դեր. Հ. Գէորգ Վրդ. Հիւրմիւզեանէ, և Երկիցս  
աղբազրուած Վենետիկ, 1858ին և 1873ին։


րամ կարգախօսն և կարծես երշանիուրեան իրաւունքը միայն, Գոռնելլ կը ցուցնէ քէ ի՞նչ փամ ուրախուրիւններով կը բերկրի նա, որ՝ ընդհակառակն՝ կը ննազանդի իր պարտականուրեան։ Իսկայի մը կարիքն է որ կը բելադրէ ան։ Ֆակէ, որ այնտես նըրաւայի կերպով կը վերլուծէ Պողիկտոսի անման բարոյականը, կ'ըսէ քէ Գոռնելլ ուզած է մեզի սովեցնել քէ «սիրտերուն» բայց բարի եւ կարեկից սիրտերուն վրայ որբան նոր են նազուրեան օրինակը եւ զօնողուրեան ազգեցուրիւնը։ Անիկա ցոյց տուած է մեզի, իր ամբողջ երկուը, քէ ի՞նչ բան է մեկու մը նամառ՝ իր հաւասեին կառշած մնալը, եւ ի՞նչ՝ ուղբուրուրիւններէ, վասուրիւններէ եւ խնդմանների բակացուներէ սարսափ զգալը . . .։

Այս բարոյականը կը պատկերացնուի անոր մեջ՝ նկարագիրի բարձրուրիւններով, որոնց իւրաքանչիւրը առաքինուրիւն մը կը լուսաւորէ։ Պողիկտոս, սոււրբ՝ մարտիրոսն է, որուն մեջ հաւասերն ու զօրուրիւնը օրէ օր աւելի կ'անին. որ անզադար կը կռուի, ատուածային ոյժէ մը օժանդակուած. անոր մեջ մարդկայիննեն առուածայիննեն անցնէ որ կը կարդաս։ Մարդն ու գերամարդը, զորավի ու զամանուրիւնը, վամի հանգարտուրիւնը եւ վես կեցուածքը եւ իննազոնումին խայտաններ կտն անոր մեջ։ Պաւունիկ՝ սիրտով, միտով ու մանաւանդ խիզնով զերազանցապէս պարկես կինն է։ Հրաւայի եակ, որ բնաւ չի տկարանար իր պարտականուրիւններւն ոչ մեկին առջեւ, եւ որ զիտէ անոնցմէ ամեն մեկին զգացունմ ու ըմբռնումը այնան յատկօրէն դասաւորել, որ առանց սփորելու մեկն ու միւսը իրաւու նետ, կրնայ պահել իր հաւատարմուրիւնը իր հօրը, իր ամռուսինին, լքած բայց երբեք չուրացած իր նախկին խօսնայրին հանդեկա, վասնզի զիտէ իրաւու նետ իրաւախոնիլ բանականուրիւնը եւ սիրտը, կամ, ինչպէս կ'ըսէ Սկնդ Պետ, «իր յարձին եւ բափին մեջ ալ պահել իր զգացողուրեան, իմացողուրեան եւ հաւատարակւուրեան յատկուրիւնները»։ — Սեւերու, խալլը հասկնալի դարձնելու համար անհրաժեշտ դիմուն է. բաւական բարձր նոգիի տեր անձ մը՝ որ տիրած է Պաւունիկի սրբն. «Մեծ, անտահաննդիր, եւ որու շափով ասպետական նկարագիր մըն է ան, ըստ Սկնդ Պետի, որ սակայն մարդկային դեր կը կատարէ. Տրիստոնեան իսկալը ներկայացնուու այս գործին մեջ ինը մարդկային իսկալն է որ կը ներկայացնէ»։ Անդուրեան անձանօր,

անշահայսնդիր, լայնախոն մարդն է ան, որ կը նասկնայ զանազուրեան արժեքը, եւ իր մեցակիցը փրկել խռովելու չափ ունի վեհաճնութիւն։ Փելիքս՝ իր կառավարութեանց սիրուած պատօնական է, գունդիկ, ևասպատ է փառատենչ է իր նոզին, բայց ոչ դաւանան։ Կր սիրէ իր դուստրը, եւ կ'ընէ իր կարելին փրկելու համար Պողիկոսը, անխայս է պետութեան եւ իր Պետին, կայսեր, նանդեպ իր նաւատարմութեանը մեջ։ Արքեան զնուած դէմք մը կ'առնէ, որովհետեւ, նաօք տիպարներէ որջապատուած, կը շուտի իր հազարականութեան մեջ, զոր ի զուր առա նուրբ կը կարձէ։ Մրկչոս ևւ ամձկամիտ, չի կրնար միւս անգուր ըլլալ։ Վերջապէս ոնրացործ մը չէ ան Դունելլի համար, վասնդի անհաղորդ չէ մնորհաց, որուն կ'ապաւիմի ի վերջոյ, նետեւելով իր դասեր։ — Այս ամեննեն անկախարար, կամ իր ամբողջութեանը մեջ, «Պողիկոսուի ողբերգութիւնը կը ներկայացնէ» պայմարը նոռովմէական կրօնի եւ Քրիստոնութեան եւ կամ եւեկու հաղաքակրութեանց միջեւ։ Այս անձնաւորութիւնները կրնան պատմական տեսակետով եւս նկատի առնուիլ։ Նեարխոն առամեան է, որուն հարոզութիւնները սկսեր եին անհանգիս ընել՝ Հռովմը։ Պողիկոս կրակուրոց նորազարձը՝ զոր կ'ամբասամնին ամեն տեսակ ոնիրներով, եւ որ կը մեռնէր տանշանիններու մեջ, անզգած եւ երջանիկ։ Փելիքս՝ անդոնի մասնուած կառավարութեան մը, անիշխամութեան կողմէ տակը ական գրուած կայսրութեան մը մարզպանը։ Ասրագոնիկէ՝ մոլեկրօն խուժանիր, որ առաջին Երիստոնեաններուն տանջանները կը ծափանարէ։ իսկ Մելեռոս կը ներկայացնէ նոռովմէական բարձր ընկերութիւնը, որ սկսած է սկեպտական ըլլալ ներանոսութեան նանդեպ եւ աւելի կարելից՝ Երիստոնելից նկատմամբ։

Երբեւ մանրամանութիւն, Երիստոնեական նախկին ժամանակները պատկերացնող վեպ մըն է ան, տեսարանական պատշաճութեանց վերածուած, իսկ իրը ամբողջութիւն կամ միուրիւն՝ պատմական փիլիսոփայութեան նոյակապ զործ մը, որուն փոխադրութիւնը որ եւ է լեզուն ներս՝ չի կրնար չնկատուիլ նախան մը անոր գրականութեան։







# Պ Ո Ղ Ի Կ Տ Ո Ս

Ա. Բ Ա. Բ Ա Խ Ա Մ Ա Խ Ա Զ Ի Ե

Ա. Տ Ա Ր Ա Վ Ա

Պ Ա Ղ Ի Կ Տ Ո Ս Ե Ւ Ն Է Ա Ր Ա Վ Ա



Ն Է Ա Ր Ա Վ Ա

Խ ո ն ի, միթէ զուն կ'աղղբախս, այդպէս, կնոշ մ'երագէն.  
Այդքան չընչին բաներ վեն հոգիդ իրօք կը յուղե՞ն.  
Պատերազմի մէջ բազմիցըս փորձըւած սիրու մ'արի  
Պէտք է միթէ կնոջական անուրջներէ շըւարի:

Պ Ո Ղ Ի Կ Տ Ո Ս

Դիտեմ թէ ի՞նչ է երազն, եւ թէ ո՛քքան քիչ՝ մարդիկ  
Պէտք է հաւատք ընծայեն զառանցանքին այդ սաստիկ,  
Որ կը շինէ ցայզացնոր մէզի շնորհէն այլանդակ  
Մին ծեւեր՝ որ կը ցքնդին շուտ զարթումի լոյսին տակ:  
Եւ սակայն, չէք զիտեր զուք, թէ ի՞նչ է կինը ինքնին,  
Թէ ի՞նչ հրզօք կապերով ան կ'առինքնէ ողջ հոգին,  
Երբ ընդ երկար կարենալ հրապուրելէ յետոյ զմեզ,  
Հիմնին քահն հուակ ուրեմքն կը վառէ բոցակէզ:  
Պալին, ի զո՞ւք վիշտերու խորն ինքզինքը սուզած:

Կը վախնայ մահըս տեսնմէ. զի ա՛յդպէս է երազած :  
 Կը խափանէ մըտադրած իմ դիտումներս՝ արցունքով .  
 Թոյլ չի տար որ պալատէն դուրս ուրիշի մերթամ քով :  
 Կը քամանեմ վախն իր. բայց իր լացին չեմ դիմանար .  
 Չաղղեր ինձ խռովիք, բայց իր դէմ անզութ շարժիլ չեմ կըրնար :  
 Ու սիրտս, յուզուած՝ բայց առանց բնաւ երկիւղէ տարուելու,  
 Անհաճոյ չուզեր ըլլալ զինքը գերած այքերու :  
 Պատեհութիւնն ըստիսի՞չ է, նէարխ, ա՛յդքան արդեօք,  
 Որ սիրուհույ մը լացին դէմ մընանք այսչափ անհոգ :  
 Յնտածումով մը թերեւս խնայուին իրեն ցաւեր խիստ,  
 Ու կատարէ զոհ ինչ որ կ'ընէ զինքն այժմ անհանգիստ :

Ն Է Ա Բ Խ Ո Ն

Եւ սակայն դուն ալ կըրնա՞ս վրստահ լինիլ լիսուիկ՝  
 Շատ տապելուդ, անդեղեն մընալուդ՝ ե՛ւս աւելի :  
 Աստուած, որուն ծեռքին մէջ են քու օրերդ ու հոգիդ,  
 Խոստացա՞ւ վաղն ալ շարժիլ համածայն քու ըղձանքիդ.  
 Ան միշտ արդար է, այս', եւ միշտ բարի, բայց շնորհն իր.  
 Միշտ միեւնոյն ազգուութեամբ մինչեւ մնզի չի համնիր :  
 Երբ հնեղգութեամբ կորաընցնենք օրուան մէկ պահը ի զուր,  
 Ալ չի մըխեր մեր սիրտին մէջ սրչաքներն տայրասուր :  
 Մեր սիրտն, յայնժամ, խրստացած, կը մնրէլ շնորհն անխընայ,  
 Առատարաշն աջն այնու հնետեւ ագահ կը դառնայ .  
 Եռանդն այն սուրբ որ պարտի յորդորել դէ՛պի բարին,  
 Սակաւադիպ կ'ըլլայ շատ, կամ չի զործեր իսկ բնաւին .  
 Ու տենչանքն այն որ ըզբեզ մըկըրտութեան կը մըղէր,  
 Ա՛յ չըներ քեզ նոյն ազդումն, ինքնին գարծած կիսամնու .  
 Իսկ ականջիդ հընկեցուած հառաջանքները տրխուր,  
 Կը մարեն մէջորդ իսկոյն անոր առկայծ բոցն ու հուր :

## ՊՈՂԻԿԱՏՈՒ

Զիս նանչնար զիս. ներարս ճիշդ այդ խանգն ու սէրը կ'եռան.  
 Աւ որրան զործն յամնաայ՝ կ'անի անոր իղօն այնքան:  
 Այդ արցունքներն, զորլու ես իրը ամուսին կը դիտեմ,  
 Զիս ի սրբաէ քրիստոնեայ կը թողուն՝ ծեզ չտփ. զիտեմ:  
 Բայց որպէսզի ընդունիմ նրւիրական կընիքն այն,  
 Ար կը լրւայ ոնիքներն մեր՝ զուրին մէջ փրկական,  
 Աւ սրբելով մեր աչքերն, եւ մաքրելով մեր հոգին,  
 Տէր կ'ընէ զմենդ երկնաւոր իրաւունքին մեր նախկին,  
 Խէւս ես զայն կը դասեմ կայտութեան մ'իսկ փառքէն վեր,  
 Երբեւ բարիր վեհագոյն, ո'ւմ միայն եմ տենչացեր.  
 Դարձնմ ոչինչ կը պուժէ սուրբ եւ արդար իղծ մ'եթէ՝  
 Էսկ մէկ օրուան յապաղմամբ՝ իր զոհացումը զըսնէ . . . .

## Ն Է Ա Ր Խ Ո Ւ

Այսպէս է որ կը պատրէ զբեզ թըշնամին մարդկութեան.  
 Ինչ որ ոյժով չի կըրնար, զայն նննզութեամբ կ'ընէ ան:  
 Չարակըն լաւ ծըրազրի գէմ, զոր ջընչել կը ջանայ,  
 Չայն կը մզէ ուժզին ես՝ երբ խանզարել չի կըրնայ.  
 Շուարեցնելու համար քեզ միշտ կը հանէ խոչեր նոր.  
 Այսօր արցունք, վաղն՝ ուրիշ, եւ ուրիշ բան՝ ամէն օր:  
 Աւ այդ երազը՝ լիցուն տեսիլքներով ան, տըրառում,  
 Փորձի հարուածն է միայն՝ պատրանքներուն անպատռում:  
 Կը կիրարկէ ամէն բան, ըսպառնալիք, աղաչանք,  
 Կը յարծակի շարունակ, չի խընայեր ոչ մէկ ջանք:  
 Յարդ չը կըրցածը յետոյ դեռ կարենալ կը կարծէ,  
 Յապաղած բանն, իր աչքին, արդէն կիսով քանդուած է:  
 Միշնար ծուղակն իր նախկին, թող Պալին լայ կնոջաբար.  
 Զը սիրեր սիրոն այն՝ Աստուած, ուր զա՞նը դրած է աշխարհ.

Որ կը նայի միշտ ետեւ, իր ընտրանքին վրայ երկբայ,  
երբ կը կանչէ՝ զինք ծայն մ', ինք ուրիշ ծայնի մը կ'անսայ.

ՊՈՂԻԿՏՈՒ

Անձն Աստուծոյ նըւիրողն պէտք իւ՞ սիրէ ուրիշներ.

ՆԵՐԻՆՈՒ

Կըրնանք ամէնքը սիրել. համան է այդ և պատուէր.  
Բայց, ճշշմարիտն ըսելով, նա որ տէրն է աէրիրուն,  
Կուզէ իրեն՝ գերազանց պատիւն ու սէր մը անհուն:  
Քանզի չը կայ հաւասար իր վեհագոյն մեծութեան.  
Պէտք է իրմէ վերջ, իր մէջ միայն սիրել ամէն բան.  
Առ ոյինչ զրել իր սիրոյն համար պաշտօն, ինչք ու կին.  
Յանձն առնուլ գտանդ իր փառքին համար, արեան իսկ ի զին.  
Բայց ո՛րքան էք դուք հնուու այդ եռանդէն անթերի,  
Որ կարեւոր է քեզ շատ, զոր կը մաղթեմ ես քնզի:  
Արտասուալից աչքերով է որ քեզի կ'ըսեմ հոս,  
Այժմ որ ամէն տեղ ամէնքն ըզմեզ կ'ատեն, Պողիկաս,  
Երբ կը սեպուի զմեզ նեղելը՝ Պետութեան մեծ օգուտ,  
Երբ քրիստոնեան կ'ենթարկուի տանջանքներուն է՞ն անզութ.  
Խնչպէս պիտի կարենաս հանդուրժել խիստ ցաւերուն,  
Արցունքներուն անդամ չես կըրնար եթէ տոկալ դուն:

ՊՈՂԻԿՏՈՒ

Չեմ զարմանար ըսածիդ. զգացումն այն որ զիս կ'ընկնէ,  
Մեծ սիրաներուն բընատուր՝ տըկարութիւն երբեք չէ:  
Ինձպէսներուն վրայ նըզօր է միշտ աչքը զեղանի,  
Մանէն անվախը միայն չուզեր որ ան դըժզընեի.

Ու դիմադրել եթէ հարկ է տանջանքի դըժընդակ,  
Եւ մի միայն հոն վիճառուել բերկրանքն հոգւեյն բովանդակ,  
Չեր Աստուածն - ի՛մս ալ, աշխատ պիտի անշուշտ շնորհն անոր,  
Երբ բնդունիմ կնիքը սուրբ մըկրտութեան հոգևոր:

Ն Է Ա Ր Խ Ո Ն

Փութա նպունիկ զայն ուրեմն.

Պ Ո Ղ Ի Կ Տ Ո Ս

Այդ է, նէարխ, այդ իղձն իմ.  
Պանծալի զրաշմը, անոր՝ կրելու տենիով ևս կ'այրիմ.  
Սուկայն, արքաւում է Պալին, ու, երազէն անարեկ,  
Իր բովին դուրս ելնելու չի թոյլատեր զիս երբեք:

Ն Է Ա Ր Խ Ո Ն

Դարձիդ՝ պիտի զբանէ զրեզ շատ աւելի բաղցը ու պերճ.  
Պիտի սրբեաս իր արցունքն, առնենէն ուշ՝ ժամ մը վիրջ.  
Աէր ամուսից մը համար որչափ շատ լայ անիկա,  
Պիտի բախտին՝ բեզ կըրկին տեսնելու այնիքան ցանկայ.  
Արթանը, մեզի կը սպասեն.

Պ Ո Ղ Ի Կ Տ Ո Ս

Փարատէ՛ վախը սըրտին.  
Եւ ըստափէ՛ վիշտն, որով այնրան խռոված է հոգին.  
Հնիքն է, կուզայ.

Ն Է Ա Ր Խ Ո Ն

Փախիքը դուն.

ՊՈՂԻԿՏՈՍ

Չեմ կրթնար.

Ն Է Ա Բ Խ Ռ Ն

Բայց, անպատճառ.

Պէտք է փախչիս ոսոխէ մ', որ զիտէ կողմըդ տըկաբ.  
 Որ զայն դիւրաւ կը զըտնէ. որ կը խոցէ նայուածքով.  
 Որուն հարուածը, թէեւ մահացու, չ'ազդեր վըրդով:

---

Բ. 8 Ե Ս Ի Լ.

ՊՈՂԻԿՏՈՍ, ՆԵՐՄԵՐՆ, ՊԱԿԻՎԻՆԵԼ, ՍՏՐԱԴՈՒԻԿԵԼ

ՊՈՂԻԿՏՈՍ

Փախչինք, եթէ հարկ է այդ. Մընաս բարեաւ, Պաւլինէր,  
 Ամեննէն ուշ՝ ժամ մը վերջ, դարձեալ այս տեղ կ'ըլլամ ես:

Պ Ա Ւ Ղ Ի Ն Է

Խ՞նչ քան արդեօք կը ստիպէ ըզքեզ մնկնիլ այս տեղէն.  
 Պատիւի՞ գործ, թէ կեանքի արդեօք խընդիր կայ նորէն:

ՊՈՂԻԿՏՈՍ

Շատ աւելի կարևոր.

Պ Ա Ւ Ղ Ի Ն Է

Խ՞նչ է զազտնիւն այդ արդեօք.

ՊՈՂԻԿՏՈՒ

Եթ գիտնաս օր մը. հիմա քեզ կը թողում ես շաւօք  
Արքաի. սակայն բաժիպուած.

ՊԱՏՂԻՆԵ

Զիս կը սիրե՞ս.

ՊՈՂԻԿՏՈՒ

Աիրե՞լ քեզ . . .  
Երկինք վրկաց. կը սիրեմ քեզ աւելի՛ իսկ անձեռ.  
Բայց . . .

ՊԱՏՂԻՆԵ

Բայց իմ. հոգս ի՞նչպէս քեզ երբեք ցաւ չի պատճառելը.  
Բայց ի՞նչպէս դան կ'ունենաս ինձ անծանօթ զաղտնիքներ:  
Ի՞նչ տեսակ սէք է՝ ասի. ա՞խ, յանուն մեր հիմէնին,  
Այսօր զոնե՞ մեր ժամերն անհառաջանք թո՞ղ անցնին:

ՊՈՂԻԿՏՈՒ

Շատ կը վախնաս երազե՞ն.

ՊԱՏՂԻՆԵ

Առւտ է երազն. ես հաստատ  
Գիտեմ զայդ. բայց կը վախնամ. զի կը սիրեմ ըզբեզ շատ:

ՊՈՂԻԿՏՈՒ

Միայն ժամու մը համար տեղի չը կայ բնաւ վախու:  
Մընաս բարեաւ. արցունքներդ, ա՞խ, հոգւոյս շատ են ազդու:  
Եթ զգամ թէ սիրոս ապրատամբ կ'ուզէ ըլլալ ինձի դէմ.  
Ու վախչելո՞վ է միայն օր ես իրեն կը յաղթեմ:

Դ. ՏԵՂԵԿ.

ՊԱՀԱԿԻՆԵ, ՍՏՐԱԴՈՆԻԿԵ

ՊԱՒՂԵԿ

Գնա՛, քեզ ի՞նչ փոյթ արցունքներս. վազե՞ նետուիլ զիրկը շուտ  
Աստուածներէն ինծ կանխաւ ցուցուած մահուան մը անգութ.  
Գնա՛ ետեւէն ղըժխսմ բախտը անօրինող այն մարդուն  
Որ զքեզ ի՞նչ սեւ ձեռքերու կը տանի՛ չես զիտեր դուն:  
Մորադոնիկէ, տե՛ս դուն՝ ի՞նչ ժամանակի ենք հասեր.  
Միտքին վըրայ այրերուն՝ ո՞ւր է իջեր ոյժը մեր.  
Այսուննետեւ մեր բաժինն ա'յս է. եւ այս՝ աւասիկ՝  
Մեզ ընծայուած զերմ սիրոյն սովորական արգասիրն:  
Երբ տարիածու են զեռ լոկ, վեճապետ ենք իրնց մենք.  
Ու մինչեւ մեզ նուանելնին՝ ըստուզագէս ղըշնոյ՝ ենք,  
Բայց մեր վըրայ թագաւոր են՝ հիմնէն վերջ՝ իրենք:

ՍՏՐԱԴՈՆԻԿԵ

Պաղեկտոս քեզ կը սիրէ անշուշտ սիրով մը աննննգ.  
Եթէ քեզի հանդէպ ցոյց արւաւ ան քիչ մը երկուանք,  
Քէ քամահնց լուցդ ու զնաց, խոհնեմին ա'յդպէս էր անկ:  
Ասոր համար մի՛ տըրտմիր, ընդունէ նոս ինծ հնա դուն,  
Որ չէր թերեւս անպատեհ՝ քենէ ծածկելը ինչուն:  
Իր մասին մի՛ կասկածիր. գուցէ պատճառն ունէր իր,  
Լաւ է որ այր մ'իր եւ կնոջ միջեւ ղընէ մերթ խըտիր.  
Անի երբեմըն ազատ, ըը նուաստանայ բնաւ երթեր՝  
Մեզ պատմելու մանրամասն իր ամէն մի երթեւենկ:

Համակարիք միմևանց՝ ծեր սիրուն է անշուշտ միեւնոյն,  
Աակայն այդ սիրուը ունի իր պաշտօնները ուրբյն.  
Հիմնին ուխտն որ բգծեղ միմևանց զօդեր է ահա,  
Չի ճրամայեր որ դողաս դուն երբոր ինքը դողայ.  
Ինչ որ բեզի կ'ազդէ ահ, չի տար անոր նեղութիւն.  
Հայ մըն է ինք ազգով, մինչ Հռովմայեցի մըն ես դուն:  
Անձանօթ չէ բեզի բնաւ թէ այս ազգերը կըրկին  
Այդ նիւթին վրայ մի եւ նոյն տապաւը բութիւնը շունին.  
Երազը, մեր դատումով, ժաղրական բան մըն է լոկ.  
Իր չ'ազգեր մեզ ոչ մէկ յօյս, ոչ մէկ երկիւդ, ոչ մէկ հոգ.  
Բայց Հռովմի մէջ ամէնուն համար պատզամ մ'է ինքնին,  
Հաւատարիմ հայելի ճակատազբի վեճ կամքին:

### ՊԱԿՆՈՒՅ

Երազներու արմէքին մասին դուն ի՞նչ ալ խերճիս,  
Կարծեմ սոսկումը պիտի հաւասարի իմինիս,  
Եթէ բու միտրդ ալ ցրնցուի անզամ մ'անոնց խորովըով,  
Եթէ անոնց պատմութիւնն ընկի ես լոկ՝ բու քով:

### ԱՏՐԱԴՈՆԻԿ

Իր ցաւերը պատմելով՝ կը տիւվաւի շատ անզամ մարդ:

### ՊԱԿՆՈՒՅ

Լըսէ՛. բայց պէտք է որ ես բեզ աւելին պատմեմ արդ.  
Որպէսզի լաւ ըմբռոնես իմ կեանրիս վէազը տըխուր,  
Գիտցի՛ր ուրեբն, որոնց՝ սիրուս եղաւ երբեմն անձնատուր.  
Շատուաւոր կնոք մ'ամօթ չէ խոսանվանիլ՝ զգայական

Իր զայթումներն այն, որոնց յաղթած է հուսկ ապա բանն.  
Առաքինի քարքը միշտ պայքարի մէջ կը փայլի.  
Խիղմը՝ անփործ սիրտին դէմ կասկածանբով է միշտ լի:  
Հռովմի մէջ, ուր ես ծընայ, անփառունակ այս գէմքէ և  
Հռովմայեցի քաջ ասպետ մը զերունցաւ ըղձակէզ.  
Ան Սեւերոս կը կոչուէր. ներէ ինծի՝ եթէ դեռ.  
Անոր քաղցրիկ այդ անտւնն ինծմէ կը խլէ հառաչքներ:

#### ՍՏՐԱԴՈՆԻԿԵ

Նա ի՞նքն արդիօք, որ վերջերս, իր իսկ կնանքին փոխարէն,  
Փըրկեց ձեր կայսրը Դեկոս՝ ոսովներուն իր ձեռքէն.  
Որ իր մահովը կորզեց անոնց զէնքին յաղթանակն,  
Ու Հռովմի կողմը գարծուց Պարսից նըսենն յաջողակ.  
Ան, ում՝ տիրոջն իրենց զոհ ինկած մարդոց մէջ այնքան՝  
Զը կըրցան ընաւ հանդիպել, կամ զայն զոնէ չը ճանչցան.  
Ու Դեկոս կայսր, այն ատեն, անոր անյայտ մահէն վերջ,  
Ի յուշ իր մեծ քաջութեանց՝ սընադամբան կանգնեց պերճ:

#### ՊԱՏՇԻՆԵ

Այո՛, այո՛, աւա՛զ, ինքն է, մեր Հռովմը երբեք  
Ձէ ունեցած քան զինք մեծ սիրտ, ու քան զինք պարկնշտ մէկն.  
Այլ դուն զիտես այդ ամէնն. աւելորդ է խօսիլս ա՛լ.  
Զայն սիրեցի. արժանի էր ան սիրոյ կատարենալ:  
Սակայն երբ քախտն իրեն հետ չէ՝ արժանիքն ի՞նչ է որ:  
Երկրորդով էր շատ հարուստ, առաջինով չըքաւոր:  
Ու քարեսիրտ տարփածուի մ' համար՝ որ իր հօրն է մօտ,  
Կընճիռ. մ'է այդ արդարեւ, անյաղթելի խոչընդուռ:

Ա Տ Ր Ա Դ Ո Ւ Խ Կ Ե

Սակայն առիջ պատուական՝ արխութեան հազուաղեալ.

Պ Ա Խ Ն Ի Ն Ե

Այ. անխմաստ եւ յիմար դիմադրութեան մը ըստէալ.  
Աղջիկ մ'ատկէ ի՞նչ օգուտ ալ թէ բաղել նըկրբտի,  
Ինքնախարին համար լւէ քաջութեան դործ մ'է ատի:  
Տարփատենչիկ իմ այդ սէրս, տաժուած հանդէալ Սեւերի,  
Յուսալ կուտար որ ճայրս ինծ տար ամուսին մը բարի,  
Երմով զրաւուած միտրս իսպաս, չըզգացի օր մը երբեք  
թէ աշբերս ինչ անոյշ դաւ սարբեր էին սրբուս նէք.  
Զգացումներուս, իդձերուս, խոկմունքիս տէր էր դարձեր,  
Դիմէր թէ ի՞նչ կար իմ ներսս, ի՞նչ ցաւ, ի՞նչ դառըն խոցեր.  
Կը նեծէինը ի միասին, մեր արխուր բախուր լալով:  
Ան յոյսի տեղ ունէր միշտ միայն արցունք հոգիխուով:  
Բայց հակառակ մեր այսրան հառաջանքին ու լացին,  
Հայրս ու պարտուցս ըզգացումը անողոք մընացին:  
Թոզուցի Հոռմին ուր ուրիմն, ու իմ ազնիւ տարփաւորն,  
Հետևելու համար հօրս՝ պաշտօնավայրն իր այս նոր:  
Ինքն, յուսանատ, նեռացաւ, զնաց խառնըւիլ բանակին,  
Վկանմ մահուան մ'համբաւին լեցուած սիրովիլ անծկագին:  
Գիտես մնացեալը անշուշտ. հոս զարէս ոչ շատ յետոյ,  
Տհոսայ Պողիկար. իրեն թբւեր էր անծրս հանոյ:  
Որովհեանեւ ազնուական դասուն մէջ դիրք ունէր ան,  
Փափարեցաւ հայրըս որ զիս տայ անոր ախկնութեան.  
Կը խորհնէր թէ խնամութեամբն անոր ինքն ա'լ աւելի  
Պիտի նկատուէր՝ ամէնքէն՝ պատկառելի, յարգելի:  
Հաւանութիւն տուաւ սիրոյն. ու նարսանիր կընքեցին:  
Համարելով առազաստն անոր՝ այլ եւս ինծ բաժին,

Պարոք սեպեցի նըւիրել իրեն՝ հոգւովս ի միասին,  
Ինչ որ բնական ըզգացմամբ տրւեր էի ևս միւսին:  
Եթէ խօսրիս ապացոյց կ'ուզեն՝ նայէ՛ երկիւղիս,  
Որով իմ այս լար օրուան մէջ համակռած է հոգիս:

Ա Տ Ր Ա Դ Ո Ն Ի Կ Է

Ո՞հ, բացորոշ է թէ ո'րբան կը սիրես դուն միշտ զայն.  
Քեզի այդրան վախ ազդող երազը ի՞նչ է սակայն:

Պ Ա Խ Ն Ի Կ

Այն տարաբախս Անւերո՞սը ևս տեսայ այս զիշեր.  
Վրէ ժխընդքութիւնը ծեռքին, ալքերէն կրակ կը ճառէր:  
Չունէր երկայն հանդերձներն այն մահազգեստ, տրխրական,  
Չորս մնուելներն կը հազնին, գերեզմանէն երբ դուրս զան.  
Մարմինը չէր ծակծըկուած վէրքերովն այն փառապանծ,  
Ար կ'առնուն կեանքն ու կուտան տեղն լիշտակ մ'անսուաց:  
Ան յաղթական մ'էր կարծես. իր կառքին վրայ դէմքն անոր  
Հըռովմ մըտնող կեսարի մը կը նմանէր փառաւոր:  
«Անըն այն՝ որ իմ իրաւունքս էր՝ տա՞ր որու որ կ'ուզես.  
Այսաէս ծայնեց, մինչ սոսկմամբ կը նայէի իրեն ևս.  
«Գիտցի՛ր, սակայն, թէ այս օրը դեռ չեղած իրիկուն,  
«Ի՞ան զիս այն լաւ համարած մարդուդ վրայ լաս պիտի դուն».  
Մասանեցայ այս խօսրէն. նոզիս պատեց խոռովը նորէն.  
Ամբոխ մ' յնույ՝ ամբարիշտ քրիստոնէից աղանդէն,  
Փութացնելու համար ելքն այս մահանուս խօսրերուն,  
Պողիկոտոն ոտքը նմանեց իր ահաւոր թըշնամւըն:  
Անմիշապէս հայրս անուր ևս կանչեցի օգնութեան.  
Աւազ, սակայն, ինչ որ զիս այն տեղ ընկնեց նոյն նետայն,

Տեսայ որ հայրս ալ, դաշրյն մը բրանտած, ներս կը մըտնիք՝  
Հարուածելու կուրծքն անոր, բարձրացուցած՝ ծեռքը վեր:  
Մաստիկ վիշտէս՝ պատկերն այդ տեսայ պըղտոր ու խառնակ:  
Պողիկառոսի՝ կրշտացուց արինն ամի՞ն կիրք ցրյագ:  
Զեմ զիսեր ի՞նչպէս եւ ե՛րք բապաննեցին անոնք դայն.  
թէ օգնեցին ամենքն իր մահուան՝ զիսեմ զայդ սակայն:  
Այս է երազն իմ ահա.

#### Ս Տ Ր Ա Դ Ո Ն Ի Կ Ե

Մատողիւ տրխուր կը զըտնեմ.

Բայց հարկ է որ վախերուն այդ՝ հողիդ լաւ դընէ դէմ:  
Այո՞ւ, տևսիլքը կրրնայ առթել չափով մը սոսկում.  
Մակայն, պէտք չէ պատճառէ անովէ ճներ այդքան տրտում.  
Միթէ կ'վախնա՞ս մեռելէ մ՞, ան կ'ազդէ՞ թեզ արդեօր հայրդ՝  
Որ կը սիրէ ամուսինդ, զոր կը յարզէ եւ բու այրդ.  
Եւ որուն քաջ ընտրութեամբն էր որ իրենն եղար դուն.  
Որ տնենաս՝ իրմուց հոս պաշտպան մը ժիր եւ արթուն.

#### Պ Ա Տ Ղ Ի Ն Ե

Հայրս ալ այդպէս կ'ըսէք, վիշտըս ծաղրելով շատ անզամ:  
Քրիստոնէից դաւելուն եւ խայծերէ՞ն կը վախնամ.  
Ամուսնոյս վրայ մըղելով իրենց խուժանը՝ կրրնան  
Վրէմն առնուլ հօրս իրենցմէ թափել տուած այնքան արեան.

#### Ս Տ Ր Ա Դ Ո Ն Ի Կ Ե

Եղանդ մըն են անրզզամ, մենենապիզծ, ամրարիշա.  
Դիւթիւթիւն ալ կը խառննեն զոհերնուն մէջ իրենց միշտ:  
Մոլոցքնին մէկ նըղատակ ունի. բանդել լոկ բաղին.

Դից ուղղըւած է ան սոսկ, իսկ մարդկրէն՝ ոչ մէկին.  
Ուրիշներն ի՞նչ խըստութիւն ալ ցուցընեն իրենց դէմ,  
ուշ տառապին անտըրտունջ, ու կը մեռնին գուարթադէմ:  
Յորմէ հետէ պետութեան դէմ դաւաղիր կը նկատուին,  
Մարդասպան չէ բըռնըւած իրենցմէ զեռ եւ ոչ մին:

ՊԱՏՇԻՆԵ

Լուռ կեցիր, հայրս է եկողն.

Զ Ս Ս Ի.

ՓԵԼԻՔԱ, ԱԼՊԻՆՈՍ, ՊԱԽՎԻՆԷ, ՍՏՐԱԴԱՆԻԿԻ

ՓԵԼԻՔԱ

Ակն, քու երազըդ, ա՛զժիկ,  
Զիս ալ քեզ պէս կը սուզէ մտատանջութեանց մէջ սաստիկ.  
Աւ կը վախնամ որ հեռու չէ կատարումն ալ անոր.

ՊԱՏՇԻՆԵ

Սակայն, ո՛ւսկից ինկաւ սիրտոդ յանկարծ երկիւղ մ'այդալէ ս նոր-

ՓԵԼԻՔԱ

Սեւերոս ողջ է.

ՊԱՏՇԻՆԵ

Բայց ի՞նչ կըլլայ կեանքէն իր՝ մեզի:

ՓԵԼԻՔՍ

Զե՞ս պիտիր թէ սիրելին է ան կայսեր, ՚Ինկոսի.

ՊԱՏՇԻՆԷ

Փըրկելէն վերջ անոր կեանքը ձեռքերէն թըշնամոյն,  
 իր իրաւունքն է անշուշտ յուսալ պատուոյ բարձրագոյն:  
 Բախտը՝ որ բազ սիրտերուն շատ անդամ սէր ցոյց չի տար,  
 որ յօժարի երբեմն ալ վարուիլ անոնց ճնտ արդար.

ՓԵԼԻՔՍ

Ինքն է, կուզայ.

ՊԱՏՇԻՆԷ

Ի՞ր կուզայ.

ՓԵԼԻՔՍ

Դուն կը տեսնես հիմակ զայն:

ՊԱՏՇԻՆԷ

Զարմանալի՛. ինչպէս դուն կըքնաս զիտնալ զայդ, սակայն.

ՓԵԼԻՔՍ

Ալպին տեսեր է զանի՛ սա մեր մօտի դաշտին բով,  
 Կուզայ եղեք անփկա զրանիթկներու մեծ խումբով,  
 Որ ցուցընէ մեզ թէ ինչ է այժմ իր դիրքն ու պատիւ:  
 Պատմ՛, սակայն, Ալպին, դուն պատմ՛ լըսածդ հոս լըրիւ:

Պատերազմին կը յիշէք անշուշտ ամէնրդ այն օրն՝ որ  
Սեւերոսի կորուստովն եղաւ այնքան բախտաւոր.  
Ուր գերի կայսրը, զբր ինքը իր ծեռքովն ազատեց,  
Վրհատ զունդին անոր վեր առաւ ինկած սիրոն ի հեծ,  
Մինչ ընկնծուած կը կարծուէր ան զօրութեան տալ թիւին.  
Դիտէք թէ ի՞նչ պատիւներ իր բատուերին ուղղեցին,  
Մեռածներուն մէջ յետոյ երբ անոր դին չը գրտան:  
Արքան Պարսից զայն իրեն քերել տրւեր էր հրաման:  
Էնոր զործոց քաջութեան ականատես ինքն արդէն,  
Այդ վեհապետը ճանչնալ փափաքեր էր զայն մօտէն:  
Տարեր էին զայն իր վրանն, ուր, ծակծըկւած՝ խոցերով,  
Մահամերծ, բայց ամէնուն շարժեր էր խանդն ու զորով:  
Ճոն, երբ ընդհուպ կ'ըսկըսի ան նըշան ցոյց տալ կեանրի,  
Կուրախանայ սիրոն, իրօք, թագաւորին մեծնողի.  
Ու, հրբնուանքէն, հակառակ իր անկէ կրած ցաւերուն,  
Բազուկին՝ ըր զինք տանքեր էր՝ կը պատուէ քաջութիւնն,  
Զայն դարմանձ կուտայ զալտ, չի խնայեր բան մ'իր կեանքին,  
Ու երբ, ամիս մը յետոյ, կ'ապաքինի ան կըրկին,  
Անոր կուտայ աստիճան, խնամութեան փառք, պատիւ, զանծ:  
Որ Սեւերոսը շահի՝ կ'ընէ ճիզեր չափազանց.  
Ապա անոր մերժումները զովելով սրբազին,  
Կուզէ զայն տալ Դեկոսի՝ փոխանակիչ փըրկազին:  
Կընդունի կայսրը, խկոյն, խանդավառուած, քերկրալիր,  
Ենորհել Պարսից՝ իր եղբայրն ու հարիւրեակ պետ ընտիր:  
Այսպէս դարձաւ իր բանակը Սեւերոս Քաջարի,  
Ընդունիլ իր մեծարժէք քաջութեանց վարձքը բարի.  
Դեկոսի սէրն անպատում, իրքն արդար մըրցանակ:  
Սակայն դարձեալ պատերազմ, նորէն նեղիչ մեղ վիճակ:

Բայց այս աղետքն աւելի ամեցուց վհառքը անոր.  
 Պատերազմին կրրկնված՝ ի՞նք յաղթանակ քաղեց նոր,  
 Այնքան յաջող եւ այնքան նըսպասաւոր մեզ համար,  
 Որ ըրինք նախ հարկատու՝ ոստին, ու դրինք գէնքը վար.  
 Դայսը որ իր մասին մէք ունի անհուն՝ ի հարկէ,  
 Յաղթութենէն վերջ այս մեծ, զայն Հայաստան կ'ուղարկէ,  
 Որ աւետէ հո՛ս-ալ լուրը յաղթութենաց խընդալից,  
 Եւ երախտեաց սրբափ զօն մատուցանէ այսուղ դից:

ՓԵԼԻՔՍ

Ե՛րկինք, արդեօք<sup>1</sup> բախտորս զիս այս կերպով ո՞ւր կը տանի:

ԱԼՊԻՆ

A 36726  
 Այս պատմաց մարդ մ'ինձ՝ իրեն եղաղներէն բնտանի:  
 Աւ փութացի, Տէք, որ ձեզ անզեակ պահեմ այս մասին:

ՓԵԼԻՔՍ

Այդիկա, անշուշտ կուզայ հոս՝ բնզի ըլլալ ամուսին.  
 Իրեն համար զօնի հարցն այնքան մեծ բան չէ իրօք.  
 Պատճառանոր մ'է սուտ, որուն նիշտ պատճառն է ոէրք լոկ:

ՊԱԽՆԻՆէ

Կրրնայ ըլլալ, վասնզի զիս ջերմ սիրով կը սիրէք:

ՓԵԼԻՔՍ

Մի՛ զուցէ իր ոխը հին՝ մեզի նկութէ լարիբներ.

Աըբատմըութիւնը արդար, իշխանութեան կրցորդուած, Կըրնայ կըշոել վրէժի է՛ն սոսկալի, է՛ն սուր հարուածն: Աղջիկ, լաւ չէ վիճակնիս.

ՊԱՏՂԻՆԵ

Ո'չ. շատ ազնիւ սիրոս ունի:

ՓԵԼԻՔՍ

Ի զուր այդպէս կը գըգուես սիրոս որ արդէն կ'արիւնի: Վիճակնիս զէշ է, աղջիկ, կը կըրծէ զիս վիշտ մը. լ՛որ իր մերկութեանը մէշ սիրոս առարինին չէ սիրեր: Ա՛խ, Պաւլին, դուն, արդարեւ, հընագանդած ես կարի. Պարտուց սէրդ էր որ դաւեց քու բաջութեանը բարի: Ինձ հետոելով՝ ծառայած կ'ըլլայիր դուն՝ աւելի. Զերծ մընացած կ'ըլլայինք սա վիճակէն ահոելի: Եթէ զեռ դոյզն ունիմ յոյս մ', այն է որ տուած էր բեզ նա Բացարծակի մօտեցող ազդեցութիւն մ'իր վըրայ: Ինձ ի նըպաստ գործածէ՛ սէրն՝ որուն ինքն է զերի. Իմ լարիրիս աղբիւրէն հանէ՛ գարման մ'ինձ բարի:

ՊԱՏՂԻՆԵ

Ե՞ս, ե՞ս նորէն տեսնեմ զինը, յաղթականը հըզօր. Զիս ենթարկեմ աչքերուն, որ կը ծակեն սիրոս ի խոր: Տըկարութիւնը գիտնմ. հայր իմ, կին մ'եմ վերջապէս. Կը յուզուի սիրուըս ահա արդէն իրմով. կը զգամ ես. Ա՛խ, հակառակ իմ սիրոյս, արծակէ մի՛ զուցէ՛ ան Հոգւոյն խորքէն հառաչանը մ', ինձ ու բեզի անարժան: Ես չեմ կըրնար տեսնել զայն.

ՓԵԼԻՔՍ

Աիրոտ ա՛ռ, դուստր իմ, մի սոսկաբ:

ՊԱՏՇԻՆԷ

Անի սիրուն է քնող միշտ. իսկ ես միշտ կին մ'նմ տըկար.

Իր նայուածքին իմ վրբայ ներզործոթեանը դէմ, ա՞հ,

Դրտի կըրնամմ հանդուրժել, սըրտիս վրբայ չեմ վըստահ.

Վւտր չէ որ ես տեսնեմ զայն:

ՓԵԼԻՔՍ

Վւտր է տեսնես, դուստր իմ, զայն,

Ապա թէ ոչ կը մատնես մանուան՝ հայրդ ու տունդ համայն:

Առարինի տնիտ սիրոտ.

ՊԱՏՇԻՆԷ

Կը յաղթես ա՛նոտարակոյս.

Յաջողութիւնը չէ՝ քնառ որ վախ կուտայ իմ հոգւոյս:

Ես կը վախնամ բիրտ կուիւն, յուզումներէն այն անշէջ,

Զոր զզայտ թիւնը ըսկըսած են այժմ արդին սըրտիս մէջ:

Բայց իմ սիրած սոսիխս դէմ եթէ պէտր է կըռուիմ,

Քոյլ տուէր որ նախ կարենամ զինուիլ ես ինքս ընդդէմ իմ.

Ու տեսնելու համար զինքը՝ սպատրաստուիմ քիչ մ'ատեն:

ՓԵԼԻՔՍ

Կ'երթամ մինչեւ պարփակին զուռն ընդ առաջ ես իրեն:

Քա՛ջ եղիք, բու վըրդովուած ոյմերըդ մէջըդ ժողովէ՛.

Եսորնէ՛ որ մեր ամէնտն բախտն ափիդ մէջ, բու բով է:

ՊԱՏՇԻՆԷ

Այո, պիտի նըւաննեմ ըզզացումներըս նորէն.

Զի հրամաններդ ինձմէ՛ դա՛րձեալ իրենց զոհ մը կ'ուզեն:

# Ա Ր Ա Ր ՈՒ Ա Մ Ն Ե Բ Կ Ի Բ Ո Բ Դ

Ա. Տ Ե Ս Ի.

Ս Ե Կ Ե Բ , Փ Ա Բ Ի Ա Ն

Ս Ե Կ Ե Բ

Բայց մինչեւ որ Փելիքս տայ զոհին համար հըրաման ,  
Կըրնամմ զըտնել պատեհ ժամ՝ իմ ըղծանրիս կատարման .  
Կըրնամմ տեսնել Պաւղինէն , եւ գեղեցիկ աչքերուն՝  
Մատուցանել դից միայն արժանի սէրըս անհուն :  
Գիտս արդին , հոս գալուս նըպատակն ա'յդ է միայն .  
Մնացածն ամբողջ պատըրւակ մ'է՝ ծածկելու համար զայն :  
Եկած եմ հոս զոհներու . անոր գեղին է ես որ  
Սակայն եկած եմ զոհնել իմ անծս , իմ կեանրըս բոլոր :

Փ Ա Բ Ի Ա Ն

Պիտի տեսնես դուն զայն , տէր .

Ս Ե Կ Ե Բ

Ի՞նչ հըրճուանք , ի՞նչ խինդ վրաեմ .  
Կը հաւանի՞ գեղանին ուրեմըն որ զինք տեսնեմ :  
Բայց իր հոգւրյն վրայ ես գեռ . ազդեցութիւն մը ունի՞մ .  
Կը տեսնըւի՞ տակաւին նրշոյլը հոն՝ սիրոյն իմ .  
Ի՞նչ խռովք , ի՞նչ խանդ պատճառել կըրնայ իմ զալս հոս՝ իրեն .  
Կըրնամմ ուրեմըն յուսալ լրումն յոյսերուն իմ ամէն :  
Կը նախընտրեմ ես մնոնիլ՝ քան յանձն առնուլ հնարքներ սին՝  
Նամակներով սիրոյ զայն ինձ որսալու ամուսին :

Պաւդինմի համար յեն այդ նամակներն, այլ իր հօր.  
Խմ իդաերուս դէմ եղած յէ ան երբեք, ոչ մէկ օր:  
Թէ յար բախտէս, ուծացած ըլլաշ իր սիրան խմինմէս,  
Պարտրւած՝ ալ բընաւ բա՞ն մը չեմ խընդրեք իրմէն ես:

ՓԱԲԻԱՆ

Պիտի տեսնես զայն. լոկ ա'յս կըքնամ ըսել հիմակ քեզ.

ՍԵԿԵՐ

Ասկայն ինչո՞ւ կը հառչես. ինչո՞ւ յուզուած ես այդպէս.  
Ըսէ՛, բաէ՛ ինձի դուն. արգիօր ալ յի՞ սիրեք զիս.

ՓԱԲԻԱՆ

Էսէ՛մ. պէտք յէ որ դուն, տէր, ա'լ զայն տեսնել փափաքիս.  
Բա սիոյդ բարձրը պատիւն աւելի բարձրը տեղ տա՞ր.  
Հոռվիմի մէջ շատ կը զըտնես դուն սիրունի քեզ համար:

ՍԵԿԵՐ

Ոյ, յեմ կըքնար նուաստացնել երբեք այնքան ես հողիս՝  
Համարելով Պաւդինմէն անհաւասար իմ բախտիս.  
Ան ինձմէ բարձր է, իմ անձս անո՞ր պէտք է նըմանի.  
Կը փափաքիմ միայն որ իրե՞ն ըլլամ արժանի:  
Երթա՞նք տեսնել զինք, Փարիան, Խօսքերէդ չեմ ախորժիք.  
Երթա՞նք դընել այս իմ բախտն իր ոսքերուն արգաղիք:  
Ի՞նչ բաղցը է որ ռազմիրէ զարձիս՝ զըտնեմ զինք նորէն,  
Փընտուելէ վերջ ման մ'արժան՝ տարփաւորի մը իրեն.  
Իրե՞նն է այս մնծութիւնս, իմ այս զիբքս ի՞րն է միայն.  
Ինչ որ ունիմ ես վըրաս, կը պարտիմ միշտ իրեն զայն:

Փ Ա Բ Ի Ա Ն

Դա՛րծծեալ կըսիմ. պէտք չէ զայն կըրկին տեսնել գատիաբիս.

Ս Ե Ւ Ե Ր

ԱՇԽ, ինչո՞ւ չես այդ մասին լուսաբանել ուղեր զիս.  
Եթի դուն զացիր զայն տեսնել, զըտա՞ր ինձ դէմ զինքը պաղ.

Փ Ա Բ Ի Ա Ն

Ի՞նչպէս ըսկմ.

Ս Ե Ւ Ե Ր

Ի՞նչ.

Փ Ա Բ Ի Ա Ն

Այժմ, ան ամուսնացած է, աւաշդ.

Ս Ե Ւ Ե Ր

Փարիան, բրոնէ՛ զիս, շանթի հարուած մ'է այդ իմ զըլմուն,  
Որ կը զարնէ՛ զիս յանկարծ սաստկութիւնով մը անհուն:

Փ Ա Բ Ի Ա Ն

Սակայն, Տէր, ի՞նչ է եղեր քու այն սըրտուա բագութիւնն.

Ս Ե Ւ Ե Ր

Հնար չէ պահել բաջութիւնը այսպիսի պահերուն.  
Էն աննըկուն սիրան անզամ կ'ընկմեն վիշտերն այսպիսի,  
Է՞ն առնական կորում իսկ կը վատումի, կը կասի,  
Բոցով մ'այնքան զեղեցիկ՝ հոգիներն երբ բոշնկած են,  
Զանտնք մահէն աւելի՝ ասանկ դէպքերն կը կոծեն:  
Ա՛ւ տէրը չեմ իմ անձիս, այդ խօսքէն վերջ անաւոր:  
Ամուսնացած է Պաւղին . . .

Փ Ա Բ Ի Ա Ն

Այս, տասն հինգ օր է ոք,  
Հայուսանի մեծերէն մին, Պողիկտոս է անունն,  
Կը ճաշակէ հիմէնին իր բաղցրութիւնը անուն:

Ս Ե Կ Ե Ր

Դրսրովիկ չեմ կրրնար զէթ. ընտրութիւնն իր չէ անարդ.  
Անուն մ'ունի Պողիկտոս. արքայազարմ ունի կարգ:  
Անրաւակամն ըսփոփանք դըժբախտութեան մ'անդարման:  
Պա՛ղին, ըզբեզ ուրիշի ծեռքն այքերս ի՞նչպէս տեսնան:  
Երկի՞նք, որ զիս՝ ճակառակ կամրիս՝ ծընար վերըստին,  
Ո՞վ բախտ, որ յոյան ինծ տալիր զըտնելու սէրն իմ նախակին,  
Առ ետ, բեզի՞ այն շնորհն, զոր ինծի տալ կարծեցիր,  
Ու այն ինծմէ կորզած մահդ ինծի՞ դարձուր իբրեւ ծիր:  
Սակայն, տեսնենք զինքն անզամ մը այս տեղւոյն մէջ վիշտի,  
Ու մեռնելէ առաջ զէթ ողջոյն մը տանք հրաժեշտի.  
Թող մեռելոց կայքն իբրեւ ճնառ տանի սիրտս իր պատկերն  
Ու ճուռկ շունչովն իր՝ անոր մատուցանէ ճոզւոյս սէրն:

Փ Ա Բ Ի Ա Ն

Լա՛ւ խորհէ՛, Տէր.

Ս Ե Կ Ե Ր

Այս', իմ լաւ խորհածն ա՛յդ է դարձեալ.  
Յուսահատ սիրտը կրրնաս՝ միթէ բանէ մը վախնալ:  
Պիտի չ'ուզէ տեսնը իլ.

Փ Ա Բ Ի Ա Ն

Խ՛նչպէս, ա՛հ, տէր, բայց . . .

Ս Ե Ւ Ե Ր

Խ Ն Ի Պ Մ Ո Յ Թ :

Փ Ա Բ Ւ Ա Ն

Ա յ դ պ ի ս ի վ ի շ տ մ ա ւ ե լ ի ւ պ ի ս ի ա զ գ է բ ու հ ո ղ ւ ո յ դ .

Ս Ե Ւ Ե Ր

Ծ ա ս է մ ը չ է ը ն ա ւ ե ր բ ե ք ո ր ա զ ա ս ե լ կ' ո ւ զ ե մ զ ի ս ,  
Ո' չ , զ ա յ ն տ ե ս ն ե լ կ' ո ւ զ ե մ մ ի ա յ ն , ու հ ա ռ չ ե լ ո յ ՞ տ ա լ հ ո ղ ի ս :

Փ Ա Բ Ւ Ա Ն

Ա ն ո ր ա ռ ջ ն ւ չ ը կ ր բ ն ա ս պ ի ս ի մ ը ն ա լ ա ն օ ծ ի դ տ է ր ,  
Ս ի բ ա հ ա ր ն , ե ր բ է ա ն ց ո յ ս , պ ա ր տ ն ո ւ պ ա ս շ ա ն չ ի զ ի ս ի ր .  
Խ ո ս ա կ ց ո ւ թ ե ա ն մ ի ջ ո ց ի ն մ ի շ տ կ ը տ ա ր ո ւ ի ի ր կ ի բ ր է ն ,  
Ու շ ը ր թ ո ւ ն ք ն ե ր ը ա ն է ծ ք ե ւ . ն ա վ ս ա ս ի ն կ ը ժ ա յ թ ը ն ն :

Ս Ե Ւ Ե Ր

Զ ե ս ճ ա ն չ ն ա ր զ ի ս , ի մ յ ա ր զ ա ն ք ս ա ն ո ր ճ ա ն դ է պ է կ' ա պ ր ի դ ի ս ,  
Ա մ յ ո ւ ս ո ւ թ ի ն ս , ո' ր ք ա ն ա լ խ ո ր , բ ա յ ց մ ի շ տ զ ա յ ն է պ ա շ ա կ ր :  
Խ ն է ը ս տ զ ը տ ա մ ք մ ի թ է ի ն ձ կ ր ը ն ա յ ս ա յ ն ի լ ի ր ի ն դ ն զ է մ .  
Խ ն է մ ե ր ժ ը ւ ա ծ խ ո ս տ ո ւ մ կ ա յ՝ ո ր զ ա յ ն ճ ա կ տ ի ն ի ր ն ս տ ե մ :  
Ա ն ե ր դ մ ն ա զ ա ն ց չ է ե ր բ ե ք . ի ս կ յ ե ղ յ ե ղ ո ւ կ՝ ո չ ը ը ն ա ւ .  
Պ ա ր տ ր ի զ զ ա ց ո ւ մ ն , հ ա յ ր ն ու բ ա խ ս ո ւ է ի ն ո ւ ո ր դ ր ի ն ն ծ ի դ ա ւ :  
Պ ա ր տ ր ի զ զ ա ց ո ւ մ ն ի ր ա ր դ ա ր է ր . հ ա յ ր ն ու ն մ է ր ի ր ա ւ ո ւ ն ի ր .  
Ա մ բ ո ղ ջ յ ա ն ց ա ն կ ը ք ի յ ն ա յ ի մ ը բ ա խ ս ո ւ փ ր ա յ չ ա ր ա շ ո ւ ք .  
Ե թ է զ ի ս վ ա ղ զ ը տ ն է ր բ ա խ ս ո ւ ն , ա' լ ս , բ ա խ ս ո ւ մ , հ ո զ չ է , ք ի չ մ ը ո ւ ի շ տ ,  
Կ ը շ ա հ է ի մ է կ ո վ մ ի ւ ս ն , ու ի ն ք կ ը լ լ ա ր ի մ ս ը ն դ մ ի շ տ :  
Դ ը տ ա ւ զ ի ս բ ա խ ս ո ւ ն՝ ա յ լ շ ա տ ու շ , ե ր բ ա ն ե լ ա ծ է ր ծ ե ր ք է ս .  
Զ ի ն ք ը տ ե ս ն ե լ , հ ա ռ չ է լ , յ ե ս տ ո յ մ ն ո ն ի լ կ' ո ւ զ ե մ ե ս :

Փ Ա Բ Ւ Ա Ն

Երթամ իրեն հաւասառեմ, թէ այս վիշտիդ մէջ անեղ,  
Ինքզինքիդ ննտ կըսուելու համար դնու ոյժդ է իր տեղն:  
Ան կը վախճայ, ինչպէս ես, յուզմոնքներէն սիրարձարձ,  
Ոյց կը մասնէ աարիւասորն աննենգ՝ կորուստ մ'յեղակարձ,  
Եւ որոնց թափր սասափկ կըբնայ ծընիլ խոռովք ու խիթ,  
Թէ՛ իսկ արբաւած չըլլայ քնառ զայրացումի դոյզն առիթ:

Ս Ե Ւ Ե Ր

Փարփան, կուզայ, ինքն է.

Փ Ա Բ Ւ Ա Ն

ՏԼՐ, յիշէ ինչ որ քեզ ըսի.

Ս Ե Ւ Ե Ր

ԱՇԽ, ուրիշ մ'ան կը սիրէ, արւած է սիրտն ուրիշի.

Ը. Տ Ե Ա Բ Ա Լ.

ԱԵԽԵՅ, ՊԱԽՄԻՆԵ, ԱՏՐԱԴԱՆԵԻԿԵ, ՓԱԲԻԱՆ

Պ Ա Խ Դ Խ Ն Է

Աւրիշ մ', այս, կը սիրեմ, չըբմնղանիրի չեմ զիմներ.  
Արան կ'ուզնեն թող շընկմեն քեզ, ինձմէ զատ՝ ուրիշներ,  
Պալինի սիրտը ազնիւ՝ անպատճուակ կը խօսի.  
Մահուանըդ զոյժը չ'ը քնառ որ կորարնցուց քեզ մնցի:  
Եթէ երկինք ընտրանիս մէջ իր կամքը դքած ըլլար,

Ես վեճ սրբադի՞ղ կուտայի իմ ամբողջ անծս անպատճառ.  
 Ու առաջին քու բախտիդ խըստութիւնն այն բովանդակ  
 Կ'ոչընչանար՝ ակներեւ արժանիքիդ փաստին տակ:  
 Կը տեսնէի մէջդ ա՛յնքան յատկութիւններ գեղեցիկ,  
 Որ դուն ինձ բարձր էիր քան արքաներն է՛ն երջանիկ,  
 Բայց կը նընշէր վըրաս ա՛յնպէս զզգացում մը պարտուց,  
 Որ հայրս ինձ իրը ամուսին ի՛նչպիսի անձ մ'ալ տար ցոյց,  
 Արփութեան քեզ տըւած այդ փառքիդ վրայ եթէ դուն  
 Վեհապանծ շուքն ալ թագի մ' աւելցնէիր շողշողուն,  
 Երբ տեսնէի իս ըզբեզ, ատելով իսկ հանգերձ զայն,  
 Երեն պիտի, ակամայ, հնազանդէի միշտ սակայն:  
 Ու իշխելով կիրքերուս, միտրըս պիտի դըստովէր  
 Հառաչանքներս, նոյն ատեն ատելութիւնս ալ ցրուէր:

Ս Ե Ւ Ե Ր

Երանի՞ քեզ, որ, այդպէս հառաչանքով մը թեթև  
 Կրքնաս սրբադիդ տալ հանգիստ, ու ճընշըւած հոգւոյդ՝ թեւ:  
 Իղծերուդ վրայ դուն ա՛յնպէս իշխող դըշխոյ մըն իս որ,  
 Քեզ անայլայլ կը զբունեն փոփոխումներն էն խոշոր.  
 Միտրըդ հրանուտ խոնկերու մէջ մինչ ուժգին կը կոծէ,  
 Դուն կը մընաս անտարքեր, արհամարհուտ իսկ գուցէ,  
 Անդըրդուելի եւ պինդ կամքըդ թոյլ կուտայ այն ատեն  
 Որ մէքն՝ հեռին, գութն անոյշ՝ քամահանքին յաջորդեն:  
 Սոսկ մէկ մասնիկը հոգւոյդ, նըշոյն ազնիւ քու սիրոյդ:  
 Ընկճուած սրբակս ցաւերն ի՛նչպէս ըսփոփէր պիտ' ընդիոյթ:  
 Լոկ հառաչանք մ', արցունքի սրբանց թափուած միակ շիթ  
 Մ'ի՛նչպէս պիտի ամորէր կըսկիծն ամբողջ՝ կորուստիդ.  
 Միտրս յայնժամ սէրըս վատոյժ պիտի ստիպէր անխընայ,  
 Որ անսուարքեր ըլլայ նախ, յետոյ ամէն ինչ մոռնայ:

Աւ բուկիդ պէս վառելով ասարփանիքս կրակը անշէջ,  
Պիտ' միջնառէի երջանիկ կեանոր մ'ուրիշին գրրկին մշչ:  
Ո՞վ հոգւոյս ուշն անուշակ, որ թութեցիր զիս այնպէս,  
Այդպէս է որ կը սիրեն, ու արդեօք զիս սիրած ես:

Պ Ա Խ Ն Ի Ն Է

Զայդ բեղ ես լաւ տըսի ցոյց, Տէր, եւ եթէ իմ հոգին  
Ամբողջութին կարենար մարել կրրակն իր բոցին,  
Աիրաս ի՞նչ անող խոռովներէ պիտի աղաս մընար, ա՞խ:  
Բասոյդ է թէ զգացումներս կը նըւանէ միտքս յանախ,  
Բայց անոնց վրայ՝ ի՞նչպիսի ոյժ ալ ի գործ դընէ նա,  
Անոնց վրայ ո՛չ թէ կ'իշխէ այլ ըրոնաւոր կը դառնայ.  
Ու թէպէտեւ արտաքուստ ան երեւի անվրրդով,  
Սակայն ներբուստ ամրոխուած է յոյզերով բազմախոսով:  
Զեմ զիտեր ի՞նչ հրապոյր գնու զիս դէպի քեզ կը մըզէ.  
Քու արժանիքդ է միշտ մեծ, եթէ իմ միտքս ուժեղ է.  
Ան է որ, ինչպէս վառեց երեւմըն կրակն իմ սիրոյն,  
Կը զըզուէ այժմ ալ իղձերս ազգումներով հզօրազոյն,  
Պարութելով բեզ վառքով եւ զօրութեամբ փըրկաւէտ.  
Եւ ամէն տեղ յաղթանակը բերելով ետեւէդ:  
Արժանիքին այդ ըստոյգ կըշիսքը ևս զիտեմ լաւ.  
Անոր մասին իմ տածած յոյսերը չեն խարուած բնաւ:  
Բայց Հռոմիմ մշջ ունեցած նոյն իմ պարտքի զգացումն այն,  
Որ զիս հոս ալ կ'ենթարկէ կամրին մարդու մը միայն.  
Դարձեալ ի բաց կը մերժէ այդ խայժերուն նիզն ուժզին,  
Կը չարչարէ, սակայն չի կըրնար դըրդուել իմ հոգին:  
Մեր իղձերուն դէմ անգութ առաքինի այս բարքն էր,  
Զոր սիրադ, իր զէմ զըժզընած թէեւ, սակայն կը զովէր:  
Դրժզընէ՛ դարձեալ, բայց մի՛ զըստովեր այն խըստութիւնն

Որմէ կըրբնանք պարտըլի երկուքս ալ, թէ՛ ես՝ թէ՛ դուն:  
Եւ զիտցիր թէ նա որ իր պարարին ճանդէալ չէ արի,  
Պիտի չկըրբնայ արժանի ըլլալ սիրոյն Սևերի:

Ս Ե Ւ Ե Ր

Մի՛ մեղադրեր զիս, աիկին, եթէ երբեք վիշտ մը կոյր  
Աւրիշ բան չի տեսներ բնաւ բան թէ աղէտքը տրխուր.  
Ինծ կը թուէիր յողգողդ մէկը, եւ պարարի մը արդար  
Վըսեմազոյն ճիզզդ մեղք կը սեպէի քեզ համար.  
Անմըսիթար իմ սըրտին, ա՞լս, կ'աղաքնմ, ցոյց տուր դուն  
Քու ճշշմարիտ արժանիքդ, ու կօրուստիդ մեծութիւնն.  
Ու, զըթալով, բօղարկէ՛ զօրութիւնդ այդ թանկազին,  
Որ քեզ ինձմէ անջատած ատեն՝ կ'այրէ զիս ուժգին:  
Յնտ այսու ցոյց տուր ինձի՛ թերութիւններըդ յաւէտ,  
Որ ճոզւրյս խոր կըսկըծանքն ալ նըւազի սիրոյս ճետ.

Պ Ա Տ Դ Կ Ն Է

Այդ զօրութիւնը անյազթ է մէջս, աւաշ՝, բայց անի,  
Կարող չէ բնաւ մարելու զգայուն նոզի մը բըռնի.  
Վկաշ ատոր արցունիներս, ու հառաջանքս այս տրկար,  
Զօր կը կորզէ սըրտէ՛ս յուշըն անզութ սիրոյն մեր ճրավառ.  
Բուռն ճետեւանք փարզնի ներկայութեան մ'ազդումին,  
Ոյր դէմ ես չեմ բաւական պատրապարուած տակաւին.  
Բայց եթէ գուն կը յարգնս որբանի պարտըն այն քաղցը ու պիրճ,  
Ինձի թոզուր փառքն անոր, ու տեսութեանըդ տուր վերչ.  
Խնայէ՛ ինձի արցունիներն այս՝ որ նըկուն կ'ընեն զիս,  
Խնայէ՛ խոռովն այս տարիական՝ որ կը մըրքիէ իմ ճոզին.  
Ու վերջապէս խնայէ՛ ինձ խօսակցութիւնն այս տրխուր,  
Որ կը տանջէ զիս ու գրեզ լըլկումներով այնքան սուր:

Ա Ե Ւ Ե Ր

Զրբկութեմ պէտք է որբենին ևս այս միակը բարիքէս.

Պ Ա Տ Ղ Ի Ն Է

Տեսութենան այս խոյս տուր. վրասանդ է ան ինձ եւ քեզ.

Ա Ե Ւ Ե Ր

Իսկ մրցանակից սիրոյս. ջանքերուս ի՞նչ վիշտարէ՞ն.

Պ Ա Տ Ղ Ի Ն Է

Միակ դարմանն է այն որ մեզ կ'ազատէ ցաւերէն.

Ա Ե Ւ Ե Ր

Կ'ուզեմ մեռնիլ ցաւերէս. ա՞խ, երբեք մի՛ մոռնար զիս,

Պ Ա Տ Ղ Ի Ն Է

Կ'ուզեմ բաժանիլ ցաւերէս, որ բիծ չի զայ իմ վասրիս:

Ա Ե Ւ Ե Ր

Փառքի՛դ բանի որ կ'իյնայ, ա՞խ, ճրամանի վերջին խօսքն, իմ ցաւըս պէտք է տեղի տայ՝ իր օգտին համար սոսկ.

Ոյինչ միթէ չըստանար երբեք փառքէն այդ՝ անձն իմ.

Ես իմ վասրիս ըզզացումն անզամ անկէ կ'ընդունիմ:

Մնա՞ զուն բարեաւ. ես կ'երթամ ուազմերու զաշոն, ի խոյզ այն մնմահութեան՝ զոր կուտայ զեղեցիկ մահ մը միայն.

Եւ լրացնել մեծաշուր մահուան փառքով զերազանց՝

Անաւարտ շարրը շրբազ իմ առաջին բազութեանց,

Եթէ սակայն դուժ բախտիս այս հարուածէն վերջ դաման,

Մահ վիրնուուելու համար դեռ պիտի ապրիմ բաւական:

Պ Ա Տ Ղ Ի Ն Է

Իսկ ե՞ս, որուն՝ տեսարդ այսավէս կը պատճառէ միշտ տանջանք, Զանիդ օրն իսկ բնենք խոյս տալու պիտի ընեմ ջանք.

Ու զիակելով խուցիս մէջ վիշտերս, իրրեւ սիրտէս ներս,  
Մասուցանեմ պիտի դից, քեզ համար, իմ մաղթանքներս:

Ս Ե Կ Ե Ր

Արդարադատ երկինք իմ մահովս հաշտուած ալ ընդ միշտ,  
Իցիւ շնորհէք Պողիկոփ եւ Պաւղինի՛ կեանք անվիշտ:

Պ Ա Խ Դ Ի Ն Է

Իցիւ զըտնէք Աներոս, աղչաքներէ՛ վերջ այնքան,  
Երանութիւն՝ արժանի իր աննըկուն բազութեան:

Ս Ե Կ Ե Ր

Պիտի զըտնէք զայն բռւ մէջ.

Պ Ա Խ Դ Ի Ն Է

Չունենայի եթէ, հայր.

Ս Ե Կ Ե Ր

Ո՞վ պարտք, որ ինձ կ'ազդես մահ, սիրտս յուզելով վերիվայր.  
Առարինի, զմայլելի էակ, բարեաւ մնացիք դուն.

Պ Ա Խ Դ Ի Ն Է

Երթաս բարեաւ, տարարախտ զլոխ դու, այլ սիրտ կատարուն:



Գ. ՏԵՍԻԿՆ.

ՊԱՐԿԻՎԵԼ, ԱՑՐԱԳԱՌԵԿԻԵԼ

ՍՏՐԱԴՈՆԻԿԵ

Աւաղեցի երկուրդ այ. զեռ արցունիքս աչքս է թաց.  
Բայց զի՞թ միաբրդ չեն խռովիք անդոնեմք աննախընթաց  
Հիմակ լրատակ կը տեսնես թէ երազգ էր սուս ու սին.  
Աևերոս չէ եկած հոս՝ վրէժի սուրով ի միասին:

ՊԱՏՇԻՆԵ

Թէ կը զրթաս վրամ՝ թոյլ տուր որ քիչ մ'առնեմ շունչ. ըզզո՞յշ,  
Դիշտի էն բարե բովէին՝ երկիւղս ինձ մի՛ ածեր յուշ.  
Խորհուրդներուս ամրախուած՝ դոյզն ինչ հանգիստ պէտք է տալ.  
Ու ցաւերուս վրայ նախկին՝ չը բարզել նոր ցաւ դարձնալ:

ՍՏՐԱԴՈՆԻԿԵ

Ի՞նչ, տակաւին կը վախնառէս.

ՊԱՏՇԻՆԵ

ԱՇԽ, սիրաբս զող մը կայ միշտ.  
Թէ իւ այդ վախըս ըպլայ զգացում մ'արգար՝ նիշդ ու նիշդ,  
Բայց այդ սոսկումն է որ մէջըս կը ծընի ցանդ ահա  
Ազլարներուն պատկերն այն, զորս այս զիշեր եօ տեսայ.

ՍՏՐԱԴՈՆԻԿԵ

Աևերոսի սիրան է վիճ.

ՊԱՏՇԻՆԵ

Զգասաս է Պողիկտ, յիրափ.  
Սակայն ինչո՞ւ ան ինձ միշտ արփւնլըւայ կ'երեւի.

Ս Տ Ր Ա Դ Ո Ն Ի Կ Է

Լըսեցիք, ինչպէս բարիք ան կը մաղթէք մըբցորդին:

Պ Ա Խ Դ Ի Ն Է

Այս, անոր ան նոյն իսկ կ'օժանդակէ, ի հարկին.  
 Կարծիքն այս՝ սուտ կամ թէ ստոյդ, ճըշմարխոն այն է սակայն,  
 Որ իմ երկիւզմ՝ իր այստեղ գալուն մասին չէ ունայն.  
 Ազնուութիւնն իր, ինչպէս ալ որ ուղղէ իր հոգին,  
 Հըզօր է, զիս կը սիրէ, կուզէ ընմլ իրեն կին:

Պ. 8 Ե Ա Բ 1.

ՊՈՂԻԿՑՈՒ, ՆԵԱՐԽՈՒՆ, ՊԱԽՎԻՆԵ, ԱՏՐԱԳՈՒԻԿ:

Պ Ա Դ Ի Կ Տ Ո Ս

Եա՛տ լացիք, շա՛տ. բա՛ւ է ա՛ւ. սըրբէ աչքերըդ արխուոր.  
 Ներիք որքան տըրտմեցար. երկիւզներուդ ա՛ւ վերջ տուր.  
 Հակառակ սուտ զրոյցներուն՝ զորս աստուածներն հնարեցին,  
 Տիկին, ևս ողջ ևմ ահա. դուն կը տեսնես զիս կըրկին:

Պ Ա Խ Դ Ի Ն Է

Տեսնենք, բայց կան դեռ բաներ՝ որոնք ինձի ահ կ'ազդեն.  
 Զոր օրինակ. զրոյցներուն կէմն ըստուգուած է արդէն.  
 Մեւեր մեռած զիտէինք. սակայն ինքն հոս է հիմայ.

Պ Ա Դ Ի Կ Տ Ո Ս

Իմացայ. բայց ինձ համար երբեք հոգ չէ ատիկայ.  
 Մելիստինէ ենք, եւ ո՛վ որ ալ լինի Անւերս,

Հայրդ է այստեղ մեծն, ամէնքը կ'ակնածին ինձմէ հոս։  
Ու չեմ կարծեր որ այստեղ զբոնքուի մարդ մը՝ խորհող  
թէ իրևնին նրման սիրս մը դաւաների կ'ազդէ դոդ։  
Շան ինձ թէ եկած է այցելութիւն տալ քեզի,  
Ու եկայ ևս մեծարանը մ'ընել՝ իրեն արժանի։

ՊԱՌՆԻՆԷ

Հիմակ զբնաց ան բովէս, թախանու գէմբով ու շըար։  
Խոստանապով որ անզամ մըն ալ տեսնել զիս չի զար։

ՊՈՂԻԿՏՈՍ

Ե՞նչ, կամկածած կը կարծես զուն բու մասին արգեօք զիս։

ՊԱՌՆԻՆԷ

Երեք նոզի նախատել՝ բնաւ չեմ ներեք ևս անձիս։  
Եռկ իր խռովոզ նայուածքին ըզգուշանալ է ատի։  
Են ողջախոն մարդն անզամ փորձութենէ կը փախչի։  
Ժբանագներու խիզախսոյն իրեն կորուստ կը փընառէ։  
Ու, խօսելով քեզի նեստ անկեղծօքէն, ի սրբոէ։  
Թէն ըստոյզ արժանիք մը տաքցւցած է մեզ սիրով,  
Ասկայն ովէտք է ազդէ մեզ ներկայութիւնն իր զորով։  
Ոչ միայն ծանր է ինծի՞ իմ պարտրւիլս իրմէն,  
Այլ զիմաղրելն ու խոյս տայն եւըս նոզիս կը բամն։  
Առարինին թէպէտեւ իր կիրքերուն կը յազդէ։  
Բայց յազթանակը գժուար է միշտ, ու կոիւն ամօթ է։

ՊՈՂԻԿՏՈՍ

Ազնուոթիւն զերագանց պարտի զզացում անթերի։

Կըզգամ թէ դուն որչա՞փ վիշտ ևս պատճառած Սեւերի:  
Անոյշ սիրոյդ այդ գոհն է որ զիս կ'ընէ երջանիկ.  
Ախ, անծկալից իմ սըրտին՝ որրա՞ն բու ոէքն է քաղցրիկ:  
Ո՞րրան թերի կողմերուս ու նոյն ատեն քեզ նայիմ,  
Կը ճիւնամ վրադ այնբան.

---

Ա. Տ Ե Ս Ի Լ.

ՊՈՂԻԿՏՈՍ, ՊԼԻՎԻՆԻ, ՆԷՐՄԻՌՈՆ, ԱՏՐԱԴՈՆԻԿԻ, ԿՈՒԹՈՆ

---

Կ Ն Է Ռ Վ Ն

Փելիքս կ'ուզէ բեզ, ոէք իմ,

Պ Ա Ղ Ի Կ Տ Ո Ս

Գնա՞ւ, մննք կուզաներ ետեւէդ. — Կ'ուզե՞ս զալ դուն ալ, տիկին.

Պ Ա Խ Ն Ի Ն Է

Սեւեր տեսրէս կը խորտիի. պէտք չէ տամ բոց իր կրակին.  
Վէտք է խոստումն իմ պահեմ. պէտք չէ ալ զինքը տեսնեմ.  
Գնա՞ւ բարեաւ. զինքն երբ տեսնես, խորհէ՛ զիրքին իր վըսեմ.  
Տե՞ս թէ այժմ ան պատուրած է փառքերով ի՞նչպիսի.

Պ Ա Ղ Ի Կ Տ Ո Ս

Բայց եւ այնպէս իր այդ զիրքը վախ չազգեր քնաւ. ինձի:  
Ու բանզի բազ կը ճանինամ ես Սեւերի վեհ հոգին.  
Պիտի խօսինք իրարու հետ յարգանրով սըրտազին:

Տ. Տ Ե Ա Բ Ի Ն.

Պ Ա Գ Ի Ւ Տ Ո Ւ, Ն Ե Լ Ո Ւ Ո Ւ

Ն Ե Ա Բ Ի Ա Խ

Ո՞ւր կ'երթաս այդպէս ճիմակ.

Պ Ա Գ Ի Կ Տ Ո Ս

Մեհեան, զիս հո՛ն կանչեցին.

Ն Ե Ա Բ Ի Ա Խ

Կ'երթաս զսին մասնակցի՞ւ անհաւատից ամրոխին.  
Մոռցա՞ր արգեօր որ ճիմակ ա'լ բրիստոնեայ եղած ես.

Պ Ա Գ Ի Կ Տ Ո Ս

Դուն, այդ շնորհին ինձ տըւողի, անշուշտ զայն բազ կը յիշես.

Ն Ե Ա Բ Ի Ա Խ

Ես կը զարշիմ կուռքերէն.

Պ Ա Գ Ի Կ Տ Ո Ս

Կը զարշիմ նոյնապէս եւ ես.

Ն Ե Ա Բ Ի Ա Խ

Ես պաշտամունքն անոնց պիղծ կը նըկառեմ.

Պ Ա Գ Ի Կ Տ Ո Ս

Ես՝ նոյնապէս:

Ն Ե Ա Բ Ի Ա Խ

Բազին մ'երթար, ուրեմն, ա'լ.

Պ Ա Գ Ի Կ Տ Ո Ս

Զանոնք բանդել կ'ուզենք մենք.

Մենեանին մէջը մեռնինք, և կամ զանոնք կործանենք:  
 Երթանք, տէր իմ Նէարխոն, երթա՞նք ի տես ամէնուն,  
 Խայտառակենք դիբն, ու ցոյց տանք թէ ի՞նչ է մեր անունն.  
 Հրամանն է այդ՝ Երկինքին. մննք կատարել պարտինք զայն.  
 Այդ մասին իմ խոստացածս՝ ուխտ մ'է ինձի սրբազնան:  
 Շնորհակալ եմ Աստուծմէ, զոր ճանչցուցիր ինձի դուն.  
 Պատեհութեամբն համար այս՝ զոր ընծայեց ինծ իսկոյն.  
 Ուր բարութեամբն իր, պատրաստ՝ պլասակելու իմ հոգին,  
 Կը հաճի փորձն ունենալ այժմ ինծ տըւած ճաւատրին:

Ն Է Ա Բ Խ Ո Ն

Եռանդն այդ է չափազանց. անոր դի՞ր քիչ մը սահման:

Պ Ո Ղ Ի Կ Տ Ո Ս

Աստուծոյ սէրը միթէ պէտք չէ՞ լինի անպայման.

Ն Է Ա Բ Խ Ո Ն

Այդպէս դուն մահ կը գըտնես.

Պ Ո Ղ Ի Կ Տ Ո Ս

Զայն կը փընտուեմ իր սիրոյն.

Ն Է Ա Բ Խ Ո Ն

Իսկ դեղեւի եթէ սիրոտ,

Պ Ո Ղ Ի Կ Տ Ո Ս

Ինծ կը հասնի Ան իսկոյն.

Ն Է Ա Բ Խ Ո Ն

Սակայն Ան չի հրամայեր զահավէժ մահը անձին:

Պ Ո Ղ Ի Կ Տ Ո Ս

Կամաւ կըրուած մահն արգէն իսկ մեծարժէք է ինքնին:

Ն Է Ա Ր Խ Ո Ն

Բառ է սպասել յոկ մահուան, եւ ընդունիլ զայն՝ երբ զայ:

Պ Ո Ղ Ի Կ Տ Ո Ս

Անձնամատոյց յըլլալուն մէջ աւելի տաժանք կայ:

Ն Է Ա Ր Խ Ո Ն

Մենեանին մէջ, այն տեղ, մահն աներկեւան է սակայն:

Պ Ո Ղ Ի Կ Տ Ո Ս

Այո՛, երկնից մէջ ալ, բայց, պատրաստ է միշտ պըսակն այն:

Ն Է Ա Ր Խ Ո Ն

Լառ չէ՞ միթէ առնուլ զայն՝ սուրբ կեանքի մը փոխարէն:

Պ Ո Ղ Ի Կ Տ Ո Ս

Իմ ռնիրներս կրբնան եստ առնուլ ինձմէ զայն նորէն:

Ինչո՞ւ մահուան հաւաստածը դիպուածին յանձնել կոյր:

Մեզ երկնիքը բացող մահն ի՞նչպէս մեզի չը թուի դիւր:

Նէարխոն, ես քրիստոնեայ եմ, քրիստոնեայ կատարեալ.

Իմ ընդունած հաւաստրս իր նըպատակին կ'ըղձայ ա՛լ.

Հաւատրին թոյլ փարոզին՝ մնուած է կրօնքն՝ իրաւ որ.

Ն Է Ա Ր Խ Ո Ն

Ենայէ՛ կեանքիդ. Աստուծոյ անզամ է ան կարեւոր:

Ազգի՞ որ այս կողմերուն քրիստոնեաներն պաշտպանեաւ.

Պ Ո Ղ Ի Կ Տ Ո Ս

Մահովս անոնց աւելի լաւ օրինակ կուտամ ես:

Ն Է Ա Ր Խ Ո Ն

Ե՛ռոզե՞ս ուրեմնին մեռնիլ.

Պ Ո Ղ Ի Կ Տ Ո Ս

Իսկ զուն ազրի՞ւ կը ցանկաս:

Ն Է Ա Ր Խ Ո Ւ

Ըստմ որ յեմ կը բնար ես քեզ ճետ գալ ուր որ կ'երթառ:  
Տանջանիքներէն կը վախնամ. կը բնար զըտնել զիս տրկար:

Պ Ո Ղ Ի Կ Տ Ո Ս

Վըստահութեամբ բարող մարդը իյժնալէ յի վախնար.  
Աստուած անհուն զօրութեամբն անոր կ'օգնէ ի հարկին:  
Ուրանակու վախն՝ արդէն իսկ ուրանալ է ինրնին:  
Երկմբութիւնը զործի մէջ՝ երկբայանքն է հոգւոյն:

Ն Է Ա Ր Խ Ո Ւ

Խիզախ սըրտին մէջ միշտ կայ յանձնապաստան բարի թաքուն.

Պ Ո Ղ Ի Կ Տ Ո Ս

Ե'ապաւինիմ իր սիրոյն, եւ ոչ բնաւ խեղճ իմ անձիս:  
Բայց վոխսանակ սիրու տալու ինձ՝ զուն ինչո՞ւ կը խրբուիս:  
Է՞ր սառնութիւնն այդ՝ հոգւոյդ:

Ն Է Ա Ր Խ Ո Ւ

Մահէն վախցաւ Տէրն իսկ ինք:

Պ Ո Ղ Ի Կ Տ Ո Ս

Բայց ընդունեց հուսկ մահն. իր այդ սուրբ ճիզին հետեւինք:  
Փլատակին վրայ կուռքերուն՝ կանգնենք անոր մենք սեղան.  
Պէտք է (ա՞խ, դեռ կը յիշեմ ես քու բարի խօսքերն այն)՝  
Մոռնալ սիրով անոր լոկ, կին, ընտանիք ու պաշտօն.  
Արիւնն ու կեանքն իսկ համբուն՝ անոր վառքին տանիլ ծօն.  
Աւա՞զ, սակայն, ի՞նչ ըրեր ես զուն այն մէրն անթերի,  
Զոր կըղծայիր զուն ինձի համար, ու արդ ես՝ քեզի:

Եթէ ունիս դեռ անկէ, չե՞ս նախանձիր հիմակ որ  
մենէ կրբառեր քրիստոնեաս՝ ելլեմ քեզմէ զօրաւոր:

Ն Է Ա Բ Խ Ռ Ա

Դեռ նորակնունք ես, եւ ինչ որ կուտայ ոյժ քու հոգւոյդ,  
Աւագանին շնորհնէ՝ զոր չէ եղծած գեռ մեղքն անզութ:  
Արովնեաւու դեռ ամբողջ է՝ կը զործէ լիուլի,  
Բուռն թափին իր՝ ամէն ինչ կը թրի կարելի:  
Իսկ նոյն այդ շնորհն իմ հոգւոյս մէջ նըւազած արդէն շատ,  
Աւ մեղքերէ ամէն օր ապականուած անընդհատ,  
Մեծ զործներուն ճանդէպ ցոյց կուտայ սիրտ մ'այնալչս անզօր,  
Որ կը զգամ թէ վատուժած է մէջս հոգիս օր քան զօր:  
Այս մնզկութիւնս ապիրատ, ըրմնողանքն այս վատոզի  
Պատիժներ են, մնզքերուս զէմ արծակուած ուզզակի:  
Սակայն Աստուած, ոյր ճանդէպ չէ մարթ մընալ միշտ անյոյս,  
Բու օրինակը կուտայ հիմակ իրը խրախոյս:  
Ո՞ն, սիրելի Պողիկառս, երթանք մարզոց առջեւ անդ,  
Ցոյց տանք ո՞վ ենք, բազինները դից ընմնք բարու բանդ,  
Իցիւ, քեզի՝ տանզուելու ես օրինակ ըլլայի,  
Ինչպէս ինծի զուն եզար նըւիրումին անձկալի:

Պ Ա Ղ Ի Կ Տ Ա Ս

Այդ երջանիկ զեղումին մէջ, զոր երկինք տրւաւ քեզ,  
Կը ճանշնամ իմ նէարխունն, ու կ'արտասուեմ հըլճուանլէս:  
Զը կորսընցնենք ժամանակ, պատրաստ է զոհն հիմակ եռն.  
Ժըշմարտութեան Աստուծոյն պաշտպանել դատն երթանք, օ՞ն:  
Երթանք ուստի տակ առնել ծաղրելի շանթն այն՝ որով  
Կը զինէ փուտ փայտ մ՝ ամբոխն այդ տրզէտ, սիրտն ի խըռով,

Երթանքը բանալ իր աչքերը կուրացած մինչ ի մահ։  
Իր աստուածներն մնանաղէ, բարէ, փրշտներ հոն անառ։  
Նըւիրենք մեր կեանքն ամբողջ՝ բաւն կըրակին երկնային։  
Աստուծոյ մարտը մրգենք, թողլով մնացեալն իր կամքին։

Ն Է Ա Ր Կ Ո Վ

Երթանք ցոյց տալ իր կառքին ճանդէ ան այն տեղ ամէնուն։  
Ինքնամատոյց պատարագ լինինք սիրոյն իր անհուն։



# Ա. Բ Ա. Բ Ա Կ Ա Ծ Ե Բ Բ Ա Բ Դ

Ա. Տ Ա Խ Ա Տ

Պ Ա Խ Ա Ի Ն է

Հոգեր, հոգեր բազմածութ. ամպեր, ամպեր մըթաստուեր  
Աչքերուս դէմ կը հանեն յարափոփոխ պատկերներ:  
Խաղաղութիւն քաղցր, որուն ա՛լ չեմ կրնար յուսալ ես,  
Խատուածային շոզզ անոնց վրայ ե՛քք պիտի նըշւլիս:  
Բիւր խըռառիւնը, յոյզերէ ծընած՝ որոնք իմ մշջ են,  
Իմ սասանած սրբափս խորն իրար կարգաւ կը շընջեն:  
Հոն չըկայ յոյմ մ՛՝ որուն ես ապաբնիլ ընեմ սիրս:  
Զր կայ սոսկում, որուն դէմ ես կանգ առնեմ անխըլիրս:  
Հաւասալով իւրովի շինածներուն անյարիր.  
Միտրս անոնց մշջ կը տեսնէ մերթ բախար, մերթ աղէտքն իր.  
Եւ այնրան շուտ յուսախար կ'ըլլայ ցնորքէն անոնց սին,  
Որ չի կրնար ո՛չ յուսալ եւ ոչ վախնալ լիովին:  
Իր պըտորէ Աներ միշտ մրտանանոյրն իմ ամշն.  
Իր սիրսն ազնիւ է, զիտեմ, բայց կը վախնամ նախանձէն.  
Աւ չեմ իշխեր խորհիլ նոյն իսկ թէ արդեօք Պողիկոսոս  
Իր մըրցակիցը սիրով պիտի կրնա՞ր զիտել հոս:  
Մըրցորդներուն միջեւ զոյգ՝ հնոր ընական է այնրան,  
Որ խօսակցին իսկ զիւրաւ կ'առնու ըրնոյթ կրուս ական:  
Մին կը տեսնէ միւսին քով՝ կարծածն անոր լոկ արժան.  
Միւսն՝ յուսանատ մ՛է, կարող՝ ոճիրներու բազմազան:  
Ե՛նչ վերին՝ քան ալ ուղղէ կիրքերն անոնց բովանդակ,  
Մին կը ծընի միշտ նախանձ, միւսը՝ կասկած զըմքնդակ:  
Նախատինրի մը կորանիրը՝ զոր երկուքն ալ կը զգան,  
Մին՝ կրած արդէն, պատրաստ միւսը՝ կըրելու, նոյննետայն,

Բապառելով ըսկիզրէն՝ ճամբերութիւնն անոնց խոր.  
Կը փոխուի կա՛մ ցատումի, կա՛մ կասկածի յախորնի՛որ.  
Ու լեցնելով երկուքն ալ, թէ՛ սիրող, թէ՛ ամուսին,  
իրենց կամքին ճակառակ ոսխու կ'ընէ մին միւսին:  
Սակայն ինչո՞ւ դեզերիմ ցնորբներու մէջ արտակարգ,  
Ու Պողիկասի, Սեւերի վերագրեմ ա՛յնբան վատ բարբ:  
Մըրցորդներուն այդ ազնիւ նրկարազիրը միթէ:  
Զի՞ կը ընար բարձրը մնացած ըլլալ զռենիկ կիրքերէ:  
Երկուքին ալ ճոգիներն, ինքզինքնուն տէր անձնիշխան,  
Այդպիսի ստոր բարքերէ զերիվները պէտք է մնան:  
Իրբեւ մարդիկ կիրթ՝ անոնք մնենանն իրար պիտ' տեսնեն,  
Պիտի տեսնեն, բայց, աւա՛զ, ամէնը հուռ է արդին:  
Ի՞նչ օգուտ կայ ամուսնոյս՝ զբանը ելէն Մելիտին,  
Սեւեր անոր գէմ տընկէ երբ դրօշն Հռովմի արծիւին.  
Կառավարին երբ հոն հայրս է, ու կ'վախնայ սիրողէս:  
Ու կը ցատի որ ընտրած եմ ամուսինս արդէն իս:  
Այնբան աղօտ է յոյսն իմ, բըռնազրօսիկ նոյն ատեն,  
Որ կը վիժի՞ գեռ ըս ծընած, չիք դառնալով երկիւղէն:  
Ինչ որ պէտք է ամրացնէր զայն՝ կը ցըրուէ զայն միայն:  
Ա՞զ զիք, իցի՞ւ իմ երկիւղն եղած լինէր ընդունայն:

Բ. Տ Ե Ս Խ Ա.

ՊԼԻԳԻՆԵԼ, ՍՏՐԱԴՈՒՆԻԿԵԼ

Պ Ա Տ Ղ Ի Ն Ե

Սակայն զիտե՞նը. ի՞նչ եղաւ, Ատրագրնիկէ, ի՞նչպէս վերք  
Գըստաւ արդիօք հանգէան այն շրթեզաշուք զոհին պերճ:  
Զիրար տեսա՞ն մըրցորդները կրուտան զբանէն ներս:

Ս Տ Ր Ա Դ Ո Ն Ի Կ Ե

ԱՌիս, Պատղինել.

Պ Ա Տ Ա Դ Ի Ն Ե

Ի դերեւ ելան արդեօք մաղթանքներս :  
Զարագուշակ նշաններ կը տեսնեմ վրադ . արդեօք հոն  
Երարու հնան կը ուեցա՞ն :

Ս Տ Ր Ա Դ Ո Ն Ի Կ Ե

ԱՌիս, Պողիկոսո՞ս, Նէարխո՞ն .  
Քրիստոնեանե՞րն . . .

Պ Ա Տ Ա Դ Ի Ն Ե

Բայց, խօսմէ . քրիստոնեաներն . . .

Ս Տ Ր Ա Դ Ո Ն Ի Կ Ե

Զիմ կը քնար . . .

Պ Ա Տ Ա Դ Ի Ն Ե

Խմ հոգիս նոր ցաւերու կը պատրաստես յաւնաբար .

Ս Տ Ր Ա Դ Ո Ն Ի Կ Ե

Զէիր կը քնար ունենալ ցաւ մ'աւելի մեծ քան զայն .

Պ Ա Տ Ա Դ Ի Ն Ե

Ապաներւեցա՞ւ . . .

Ս Տ Ր Ա Դ Ո Ն Ի Կ Ե

Ասիկա պիս՝ ըլլար բան մ'անեցան .  
Ամրող երազդ ելաւ ճիշդ . ոչ եւըս է Պողիկոսու .

Պ Ա Տ Ա Դ Ի Ն Ե

Մեռա՞ծ է .

ՍՏՐԱԴՈՆԻԿԵ

Ո՞ւ. կ'ապրի. բայց (ով արցունքներ նանդանոս) Այն մեծազօր քաջութիւնն, աստուածային այն հոգին ԱՌ արժանի չէ կեանքի, չէ արժանի Պաւոլինին. ԱՌ չէ անի ամուսինն աչքերուդ այնքան սիրուն. ԱՋ թըշնամի՝ պետութեան, ու նուիրական կուռքերուն: Զար մը, վայրագ մ՛, ապրատամբ մը, հայրասպան մը՝ դրուժան, Է՛ն մեծ մատնիչն, ոճրազործ մը, անօրէն մարդասպան. Բոլոր ազնիւ մարդոց մէջ՝ զարշելի հրէշ մը զազան. Մենինազերծ մամբարիշտ, կամ, քրիստոնեայ մ՛, ի մի բան:

ՊԱՒՂԻՆԵ

Կը բաւէր բառն այդ, ի՞նչ պէտք՝ լուսանքի այդ հեղեղին.

ՍՏՐԱԴՈՆԻԿԵ

Քրիստոնէից համար՝ այդ բառերն արդիօր չե՞ն տեղին.

ՊԱՒՂԻՆԵ

Եթէ յարած է անոնց, խօսքերրդ ճիշդ են յաւէտ: Ինքն ամուսինս է սակայն, ու կը խօսիս ինձի հետ:

ՍՏՐԱԴՈՆԻԿԵ

Դուն ունեցի՛ր իր պաշտած աստուածը լոկ ի նկատի.

ՊԱՒՂԻՆԵ

Սակայն իր ոչըն իմ պարտքս է. ու կը տեւէ դեռ ատի.

ՍՏՐԱԴՈՆԻԿԵ

Պատճառ կրուտայ ան հիմակ, որ դուն ա՛լ զինքը ատես. Աստուածներուն մեր՝ դաւողն, կը քնայ դաւել նաեւ քեզ:

Ա Ս Ի Շ Խ Ե

Կը սիրելի զինքը, թէ՝ իսկ ինձ դաւած ըլլար ան։  
Իսկ եթէ իմ այդ սիրոյն մասին կ'ապշիս դուն այնքան,  
Ռանմ բեզ դեռ թէ պարտըն իմ չունի կախումն իր պարտըն։  
Չա՞նց իսկ բնէ իրն իմա ևս պէտք չէ ընեմ գանց նորէն։  
Ինք եթէ մէկը սիրած ըլլար, ևս այ պէտք էր որ  
Դրանելի մէկն բնեթի հնատ կապուած սիրով մեղաւոր։  
Թէ՝ իսկ լինի բրիստոնեայ, առակում չունիմ բնաւ իր դէմ,  
Կը սիրեմ իր անձը լւկ. իսկ իր սխալը կ'առեմ։  
Բայց ճայրս արդեօր ի՞նչ բնեթացը կը ցուցընէ իր մասին։

Ա Տ Ր Ա Գ Ո Ն Ի Կ

Դատաղութիւն մը գաղտնի, սրբամբառութիւն մը խորին։  
Այսուհանդերձ, Պողիկոփ հանդէպ նախկին իր ուժըն,  
Կարծես թէ դեռ կը պահն կարենկցութիւն մը իրեն։  
Արդարութիւնն իր մասին չուզեր զընել դեռ ի դորձ,  
Մինչեւ որ ան նէ արխիփ չտեսնէ մահուան արխուր փորձ։

Ա Ս Ի Շ Խ Ե

Ի՞նչ, նէ արխոն ալ էր հոն.

Ա Տ Ր Ա Գ Ո Ն Ի Կ

Անա՞րդ պըսուղը ամբողջ՝ մրտերմութեանն իրենց հին։  
Այս նենդամինն ինք չը՞ր որ կորգելով բռւ զրբկէդ զայն՝  
Բրոնի տարաւ մրխրբնել իրենց ջարիին աւագանն։  
Եւ անա այս մեծապէս խորնըրդաւոր զադանիին էր,  
Զոր նետազօտ ութզ, այո, յայտնաբերել կ'աներբկէր։

ՊԱՏՇԱՆԵ

Վարմունքըս դուն այն ատեն կը գըտնէիր տաղակալի.

ՍՏՐԱԴՈՆԻԿԵ

Չի կըրնար նախազգալ ոճիր մ'այրան ահոելի.

ՊԱՏՇԱՆԵ

Յորչափ հոգիս վիշտերէս չէ ընկճըւած տակաւին,  
 Պէտք է փորձեմ զօրութիւնն արցունքներուս տըրտմազին:  
 Իրբեւ կին կամ իրրեւ դուստրը, անսոնցմով, ունիմ յոյս  
 Հաճելու կամքն հայրիկիս, կակլելու սիրտն ամուսնոյս:  
 Բայց երկուքին ալ եթէ անոնք ազգել լը կրթնան,  
 Անյոյս հոգւոյ խորհուրդին պէտք է դիմեմ անպայման:  
 Բաէ՛ ինծ, բայց, թէ անոնք մնհնանին մէջ ի՞նչ ըրին:

ՍՏՐԱԴՈՆԻԿԵ

Անօրինակ և անլուր ոճիր մ'ահնող, ահազին,  
 Այդ մըտածումն իսկ կ'ազդէ ինծի սարսուռ հոգեխոռով:  
 Կը վախնամ իսկ թէ ոճիր կը զործեմ զայն պատմելով.  
 Բայց հսմառօտ մ'ըսեմ քեզ ժափիրն գործն այդ, սիրտս ի խոց:  
 Քուրմը այն ինչ լըուութեան էր հրաւիրած ամբոխն հոծ,  
 Եւ արեւելք դարձուցեր իր կերպարանքն երկիւզած,  
 Յանկարծ վըրթաւ ծաղրածու ծայներուն ճիչը կատղած.  
 Ու զոհագործ ծէսին մէն մի վայրկեանին հնատգնեաէ,  
 Խօլականները երկու կը մըրցէին կարծես թէ,  
 Նըւիրական խորհուրդին դէմ ժայթքելով ծաղբանք յար,  
 Ողեկոչուած աստուածներն անզունելով անդադար:  
 Կը բըրթմընցէր ամբոխն հոն, կը սըրտնեղէր Փելիքս յոյժ.  
 Կը պնուային միշտ երկուքը, մին քան միւսն անրզգոյշ.

«Ի՞նչ, ի՞նչ, կանչեց Պողիկառս, բարձրացընելով ծայնը սուր,  
«Թարէ, փախու աստուածներն այս մի՛ պաշտէք դուք ի զուր»:  
Զեմ ուզեր խօսքն իսկ ընել հայնու չներուն այն անեղ,  
Զորս երկու բն ալ ժայթքեցին Արամազդին փառանեղ:  
Մը թղնեաներն ու չնացողն անոնցմէ շատ ազնիւ են:  
«Լքսեցիք, ո՞վ ժողովուրդ, յևոյ ըսաւ ան նորէն.  
«Պողիկառսի՛ Տէք. Աստուածն ու Աստուածը Նէ արլսի  
«Երկնի, երկրի բացարձակ Տէքն է միակ, գերարդի.  
«Միակ է ակը անկախ, ճակատազրին տէք միակ.  
«Յառէք բակիզրն ամենուն, ու վերջ ընաւից բովանդակ.  
«Թրիստոնէից Աստուածյն պէտք է լինիլ շնորհապարտ,  
«Ա՞ն մեր Դեկոս կայսեր տուաւ յաղթութիւններ փառազարդ.  
«Իր ձեռքն են միշտ սագմերու յաջողութիւններ այլազան.  
«Ա՞ն կը համեւ զայն վեր, եւ կրրնայ ծրդել զայն կործան.  
«Իր բարստիւնք, իր ոյժն, արդարստիւնն են անհուն.  
«Ինքը միայն կը պատմէ, կուտայ տրիտուր ամէնուն:  
«Պիտի մինչեւ ե՞րբ պաշտէք սասանկ անզօր ճըսաղներու:  
Առ զինիին եւ խունկին սուրբ անօթներն առած վեր՝  
Զարկին զետինն, ու բազնին զին վազեցին նոյն առեն,  
Զերկնեկրով Փելիքսէն, չը վախնայով որոստէն:  
Երկինք, արգեօր այսպիսի բան պատահած է երբեք:  
Հրզօրագրյն ասասու ծրյն անդքին, զերդ իր զիւրաբեկ,  
Իր խորտակին ամբարիշտ ձեռքեր իրենց սարին տակ:  
Մէսն անարզուած, և մենեանք պըզծըւած բովանդակ:  
Կանչութեալով խոյս կուտայ յեղապատառ խուժանն հոծ,  
Վախնալով որ զինք լափէ երկնից ցատանն անեղ բոց:  
Փելիքս անտ, նիրեցեալ հայրդ, հոս կուզայ ուզգակի,  
Պիտի ընէ ան անշուշտ ողջ պատմութիւնը բեզի:

ՊԱՏՇԻՆԵ

Արքա՞ն մըթնած է իր դէմքն, ու յուզմունքով որչա՞փ լի-  
բնչպէս տրխուր կ'երեւի, եւ սըրտմըտած սոսկալի:

Պ. 8 Ե Ս Ի Տ.

ՓԵԼԻՔԱ, ՊԱԿԻՂԻՆԵ, ԱՏՐԱԳՈՒՆԻԿԵ

ՓԵԼԻՔԱ

Համարձակի՞լ ընել բան մը այդքան լիրը, անպատկառ,  
Հանրութեան մէջ, իմ առջեւս. պէտք է մնոնի անպատճառ:

ՊԱՏՇԻՆԵ

Հա՞յր, կը ներես որ աղջիկը կը փարի ծունկերուդ:

ՓԵԼԻՔԱ

Նէարխոնի՞ վրայ է խօսրըս, եւ ո՞չ թէ ամուսնոյդ:  
Արքան ալ է անարժան՝ անոյշ կոչման փեսայի,  
Հոգիս իրեն գորովով մը տակաւին կը նայի.  
Մեծութիւնն իր ոճիրին եւ զրզուանքին իմ սաստիկ  
Զեն մարած սէքն այն՝ որով զայն քնզ համար ընտրեցինք:

ՊԱՏՇԻՆԵ

Անակընկալ չեմ զըտներ հօր մ'այս բարի զութը ես.

ՓԵԼԻՔԱ

Կըրնայի զայն խողխողել, մըզուած՝ արդար ցասումէս.  
Զի զուն զիտես ինչպիսի յանդքզնութեամբ ծայրալիր  
Կատաղութեան յանգեցան ամբարըշտած կիրքերն իր.  
Ատրագոնիկէ ամէն բան պէտք է պատմած ըլլայ քնզ:

Պ Ա Խ Ղ Ի Ն Է

Գիտեմ, տեսնէ պիտի ան նէարխի մահն աղեկէց:

Փ Ե Լ Ի Ք Ս

Երեն արբուած խրբատէն՝ պիտի լաւ գաս մ'առնէ ան,  
 Հրապուրողին զինք՝ տեսնէ երբ պատժը իլն անպայման:  
 Բարեկամին երբ տեսնէ մարդ մը դիակն՝ արեան մէջ,  
 Մահուան երկիւղն ու կեանքի տեսնչը, հրայրքներն այդ անշէջ,  
 Այնքան ուժգին զօրութեամբ կը ներգործեն սրբութին՝ որ  
 Տեսնել վերջը օրհասն՝ ա՛լ չի ցանկար բնաւ անոր:  
 Օրինակն է միշտ ազգու՝ սպառնալիքէն աւելի.  
 Երբակուրոց այդ եռանդը շատ շուտով կը պաղի.  
 Պիտի տեսնենք թիչ յետոյ թէ վրրդովուած սրբութին իր  
 Խոչովէս ներում պիտ' խընդըէ արարքներուն իր ժըպիրն:

Պ Ա Խ Ղ Ի Ն Է

Տըկարանայ պիտի կամքն. այդ կը յուսաս գուն գոնէ.

Փ Ե Լ Ի Ք Ս

Նէարխի մահը անշուշտ պիտի ըզզօն զինքն ընէ:

Պ Ա Խ Ղ Ի Ն Է

Իցիւ. սակայն, աւա՛զ, դուն զիս այսպէս ո՞ւր կը տանիս.  
 Ի՞նչ, ի՞նչ արխուր զիապուածներ կը սպասեն իմ ամուսիս.  
 Փոխախամիս բարքէ՝ պէտք է ա՛լ յուսամ բարփրն այն,  
 Զոր բարի հօր մը սրբուն ցարդ յուսացի բնդունայն:

Փ Ե Լ Ի Ք Ս

Պա՛ւզին, զիտես դուն իմ սիրաս. իմ վասիարս է անշուշտ որ  
 Զրողալով շուտ՝ ազատի բառոյգ մահէ մ'ահաւոր:

Պէտք է նըման ոնիքները ընդունին պատիժ նոյն.

Այս եռկութին եթէ տամ ևս պատիժներ անհանգոյն՝

Արդարութեան դէմ դաւած կըլլայ իմ սէրն հայրական.

Ու ոչ անոր՝ այլ անձիս կըլլամ պատճառ ևս մանուան:

Կըսպասէի ևս որ դուն այս վախերուդ մէջ իսկ զեռ.

Ծնորհակալիք յայտնէիր, և ոչ բընաւ տրբունջներ:

#### Պ Ա Խ Ղ Ի Ն Է

Ծնորհակալ՝ ի՞նչ քանի, երբ քենէ ովինչ առած չեմ.

Քրիստոնէի մը քարքն, հայր, ու միարը ևս քաջ զիտեմ:

Յամառութեանը մէջ միշտ ան կը մընայ անողոր:

Անոր զըղջալը ուզելն է հրամայել մանն իր լոկ:

#### Փ Ե Լ Ի Ք Ս

Իր կեանիքն իրմէ կախուած է. առա՞ր խորհի թող միայն.

#### Պ Ա Խ Ղ Ի Ն Է

Ծընորհդ ամբողջ ըրէ, հայր.

#### Փ Ե Լ Ի Ք Ս

Ինը լըրացնել կըրնայ զայն.

#### Պ Ա Խ Ղ Ի Ն Է

Մի՛ յանձներ զայն իր դենին մոլեզնութեանը դըմխեմ.

#### Փ Ե Լ Ի Ք Ս

Կը յանձնեմ զայն օրէնքին՝ զոր պէտք է որ ևս յարգեմ.

#### Պ Ա Խ Ղ Ի Ն Է

Այդպէս աներ մ'իր փեսին պէտք է լինէր ապաւէն.

ՓԵԼԻՔԱ

Է՞սէ՞ր հանգէ ով ինձ այնքան՝ որբան ըրի ես իրեն.

ՊԱՒՂԻՆԵ

Բայց կոյք է ինքն.

ՓԵԼԻՔԱ

Ե՞նքն է որ կ'ուզէ մընալ կոյք սակայն.  
Իր սրխալը սիրող անձը չ'ուզեր բնաւ ճանչնալ զայն:

ՊԱՒՂԻՆԵ

Աստու ածներուն սիրոյն, հայր . . .

ՓԵԼԻՔԱ

Մի՛ լորնդրեր այդ բանն ինձ.

Աստու ածներուն սէրն անոր մանը միայն կ'արտօնել.

ՊԱՒՂԻՆԵ

Աղերսս անոնք չեն մերժեր.

ՓԵԼԻՔԱ

Լաւ, թո՛ղ ուրեմն ընդունին.

ՊԱՒՂԻՆԵ

Յանուն Կայսեր, որուն դուն հոս տեղակայն ես ինքնին.

ՓԵԼԻՔԱ

Իշխանութիւնն իմ ձևոքն է. բայց ան տուած է զայն ինծի,  
Որպէսզի իր թրշնամնաց դէմ մի միայն զարծածուի.

ՊԱՒՂԻՆԵ

Պողիկս՝ Կայսեր թըշնամի՞ւ . . .

ՓԵԼԻՔՍ

ԹՐԻԱՄՈՒՆԵԱՆՆԵՐՆ ԲԱՄՈՐԴՆ.

ՊԱՌԴԻՆԷ

Այդ օրէնքները անգութիւն պէտք չէ իրեն ալ զօրեն.  
Պաւղինը կին առնելով ա'լ բռւ արիւնդ է անի:

ՓԵԼԻՔՍ

Ես յանցանքին կը նայիմ, եւ ոչ դիրքի, անունի.  
Երբ պետական ոճիրն եւ դից անարգանքն իրար գան,  
Մըտերմութիւնն ու արիւնն ընդ միշտ անզօր կը զառնան:

ՊԱՌԴԻՆԷ

Ի՞նչ սոսկալի խըսութիւն.

ՓԵԼԻՔՍ

Բայց ոչ որբան ոճիրն իր.

ՊԱՌԴԻՆԷ

ԱՌիս, այս բոլորն հետևւանքն է երազին այն զազիր.  
Զե՞ս խորհիր թէ անոր հետ կը կորսընցնես աղջիկդ ալ:

ՓԵԼԻՔՍ

Ընտանիքէն վեր են կայսըր եւ դիր. պէտք յէ մոռնալ:

ՊԱՌԴԻՆԷ

Երկու քին մահն ի միասին չի՞ պատճառեր քեզ սարսափ:

ՓԵԼԻՔՍ

Դիր եւ Դեկոս սոսկ կրթնան ինծիւ սոսկում տալ անչափ:  
Բայց ազգելու չափ երկիւղ՝ զեռ տըխուր բան մը չըկայ.  
Կը կարծե՞ս որ կուբութեանը մէջ մինչեւ վերջ տոկայ:

Նոր բրիստոնեայ եղածի հոգւոյն առջի ևոքն է որ  
Զինք դիմազրաւ կը մըզէ դէպի աղէտքն ահաւոր:

ՊԱՏՇՏՆԷ

Եթէ գեռ զայն կը սիրես, ի բաց դիր յոյսը նանի՞  
Թէ օրուան մէջ ան երկիցըս կը փոխէ հաւատքն իր:  
Կրօնի մատին բրիստոնեան եթէ խիստ է յիրաւի,  
Ինչո՞ւ համար ան քեզի այդպէս յողդողդ կ'երեւի:  
Մանկութենէն, կաթին ճնտ ծըծուած սըխալ մը չէ որ՝  
Երացու մով մ'անխորնուրդ բմպած ըլլայ սիրտն անոր:  
Բրիստոնեայ է Պողիկոս, քանզի ինքն այդ է ուզած.  
Դէսի մննեան կուզար ան մըտածումով մ'անըզզած:  
Մնացածն ինքնին կ'ըմբըսնես. ամէն ինչ է քեզ ժանօթ.  
Անոնց համար մանն առէտք չէ երբեք, ոչ ալ ամօթ:  
Դից դէմ լուսանք արծակելն կը համարին պատուական.  
Կ'արհամարհնեն երկրաւոր կեանքն, ու երկնից կը ցանկան:  
Կը հաւտան թէ մանն անոր դըռներն իրենց կը բանայ.  
Ու չարչարանք, սուր, կըստանք, հուր կ'ընդունին անխընայ:  
Տանքանիքներն են անոնց՝ ինչ որ հանոյքն է մնզ համար.  
Անո՞նք ասոնք կը տանին ըղծակէտին իրենց յար:  
Ու չար մահով մնուածները կը կոչին նահատակ:

ՓԵԼԻՔՍ

Լա՛ւ, Պողիկոս ճանչցըւի թո՞ղ ինքն ալ այդ անուան տակ.  
Բաւ խօսեցանք այս մատին . . .

ՊԱՏՇՏՆԷ

Հայր իմ . . .

Գ. ՏԵՍԻԼ.

ՓԵԼԻՔՈ, ԱԼՊԻՆ, ՊԼԻՎԻՆԵ, ԱՏՐԱԴՈՒԻԿԵ

ՓԵԼԻՔՈ

Եղամ՛, ճէ՛, Ալպին:

ԱԼՊԻՆ

Այս՝, տէր իմ, վընարեց նէարխոն զինն ոճիրին:

ՓԵԼԻՔՈ

Մեր Պողիկոսոն ալ տեսա՞ւ ըսպանդն անոր չարամահ:

ԱԼՊԻՆ

Տեսա՞ւ, այս, բայց աչքով մը ըղծավառ եւ անահ:

Խրատչելու տեղ՝ ան տենչաց երթալ անոր հանւէն.

Միրտն ու կամքը կարծես այժմ ա'լ աւելի հըզօր են:

ՊԱՏՇԻՆԷ

Զըսի՞ քեզի, ա'լս, անզա՞մ մըն ալ լլսէ ինձ, հայր իմ.

Ինձ որ հոգւոյս խորքէն, միշտ, բռու յարգանքովըդ կ'այրիմ:

Եթէ երբեք զայն սիրած, կամ համակրած ես իրեն.

ՓԵԼԻՔՈ

Պաւզին, կարի՞ կը սիրես դուն ամուսին մ'անօրէն:

ՊԱՏՇԻՆԷ

Դուն տըւիր զայն ինձ. իմ սէրըս եղած է միշտ ազնիւ.

Ընդունեցի զանիկա՝ միայն կամքիդ ի պատիւ:

Չը մերժելու համար դայն, մարեցի կրակս է՞ն աղուոր,  
Արժանացած՝ մեծ հոգւոյ մ' համարումին փառաւոր:  
Յանուն այն կոյր ու հապնեալ հնազանդութեան՝ զոր հոգին  
Խմ շարունակ է յայտնած ծրնելական օրէնքին,  
Դուն որ տիրած ես կեանքիս վրայ, ու սիրոյս վրայ անդամ,  
Թոյց տար որ ես ալ քու վրայ ազգեմ, աշխ, զէթ մէկ անզամ,  
Խշանառութեանը սիրոյն՝ որ ինձ երկիւղ կ'ազգէ ցարդ,  
Ի մէր խանդին՝ որուն թափն ալ հիմակ մշջս է հանդարտ,  
Մի՛ առնուր ետ պարզեւներդ՝ զորս ես սիրեր եմ այնքան.  
Հեշտութեամբ չէ որ անոնք ինձ եղած են պատուական:

ՓԵԼԻՔՍ

Մի՛ ձանձրացներ զիս այսրան: Ես ալ ունիմ սիրտ զըթած,  
Բայց կը սիրեմ զըթութիւնն այն՝ ոյր զինն ես եմ ճըշդած.  
Դործածէ այդ բու արդար ցաւերուդ նիզը այլուր.  
Բրոնի յուզումն է, բատ իս, կեանքի՝ հոգւոյ վատնում զուր:  
Զեմ սիրեր բնաւ այդ վատնումը, եւ կ'ուզեմ որ զիտնար  
Բէ երբ կորզել կ'ուզեն զութը՝ կը մերժեմ բացարձակ:  
Պատրաստը և՝ տեսնել դուն՝ այդ տարաբախս բրիստոնեան,  
Թափէ՛ բոլոր բու ջանքերդ, թափուելէ վերջ իմս համայն:  
Դրնա՛, ա՛լ մի՛ դառնացներ հայրդ որ բզեզ կը սիրէ:  
Բու ամուսինըդ ուզես պէտք է նոյն ինքըն իրմէ:  
Պիտի բերել տամ մինչեւ այստեղ ես զինքը հիմակ:  
Ասկայն, թողո՛ր դուն բզմեզ, պէտք է տեսնեմ զայն մինակ:

ՊԱՒՂԻՆԷ

Երեսընք, ների՛ . . .

ՓԵԼԻՔՍ

Մեզ մինակ թողուր բեզի կ'ըսեմ ես.

Այսպէս թէ պէտեւ զորով, բայց և զայրոյթ ինձ կ'ազդիս.  
Բու բոլոր ճիզըդ Պողիկտն համոզելու զործածէ.  
Զիս որչափի քիչ ծանծրացնես, ա՛յնքան կ'օգտուիս ի հարկէ:

Ա. Տ Ե Ս Ի Լ.

Փ Ե Լ Ի Ք Ս, Ա Լ Պ Ի Ն

Փ Ե Լ Ի Ք Ս

Ակպին, ի՞նչպէս ան մնուաւ.

Ա Լ Պ Ի Ն

Իբր ամբարիշտ, իբր անբան.  
Ենդունելով տանօտանիքներն, ծաղրելով կեանքն անվարան.  
Մ'չ մէկ ցաւ, ո'չ մէկ արրտունջ, զարմացումի ոչ մէկ ձեւ.  
Ան հանդուրժեց մինչեւ վերջն, յամառօրէն, անդեղեւ,  
Զերդ քրիստոնեայ վերջապէս, միշտ հայնոյանքը բերնին:

Փ Ե Լ Ի Ք Ս

Այն մի՞ւսն.

Ա Լ Պ Ի Ն

Ըսի քիչ մ'առաջ, չըզգածուեցաւ իսկ բնաւին:  
Զէր ընկճըւած. անոր սիրան էր աւելի անվեներ.  
Կախաղանին քովէն զինք բըռնի էին գուրս հաներ:  
Պէտք է հիմակ բանտն ըլլայ. հոն տանենին ես տեսայ.  
Իր զգաստացմանը մասին սիրտդ արգեօք դմու կը յուսա՞յ:

ՓԵԼԻՔՍ

Ի՞նչ թրշուառ մարդ մըն եմ ես.

ԱԼՊԻՆ

Ամենքը վրադ կը ցաւին:

ՓԵԼԻՔՍ

Բայց չեն զիտեր ի՞նչ վիշտեր կը մըրըրկեն իմ հոգին:  
 Մտածմոնքի վրայ մըտածմոնք կ'ալեկոծեն զիս անվերջ.  
 Հողերու վրայ միշտ հոգեր կը բարդուին անընդմէջ.  
 Զիս կը յուզեն անդադար, ատելութիւն, սէր եւ վախ.  
 Կը տաղնապեն էութիւնս՝ յոյզեր արխուը եւ ուրախ:  
 Ռզզացումներ կը ծնին մէջս, որոնց ևս բնաւ չեմ հաւտար.  
 Անոնց մէջ կան որ հրզօր են, կան որ խեղճ եւ տրկար:  
 Կան ազնիներ, բայց որոնք վարանու են եւ տատան.  
 Գունդիկներ ալ կան, այս, որոնք շիկնի ինձ կուտան:  
 Եր սիրեմ այդ տարաբախոն, զոր ընարեցի ինձ փեսայ.  
 Սակայն կ'ատեմ սրխալն այն, որուն մէջ զինքը տեսայ:  
 Եռողբամ իր մահն, ու կ'ուզեմ զինքն ազատել արդարեւ,  
 Բայց չեմ կրքնար անտեսել աստուածոց փառքն ակներեւ:  
 Անոնց շանդէն կը սոսկամ. Դեկոսինչն ալ՝ նոյնպէս.  
 Պիտի վրայ տամ իմ պաշտօնն, ու զըրկը իմ իսկ կեանիքէս:  
 Ու, այսպէս, մերթ, իր սիրոյն՝ աչքըս կ'առնեմ մահն անզամ.  
 Ու մերթ, սիրովիս իմ կեանիքս, անոր մահուան կը ցանկամ:

ԱԼՊԻՆ

Զի՞ր կարծեր որ աներոջ մ' հասկընայ սիրտը Դեկոս.  
 Մանաւանդ որ քաջատոնմ սերունդէ մ'է Պողիկսոս:

Փ Ե Լ Ի Ք Ս

Քրիստոնեաները պատժեցր խիստ հրամանն է անոր.  
Եւ ենթական որբան մեծ, գործն է այնքան վտանգառ:  
Աչառութիւն չէ հընար՝ երբ յանցաներն է հանդային.  
Խոկ առաջնորդ եւ կամ ի՞նչ իշխանութեամբ հընար է  
Որ օքէնքով եւ կամ ի՞նչ իշխանութեամբ հընար է  
Որ մարդ պատճէ ուրիշներն երբ իւրայնոց կը ներէ:

Ա Լ Պ Ի Ն

Եթէ քեզէն չես կրրնար շընորհ մընել, Դեկոսի  
Դրբէ՛, որ ինք այդ մասին տայ իր հրամանը քեզի:

Փ Ե Լ Ի Ք Ս

Սեւեր կորուստն այն ատեն պիտի նիւթէր իմ անձիո.  
Իր հեռն ու իր գիրքին ոյժը կը խռովին արդէն զիս:  
Եթէ պատիժն յևածզեմ այդպիսի մի ոնիրի,  
Միրտով իր ո՛րքան ալ վեճ, եւ ազնուախոն իսկ լինի,  
Վերջապէս մարդ է զգայուն, արհամարհած եմ ես զինքն,  
Եւ ա'յնքան է զէշ ազդած՝ իր հոգւոյն, իմ նախատինքն,  
Զի ա'լ անյօյս կը գառնայ Պաւոլինէի իր հիմէնն,  
Որ կրրնայ ինծ կործանում բերել կայսեր ցասումէն:  
Անարգանքին վրէժն ամէն ինչ ներելի կը ցուցնէ,  
Ու առիթներն կը փորձեն սիրտն ամենէն քիչ դըժնէ,  
Գուցէ և այս մըտածումն ինծ լի թըւիր կասկած սին,  
Նորէն վառէ սըրտին մէջ այժըմ կրակն իր հին յօյսին.  
Ու խորհելով որ Պողիկտ կը զըտնէ ման իր շուտով,  
Դառնայ սիրոյն՝ ոյր մերժումն տուաւ իրեն ցաւ եւ վըրդով:  
Խորհէ թէ այդ իր զայրոյթն, այժմ աւելի անողոր,  
Երբ յանցաւոր մ'ազատեմ, կ'արգարացնէ զիս արդեօք.

Կր խընայէ՞ ինծի, երբ՝ բարութիւնովս իմ սրբատին  
Եր այնքան սերտ դիտու մնարն այսօր վիճին վերըստին:  
Ռում. իմ մէջս անարժան, զոռենիկ եւ վատ միտք մ'ալ կայ.  
Շընթող, խայթող, զոր քանի՞ մնքժեմ՝ նորէն ինծ կուգայ:  
Փառքին ուրին է լոկ անշուշտ, որ զայն ինծի կը դըրդէ.  
Ու ես իր դէմ միշտ զրգուանք կ'արտայայտեմ ի սըրտէ:  
Պողիկտ այս տեղ ընտանեացըս ապաւէնն է հըզօր.  
Սակայն, եթէ իր մահովը միւսն իր տեղ զար մի օր,  
Կ'ունենայի ինձ համար աւելի մեծ փրրկանակ.  
Հարիւր անգամ աւելի կ'ըլլայի քան եմ հիմակ:  
Զարախոն խինդ մ'այսպէս ներսը իը ծազի ակամայ.  
Սակայն երկնից շանթն իս թող զարնէ՝ առջեւդ՝ անխրնայ,  
Եթէ երբեք զիջանիմ այդքան ըստոր մըտածման,  
Ու դաւելով պատույս դէմ՝ լինիմ այդքան անարժան:

Ա. Լ. Պ. Խ. Ն

Ռատուզիւ սիրտող է բարի. ու վիճ ճոզի մ'ունիս դուն.  
Պիտի սակայն տա՞ս պատիմը յանցաւոր այդ մարդուն:

Փ. Ե. Լ. Ի. Ք. Ս

Պիտի երթամ հիմակ բանս, պիտի ընմմ ամէն բան,  
Որ պարտութեան մատնեմ միտքն այդ՝ սոսկումովը մահուան.  
Յետոյ կ'ատեսնենք թէ Պաւղին ինչ պիտ՝ ընել կարենայ:

Ա. Լ. Պ. Խ. Ն

Ի՞նչ պիտ՝ ընէք ի վերջոյ, եթէ ընդմիշտ պընդէ նա.

Փ. Ե. Լ. Ի. Ք. Ս

Բայց մի՞ ստիպեր զիս այդքան. դըժուարին հարց է ատի,  
Եւ այժմէն չէ կարելի բան մ'ունենալ ի նկատի:

Ա Լ Պ Ի Ն

Հաւստարիմն իբրեւ ծեր, պէտք է ծեզի ես ըսեմ.  
Իրեն ի նպաստ կայ շարժում մ' այս բաղարին մէջ՝ բեզ դէմ.  
Չեն հանգութեր որ կըրէ խըստութիւններն օրէնքին,  
Արբայական սերունդին իբենց այս յոյսը վերջին:  
Ես կը կարծեմ թէ բանտին վիճակն ալ չէ ապահով.  
Արցունքն աշրին՝ բազմութիւն մ'է խըսնըւած անոր բով:  
Դուցէ գործեն յարծակում.

Փ Ե Լ Ի Ք Ս

Պէտք է հանել զայն անկէ,  
Բերել՝ այստեղ, որ ամէն աչք իր վրայ հոս հրակէ:

Ա Լ Պ Ի Ն

Տուն ինքդ հանէ զայն հոնկէ, և յոյսով մը ներումի  
հաղաղեցուր հոն խըսնած խուժանին կիրքն. ամենի:  
Երթա՞նք, ու երբ գեռ պընդէ թէ բրիստոնեայ պիտի մնայ,  
Կը անօրինենք կարեւորն, առանց որ ոչ զիտնայ:



# Ա. Բ Ա. Բ ՈՒ Ա Ն Ս Ա Բ ՈՒ Թ

Ա. Տ Ե Ա Բ Լ.

Պ Ա Ր Ա Վ Ա Խ Ա Յ Ա Վ Ա Ր Ա Վ Ա Ր

Պ Ա Ր Ա Կ Տ Ա Յ Ա Վ Ա Ր

Պ Ա Հ Ա Վ Ա Խ Ա Յ Ա Վ Ա Ր

Կ Ա Է Ո Վ Ա

Պ Ա Մ Ա Վ Ա Խ Ա Յ Ա Վ Ա Ր

Պ Ա Ր Ա Կ Տ Ա Յ Ա Վ Ա Ր

Ա Ռ Վ Ա Խ Ա Յ Ա Վ Ա Ր , ո ՞ վ դ է մ բ , ա ՞ խ ա յ ս մ ա ր տ ն ա ն ե ղ ա գ ո յ ն է ի ն ձ ի :

Փ ե լ ի բ ս , բ ա մ ա տ ի ն մ է զ ք ե զ ի և ս յ ա լ թ ե ց ի չ ա ր ա չ ա ր ,

Ա ս ա մ ե ր ո ւ դ մ ր ա յ ս խ ը ն դ ա ց ի , ո ւ ք ե զ ա ն ս ա յ ա ն շ ր ւ ա ր .

Վ ր է մ խ ը ն դ ի ի ր մ ա ր դ , զ ո ւ ն ա յ ժ մ է ՞ ն մ ն ձ զ է ն ի բ ե ր ո ւ ն կ ը ,

Դ ա ն ի ն ն ե ր է դ ո ւ ե լ ի ի ի ր ա ր ց ո ւ ն ե ր է ն կ վ ա խ ն ա մ և ս :

Տ է ր , կ ը ա ն ս ն ե ս վ ր տ ա ն գ ն ե ր ն , ո ր հ ո ս ի մ շ ո ւ ր ջ կ ը պ ա տ ե ն ,  
Կ ր ր կ ն ա պ ա տ ի է ։ օ գ ն ո ւ թ ի ւ ն դ ի ն ձ մ ա ն ա ւ ա ն դ ա յ ս ա տ ե ն :

Ե ւ դ ո ւ ն , ս է ր ի մ , ն է ա ր խ ո ն , ո ր , յ ա լ թ ո ւ թ ե ա մ բ պ լ ս ա կ ո ւ ա ծ ,

Կ ա ն ս ն ե ս տ ա ժ ա ն ր ը ս , կ ա յ ր է ն ՝ յ ա լ է ր ժ ա կ ա ն ք ո ւ վ ա ռ ա ց ,

Ո ր բ ա ր ե կ ա մ ը զ ը ն կ ն ի թ ը շ ն ա մ ե ա ց է ՞ ն ն ը զ օ ր է ն ,

Բ ա ր ձ ր ո ւ թ ե ն է ն կ ը լ ն ր ի ՝ կ ա ր կ ա ռ է ՝ ա շ ր դ ի ր ե ն :

Պ ա հ ա պ ա ն ն ե ր , կ ր ը ն ա յ ի ք ծ ա ռ ա յ ո ւ թ ե ա ն մ ի ն ձ փ ո ւ թ ա լ :

Պ ա տ ի ն ն ե ր ո ւ ն տ ա ն գ ա ն ր է ն չ է ո ր կ ո ւ զ ե մ և ս խ ո յ ս տ ա յ .

Ո չ , ե ր բ ե ր չ ի մ մ ր տ ա ծ ե ր բ ա ն տ է ս վ ա խ ի լ գ ա ղ տ ն ա ր ա ր ,

Ա յ զ ի ե ր ե ր ը ր դ բ ա ւ է ր ի ն ձ պ է ս մ է կ ո ւ մ ը ն ա մ ա ր ,

Դոհ կ'ըլլամ շատ՝ թէ չորրորդն երթայ փընտռել Անւերոսն.  
Ու եթէ վտանգ մը չըկայ ատկէց՝ կանչել զինքը հոս:  
Եթէ ըսեմ իրեն ինչ որ գաղտնիք մէ իմ մօտ խիստ,  
Ինք կ'ապրի շատ երջանիկ, ու կը մնոնիմ ես հանգիստ:

Կ Ղ Է Ռ Վ Ն

Կ'երթամ գրտոնել զինքն հիմա. կըրնաս լինել դուն վըստահ.

Պ Ո Ղ Ւ Կ Տ Ո Ս

Եթէ մնուած ըլլամ ես, վարձքըդ Անւեր ինք կուտայ:  
Ժամանակ մի կորսընցներ. գնա՞ եւ դարձիր շուտով ետ:

Կ Ղ Է Ռ Վ Ն

Եռոտով, շուտով ես դարձած կ'ըլլամ այս տեղ իրեն հնատ:

Բ. Տ Ս Ս Ի Լ.

Պ Ո Ղ Ւ Կ Տ Ո Ս

(Պահապահները բերք անվաները և ուշադիր)

Ազրիւր համեղ, որ յորդահոս ես ցաւերով.  
Ի՞նչ կուգէք, ի՞նչ, ինձմէ, պատրող դուք հեշտանքներ  
Ազսարհի եւ միսի սէրեր, լիրը՝ անզորով,  
Ե՞ր չէք թողուր զիս՝ որ արդէն ծնզ եմ թողեր.  
Գըրգանք, պատիւք, վերջ տըւէք ծեր ինձ դէմ մարտին:  
Զեր բերկանքները համօրէն  
Զադփադփուն՝ յոյլ զգացումներ են.

Արք ապակոյ պէտ՝ այդ նեշտին  
Փայյն ունին՝ երբ իշխան զնտին,  
Խսկոյն խակոյն կը կուռքրախն։  
Ե՞ս հառաջե՞մ ձեր նաևելն. մի՛ յուսաք, մի՛.  
Զեր հրապոյրներն անզօր ի զուր ինձ ցոյց կուտաք.  
Զուր կ'րաւը թէ մեծ կայսրութեան մէջ այս մէն մի  
Թբշնամիներն Աստուծոյ պիրմ նե, շէն եւ տաք.  
Ե՞նքն այ ձեր դէմ հականարուած շանթէ պիտի։  
Որով մեծերն կ'վախնան սաստիկ։  
Աւ սուրն որ իր ձևոքէն կախուի  
Յանցաւորաց վրայ երջանիկ,  
Է այնքան շատ անխուս սելի՝  
Որբան է րիչ բապասելի։  
Արինախնան վագրը, Դեկոս, անզութ հրթէց,  
Երկար ատեն ձևոքը թողուց Աստուած հօտն իր.  
Երշանծութեանըդ սոսկալի վերջն ալ տեսի՛ր,  
Ակի՛թը յուծէ պիտի Պարսից եւ մեր վըրէմն։  
Դեռ րիչ մը ե՛ւս, ու ժամդ հասած է ալ յետին։  
Պիտի մընաս դուն անպաշտպան,  
Կայժծակն՝ որուն տակ պատըռտին  
Պիտի ամսկերն, պիտ՝ չկըրնան  
Բըռեել ո՛չ զիղջ, ո՛չ կոծ բընաւ,  
Աչ իսկ սրբախն յուռ ապաշաւ։  
Թո՛ղ զիս Փելիթս բնծայէ, զոմ՝ ցաստոմիդ րիւս։  
Հըզօր մըրզարդ մը շրյացնէ աչքերն իր թո՛ղ։  
Արինինին մէջ թող խեղդէ՛ իր աներոջ սիրտ։  
Գերի՛ թո՛ղ այս մարգին լինի հըրամայող։  
Կը հաւանիմ, կը ցանկամ իսկ ես իմ մահուան։  
Աշխարհ, ինձ նես ա՛լ չունիս բան։  
Խմ բրիստոնեայ այս սիրտիս մէջ

Աստուածային բոց կայ անշէջ.  
 Ա՛լ Պաւոյինին ես կը նայիմ  
 Երբ արգելքի մ'ինձ դէմ ճըղմիմ:  
 Երկինքի սուրբ բաղցրութիւններ, սուրբ խորհուրդներ.  
 Դուք կը լիցնէք սիրոն այն՝ որ ծեզ է հակամէտ.  
 Հոգին՝ գրաւուած է երբ մաքուր շուչովը ծեր,  
 Ուրիշ ո՛չ մէկ բանէ չ'ազգուիր ա՛լ առ յաւէտ.  
 Կր խոստանաք շատ, բայց կուտաք շատ աւելին:  
 Զեր բարիքներն չեն երբեք սին,  
 Երջանիկ մանն՝ իդօն իմ սըրտին՝  
 Զեզ համար հեշտ ուղի մ'է լոկ,  
 Որ կը տանի զմեզ այն բաժինն,  
 Ուր մարդ կ'ապրի անվիշտ, անհոգ:  
 Դո՞ւն ես, ով հուր անշիջանուտ, աստուածային,  
 Որուն շնորհիւ պիտի՝ անվախ՝ տեսնեմ Պաւոյինն.  
 Ահա ինք. սիրոտ՝ երկնից լոյսով սոսկ վառվուն՝  
 Զը խոտըտայ պիտի գեղէն հրապոյըներուն.  
 Աչքերս, որոնց մէջ կը ցոլայ լոյսն երկընքին,  
 Իդեններուն մէջ չեն տեսներ շողբը նախկին:

Գ. Տ Ս Ա Խ Ա.

ՊՈՂԻԿՑՈՅ, ՊԱԿՈՒՆԻ, ՊԱՀԱՊԱՆԵՐ

Պ Ո Ղ Ի Կ Տ Ո Ս

Տիկին, բեզ հոս ինձ դըրկողն ի՞նչ դիտում է՝ կամ անձուկ.  
 Մարառելո՞ւ կուզաս հետքս՝ թէ լինիլ ինձ նեցուկ.  
 Քու անթերի այն սիրոյն նիզն այս ազնիւ, վեհ այնքան,  
 Կուզայ արգեօք զիս ընկնել, թէ ինձ լինիլ օգնական.

Առեկութիւն կը բերես ինձ թէ աէք բազցըք եւ յօլս.  
Դու դաս՝ իրր ինձ թըշնամի՝ թէ իրրեւ կէսը հոգւոյս:

Պ Ա Ւ Ղ Ի Ն Է

Դուն հոս յունիս թըշնամի քեզի՝ բացի քու անձէն.  
Դուն միայն քեզ կ'ատես, մինչ ամէնքն ըզքեզ կը սիրեն.  
Երազներուն իմ բոլոր կատարողն ես դուն միայն:  
Մի՛ կամիք քնար քու կորուատդ. ու կը վիզրկուիս նոյննետայն.  
Ոճիրներդ ի՞նչ ատահնան մեծ ալ լինին, տակաւին՝  
Աթէ, խնայիս ինքզինքիդ, ամէնքն անոնք կը քաւուին:  
Յիշէ՛ միայն այն արիւնն՝ ոյք ծընունդն ես եղած դուն,  
Ատկաւագիւա քու ձիքքերդ, ու զործերդ հոյանուն:  
Կը սիրէ զքեզ ժողովուրդն. իշխանն յարգանք ունի քեզ.  
Հայկական այս նահնանզին ըրդիշխին դուն փեսան ես:  
Չեմ կրրնար խօսքն ընել հոս՝ ինձ լինելուդ ամուսին.  
Ինձ նամար մեծ բախտ է ան, թէ եւ քեզի նամար՝ սին:  
Բայց յետ այնքան բաջութեանց, յետ այնքան մեծ ծընունդի,  
Յետ քու այնքան զօրութեան, պէ՛տք է մեր յոյսն հոս ցընդի:  
Ինչ որ բախտ մ'այնքան աղուոր՝ վասիաբներուն մեր արդար  
Կը խոստանայ նաւաստեայ՝ դանիմներուն ձևոք մի՛ տար:

Պ Ո Ղ Ի Կ Ը Ս Ս

Դիտեմ ես ա՛լ-աւելին. զիտեմ ձիքքերն իմ ամէն,  
Եւ թէ ի՞նչ յօյս՝ անտեց վրայ՝ մեծ բաջութիւնք կը հիմնան.  
Ատկայն անոնք կը ծրգամին սոսկ անցաւոր բարութեանց  
Զորըս հոգեր կը խոսովին, վրտանզներէ հալածուած:  
Մահը զանոնք կը խըլէ. բախտն անտեց ենտ կը խաղայ.  
Այսօր զանունք վրայ՝ մարդ, վաղը ցեխին մէջ կը սողայ:

Փայլն անոնց պերճ՝ սիրտն յաճախ կ'ընէ դըժգոն և տըկար.  
Զեր ո՞ր մէկ կայսրը զանոնք վայելած է ընդ երկար:  
Ե՞ս ալ ունիմ փառքի սէր, որ աւելի է վըսեմ.  
Այս մնձութիւնը կ'անցնի. անանցականն ես կ'ուզեմ.  
Երջանկութիւն մ'ապահով, անչափ, անվերջ, անըստուեր,  
Նախանձէն բարձր, ու, նոյն իսկ, նակատազրէն գերիվեր:  
Ան աւելի թանկազնի չ'ա՞րժեր քան կեանք մ'անցաւոր,  
Որ կըրնայ քիչ վերջ խըլուիլ ինձմէ՛ կամ յանկարծ մի օր.  
Որ փախչող մէկ վայրկեանին կուտայ վայելք մը չընչին,  
Ու լի կըրնար հաւաստել վայելքն անոր՝ յաջորդին:

Պ Ա Խ Դ Ի Ն Է

Թըիստոնէի երազներ են լոկ ատոնք ծաղրելի:  
Ա՛խ, քեզ որչա՞փ է թուլեր կեղծիրն անոնց սուտով լի:  
Երջանկութեան մ'համար այսքան քաղցր՝ ամբողջ կեանքդ է քիչ,  
Բայց որո՞ւնի է կեանքդ այդ. զուն անոր տէ՞րն ես թէ հլակիչ:  
Թու կեանքը քու ծեռքիդ մէջ ժառանգութիւն է միայն.  
Այն օրը՝ որ տըւաւ քեզ, պայմաններով տըւաւ զայն:  
Դուն հանքութեան, պետութեան, արքային զայն կը պարտիւ.

Պ Ա Խ Ի Կ Տ Ո Ս

Թազմի մէջ զայն անոր զոհ ընելը պարտքն է անձիս.  
Դիտեմ թէ ո՞քքան է մեծ պարծանքն ու փառքն այդ պարտքին:  
Դեկոսի հին նախնիքներ մոռցըւած չեն տակաւին.  
Հռովմայեցւոց համար այդ անունը թանկ է ա՛յնքան,  
Որ ամբողջ վեց դար անոր ծեռքը մընաց այդ մականն:  
Ազգի՞ն՝ կեանքը կը պարտիմ, թագաւորին, իր թազին.  
Բայց աւելի Աստուծոյ, որուն շնորհն է այն անգին:

Նթէ մեռնիլն արբային համար՝ է քախտ ցանկալի,  
Մեռնիլն, որինն, Աստուծոյ համար՝ որբա՛ն աւելի:

ՊԱՏԿԻՆԵ

ԱՌԱ, ԱՌԵ Աստուծո:

ՊՈՂԻԿՏՈՍ

Պաւղինմ, զգո՞յշ, կը լըսէ խօսքերդ՝ այն.  
Ան չէ աստուծո մը, ինչպէս ձեր աստուածները ունայն,  
Անրզայ, խուլ, անկարող, անզամներովն իր ժայրատ,  
Փայտէ, կու նէ, ոսկիէ՝ բաղծանիքներնուդ համեմատ:  
Քրիստոնմիցն է Աստուծո, իմինըս՝ նոյն եւ ձերին.  
Տիեզերք անկէ զատ ուրիշ մը չի նանջար բընաւին:

ՊԱՏԿԻՆԵ

Պարտէ զայն քու հոգւոյդ մէջ. առանց որ մէկը զիտնայ.

ՊՈՂԻԿՏՈՍ

Ի՞նչ, նոյն ատեն թէ՛ կռապաշտ ըլլամ, եւ թէ՛ քրիստոնեան:

ՊԱՏԿԻՆԵ

Կեղծէ՛ ատեն մը միայն, Աւեւեր մինչեւ որ մեկնի.  
Պատեհութիւն առոք՝ որ հայրս իր գութը ցոյց տայ քեզի:

ՊՈՂԻԿՏՈՍ

Կը սիրեմ ես Աստուծոյս զութն ամննէն աւելի.  
Կը փարանէ. Ան անձէս վլատանգներն է՛ն անոելի.  
Եւ առանց թոյլ տարու որ դառնամ նայիմ ես յետկոյս,  
Կը պըսակէ զիս իսկոյն՝ ասպարէզիս մուտքը լոյս:

Նաւահանգիստն՝ առաջին հովով իսկ զիս կը տանին.  
Աւազանէն եղած նոր՝ կը զգամ մահուան հովանի:  
Այս, գիտնայիր թէ կեանքն որբա՞ն է ինքնին աննըշան.  
Եւ թէ ի՞նչ են բերկրանքներն, որք այս մահն վերջ կուգան:  
Բայց մեղք է որ մենք խօսինք այս գանձերուն վրայ թարուն,  
Միտքերուն՝ որ Աստուծոյ համդէալ կը մեան դմու ի բուն:

ՊԱՒՂԻՆԷ

Անգութ, հասած է բոպէն՝ որ պայթի սիրարս դըժրախատ,  
Ու կրշտամբանքը արդար ծաղկէ հոգի մ'ապերախստ:  
Այս է այն քու սիրոյ հուրդ ասո՞նք են քու երդումներն.  
Ունի՞ս միթէ ինծ համար՝ է՞ն չընչին, լ'ն դոյզըն մէրն:  
Չըրի ես գեռ խօսքն անգամ այն ողբալի վիճակին,  
Ուր պիտի մահըդ թողու՝ անմըխիթար միշտ քու կինն:  
Կը կարծէի թէ սէրն՝ այդ մասին պիտի քեզ խօսէր:  
Զէի ուղեր երբեք ես քենէ քըռնի զգացումներ.  
Բայց այն սէրն այնքան ամուր, փոխադարձուած այնքան լաւ,  
Զոր խոստացար ինծ, և զոր ըստ մերժեցի ես քեզ քնաւ,  
Երբ դուն կ'ուզես զիս թողուլ, երբ կըսպաննես զիս յաւէտ,  
Կըրնա՞յ կորզել արտասուր մ'աչքէդ, հառալ մը կուրծքէդ:  
Զիս կը թողուս, ապերախստ. ու կը թողուս բերկրանքուլ.  
Զես ծածկեր զայն, ու կ'ուզես որ զայն տեսնմամ անվըրդուլ:  
Միրտդ անըզզայ՝ իմ այնքան դառնաթախիծ կըսկիծիս,  
Կը խոկայ կեանք մ'երշանիկ, ուր յը զըտնէ պիտի զիս:  
Հիմէ՞նն ուրեմն է արդմօք որ խոր զըզուանք առթեց քեզ.  
Յանձնըւելուս համա՞ր է որ զարշելի դարձայ ես:

ՊՈՂԻԿՏՈՍ

Աւա՞զ.

ՊԱՏՇՆԵՆ

Աւազն այդ ի՞նչպէս, տե՛ս, դուքս զալու կ' դժուարի.  
Եսկ եթէ սկիզբն ըլլար ան ապաշտի մը բարի,  
Արտնազրոսիկ թէ ով տեւ, կը զըտնի դարձեալ լաւ:  
Սակայն, կեցի՛ր, կը յուզուի. աչս իր արցունքը տեսաւ :

ՊՈՂԻԿՏՈՒ

Ո՞հ, կ'արտասունմ. տա՞յր երկինք որ այս թափած արցունքս հուր  
Դարսղ ըլլար ճըմելու քարացած սիրտն այդ ամուր:  
Աղորմելի այն վիճակն, ուր ևս ըզքեզ կը թողում,  
Արժանիկ է արցունքին՝ զոր սրբագին կը ճեղում:  
Ու երկինից մէջ եթէ վիշտ ըզգալ ճընար է երգեր,  
Քըցուառութեանըդ վըրայ ևս պիտի լամ սըրտաքեկ.  
Սակայն եթէ սուրբ վիառքի այդ կայանին մէջ լոյսէ՝  
Արդարադաս եւ քարի Աստուած երգեր ինձ լրսէ,  
Եթէ ճանի ունկընդիմել ամուսնական իմ սիրոյս:  
Քու կուրութեանըդ վըրայ պիտի ճեղու անշուշտ լոյս:  
Բարութեան՛դ, Տէր, պէտք է որ մէրըս զայն ըստանայ.  
Այդ բան ազնիւ ճողին չի կրրնար ըրպալ բրիստոննայ:  
Շընորններու զինքն այնքան զարդ արեցիր ճոխաբար,  
Որ չի կրրնար չը ճանանալ ու չը սիրել քեզ իսպառ,  
Որ չի կրրնար զըմոխրի անքախտ զերի մը դառնալ՝  
Նընած տըխուր լուծին տակ կընթելով կեանքը դարձեալ :

ՊԱՏՇՆԵՆ

Ի՞նչ կըսես, մարդ եղկեղի. ի՞նչ է մաղթանքդ, ի՞նչ է այն.

ՊՈՂԻԿՏՈՒ

Ի՞նչ որ կ'ուզեմ ըստանալ իմ արիւնովըս ճամայն:

ՊԱՏՇԻՆԷ

Որ աւելի . . .

ՊՈՂԻԿՏՈՍ

Մի՛ զուր տեղն, այդպէս կանգնիր դիմադարձ:  
 Այրտն Աստուծմէ կ'ազդը ի՛ յանգէտս իրեն եւ յանկարձ:  
 Դերերջանիկ այդ վայրկեանը հասած չէ տակաւին:  
 Պիտի զայ. բայց ե՞րբ արդիօք. զայն չեմ զիտեր ես բնաւին:

ՊԱՏՇԻՆԷ

Տըգէ ցնորքն այդ այլանդակ, եւ զիս սիրէ.

ՊՈՂԻԿՏՈՍ

Կը սիրեմ,

Աստուծմէս քիչ, ինձմէ շատ. ու խօսքիս վրայ անշարժ եմ:

ՊԱՏՇԻՆԷ

Ուրեմն յանուն այդ սիրոյն՝ զիս մի՛ լըքեր առ. յաւէտ:

ՊՈՂԻԿՏՈՍ

Ուրեմն յանուն այդ սիրոյն՝ ճաճէ՛ դուն զալ ինձի ճետ:

ՊԱՏՇԻՆԷ

Բաւ չէ՛ թողուլըդ զիս դեռ, մոլորեցնե՞լ կը ցանկաս . . .

ՊՈՂԻԿՏՈՍ

Բաւ չէ՛ երթալըս երկինք. կ'ուզեմ որ դուն ինձ ճետ զաս:

ՊԱՏՇԻՆԷ

Ցընո՞րք, պատրա՞նք . . .

ՊՈՂԻԿՏՈՍ

Երկնային ճըշմարտութեան յօյս անսուս:

ՊԱՏՇԻՆԵ

Ո՞վ կուրութիւն անհնիմել.

*ԴԱՎԻՃՐ*

Յաւէրժական լո՛յս անմուտ.

ՊԱՏՇԻՆԵ

Կը նախընտրե՞ս Պաւղինի սէրէն՝ այսպէս՝ մահը դուն.

ՊՈՂԻԿՏՈՍ

Կը նախընտրե՞ս դուն աշխարհ՝ քան Աստուծոյ բարութիւն.

ՊԱՏՇԻՆԵ

Դնա՛ մեռնիլ, անդութ, երբեք չը ոիրեցիր դուն հօղիս.

ՊՈՂԻԿՏՈՍ

Իսկ դուն ասպէ՛ երջանիկ. խաղաղութեան մէջ թո՛ղ զիս:

Այս, կ'երթամ. մի՛ զուր տեղն ա'լ ինքըզինքը տանջեր.

Կ'երթամ . . .

Ե. ՏԵՍԻԼ.

ՊՈՂԻԿՏՈՍ, ՊԱԽԳԻՆԵ, ՍԵՒԵՐ, ՓԱԲԻԱՆ, ՊԱՀԱՊԱՆԻ

ՊԱՏՇԻՆԵ

Սակայն, արդեօք ի՞նչ քան պիտի ծեզ հոս բերէր:  
Սեւեր, կրքնա՞յ մըտածուիլ որ սիրտ մը ա'յնքան բարի  
Թըշուառի մը վրայ խրոխտանք ցոյց տալու գալ յօժարի.

ՊՈՂԻԿՏՈՍ

Պա՛ւղին, մի՛ ծանրը խօսիր անձի մ' հետ այսրան ընտիր.

Խմ խընդրանքի՞ս վրայ միայն՝ ան կուտայ ինձ հոս այցն իր:

Ցէր, ներեցէ՛ք, հանդէալ ծեզ անփափկանկատ ևս եղայ.  
Բանտարկեալի վիճակիս յանցանքն է այդ ակամայ:  
Ունէի գանձ մը՝ որուն ըընաւ չէի արժանի.  
Ներեցէք որ՝ նախ քան մահմ՝ աւանդիմ ծեզ ևս զանի.  
Յանձնեմ շնորհն այն, երեւցած լրբնաղագոյն՝ մեր աչքին.  
— Զոր երկինքէն ըստացած ըլլայ արդարեւ. մի կին —  
Չեռքն ամենէն քաջ, պարկեցտ, հռովմայեցի մարդուն այն,  
Որուն հանդէալ պաշտամունք ունի աշխարհը համայն:  
Դուք արժանի էք իրեն. ինքն ալ ծեզի՝ ապարէն:  
Մի՛ մերժեր զայն. ընդունէ՝ ամուսինի մը ծեռքէն:  
Թէ օր մ'ըզձեզ ան բաժնեց, մահն իր միացնէ թո՞ղ կրկին.  
Ասոր համար չը նուազի երբեք թող հրայրըդ նախկին:  
Տո՛ւր իրեն սիրտըդ, եւ ա՛ռ իրեն հաւատքն, անպայման:  
Երջանկացէ՛ք ի միասին, եւ մեռէ՛ք օր մ'ինձ նըման:  
Երկուքիդ՝ այս բարիքն է որ Պողիկտոս կը ցանկայ:  
Տարէք հիմակ զիս ի մահ. ա՛լ ըսելիք մը ըրկայ:  
Երթանք, եղա՛ւ, պահապանք:

---

Ա. Տ Ե Ս Խ Ա.

ՍԵՒԵՐ, ՊԼԻԳԻՆԵ, ՓԼԲԻԱՆ

---

Ս Ե Խ Ե Ր

Զարմանք, զարմանք, մարդ կ'ապշի.  
Եցւարումի կը մատնէ զիս կուրութիւնն այս՝ մըտքի:  
Այս որոշումը ա՛յնքան չունի նըմանը իրեն,  
Որ կը խորհիմ թէ արդեօք ականջներս իս կը պատրե՞ն:

Աիրաւ մը որ դրեզ կը սիրէ (բայց սիրտ մը ո՞քան ըստոր  
Պիտի բլար՝ որ ճանչնար զբեզ, եւ չ'ըգգար սէր մը խոր),  
Մարդ մը՝ զոր զուք էք սիրած՝ տիրանալուն պէս ձեզի,  
Կը թողու գծեղ՝ անմիշտ. ի՞նչ . . . տեղի կուտայ ուրիշի.  
Ու իրքը թէ բու տարփաներդ իրեն ծօն մ'էր՝ բախտէն կոյր,  
Կուզէ որ զայն տայ ընծայ՝ իր մըրցորդին մըտադիւր:  
Քրիստոնեաներն այս՝ իրեներ՝ կամ միտքեր են մոլեկան,  
Կամ, բառուզիւ, է իրենց երջանկութիւնն անսահման,  
Քանի որ այսպէս իրօր տարամեթել կը ժըպրնին՝  
Ինչ որ ամբողջ զօրութեամբ հօգւոյն՝ զընել պարտ էին:

Բատ իս, եթէ բախտն ինձի աւելի վաղ ժըպտելով,  
Պատուած ըլլար վաստակներըս հիմնովդ անդըսրով,  
Կը պաշտէի ևս ոչինչ աչքերուդ այդ փայլէն զատ:  
Իմ արքաներս կ'ընէի զանոնք, իմ զիրս հարազատ:  
Ոճիւնի ևս մոխիրի կը վերածուէր նախ իմ անծս,  
Յետոյ . . .

Պ Ա Տ Դ Ւ Ն Է

ԱՌ բառ. կը վախճանմ որ կը լրամ չափազանց:  
Պէտք չէ որ բոցն այդ՝ որ հին սիրոյդ կրակէն կը յառնէ,  
Երկու քիս ալ անարժան եղող զարձուածք մը առնէ:  
Մեւերսո, դուն Պաւլինէն կը ճանչնաս բազ եւ մօտէն.  
Վերցին ժամերն Պողիկտիս կւանդին, աւա՛զ, հեռու չին.  
Որ ինք դադրի ասպելէ՝ վայրիկան մը լոկ կը մընայ:  
Թէիւ անպարտ՝ բայց զուն ևս ասոր պատճառն ակամայ:  
Արդիօք նոզիդ, իղձերէդ հըրապուրուած, նեղ մը զէթ,  
Ռւզբէց յուսալ իր մահուան, անկախալքար իսկ կամքէդ:  
Բայց զիսցիր թէ ամենէն սարսափելի ման անզամ  
Յանձնին կ'առնում, ու հոգւովս ամբողջ անոր կը ցանկամ,  
Դժոխուրին է՛ն ահուելի տանջաներներուն կ'ենթարկուիմ,

Ու չեմ տար թոյլ կեղտոտել անոր փառքն ու պատին իմ:  
Անոր բախտէն վերջ տըխուր՝ չեմ տար ծեռքս ա'լ մարդուն այն  
Որ այս կերպով եւ կամ այն՝ եղաւ պատճառ. իր մահուան:  
Եթէ զուն զիս այդպիսի վաստ հոգիի տէր կարծես,  
Քու մասին սէրըս հնորի կը փոխարկեմ իսկոյն ես:  
Ազնիւ ես դու. ա'խ, հոգւցդ մէջ չը փոխուի թող ոչինչ.  
Ի վիճակի է իմ հայրս՝ շնորհելու ծեզ ամէն ինչ:  
Քենէ կ'վախնայ. եւ կանխում ըսել քեզի ա'յս ալ, ո'հ,  
Եթէ սպաննէ ամուսինս, քե՛զ է որ զայն կ'ընէ զո՞ն:  
Կեղճն այդ փըրկէ՛, ի զործ զիր ջանքերդ յօդուալ լոկ իրեն.  
Թափէ՛ ամէն ճիգ, որ դուն ըլլաս իրեն ապաւէն:  
Դիտեմ թէ շատ է խանգրածս քենէ՛ շատ չափազանց:  
Սակայն որքան բարձր է ծիգն՝ է փառքն այնքան եւս անանց:  
Պահպաննել կեանքը մարդու մ՛, որուն մըրցորդն ես այնքան,  
Ազնըւութեան զործ մըն է, որ լոկ քեզի է պատկան:  
Եթէ փառքին, անունին կամ համբաւին սէրը ոչ՝  
Կէթ աղաւանքը քենէ օր մը սիրուած մի կընոջ,  
Եւ որուն սէրը զուցէ քեզ կը յուղէ տակաւին,  
Թող դըրդէ սիրուրդ որ քեզ պարտի իր քաղցր անձկալին:  
Յիշչ՝ դարձեալ, վերջապէս, որ զօրավար Սևերն ես:  
Բարեա՛ մնացիր. դուն մինամ'կ որոշէ ինչ որ կ'ուզիս:  
Եթէ չես այն՝ ինչ որ ես կը փափաքիմ յուսալ գեռ,  
Լաւ է որ ընաւ չը զիտնամ, որ յարգդ իմ մէջ չը պակսէր:

Ա. Տ Ե Մ Ա Ւ Լ.

Ա Ե Կ Ե Ր, Փ Ա Բ Ի Ա Ն

Ա Ե Կ Ե Ր

Բայց ի՞նչ է այս, ո'վ Փաթիան. ի՞նչ նոր հարուած է շանթի,

Ար փրշրելու համար բախտո՞ւ աներ վրբայ կը պայթի:  
Արբան կարծեմ զինքն ինձ մօտ, կը փախչի ա'յնքան նոռու.  
Իր կորարւի՛ երբ վերջն կէտն է ա'լ զինք շահնեղու:  
Այսպէս եղած է միշտ բախտու. ինձ լիւասնեղու միշտ յամառ,  
Իր կրաքէ թելլը յուսիս, այն ինչ եկած՝ ան աշխարհ:  
Զր մասսացած դնու աղերարս, մերժումի կը բաղխիմ.  
Ամօթանար և տրքառում կը շըշմի մշքըս սիրտն իմ  
Տեսնելով որ վատարար կը ծընի մշքս ան նորէն,  
Աւ նոն կըրկին կ'երեւի շատ աւելի վատօրէն.  
Տեսնելով վերջապէս կին մ՞ւ, որ վիշտիս մշք անոպայ,  
Կհցած ինծի անվըրդով վինանձնութեան դաս կուտայ:  
Քու գեղեցիկ նոզիդ բարձր է, Պաւդին, բայց և չըւառ.  
Անմարդկային է անի, թէեւ ազնիւ՝ մինչ խապառ:  
Քեզ մըրրըկող վիշտերն են որոնք ըրոնի կը գերեն  
Սիրատոչոր տարփածուի մը ամբողջ սիրտը, խորէն:  
Քեզ կորաբնցնելըս բիչ չը. ուշար է քեզի դարձենմ  
Վինոզի սէրդ տրացող ինծի մըրքորդ մշանխոնեմ.  
Աւ գերազնիւ ևւ անզութ ճիզով մըն ալ տակաւին՝  
Կորզելով զայն մանուքնէ, ծեռքըդ յանձնեմ վերըստին:

Փ Ա Բ Ւ Ա Ն

Ճակատազրի՞ն թողուր դուն՝ այդ քնառանիքն ապաշնորհ.  
Ան թէ ուզէ, զըսաւեր հետ կը հաշտեցնէ՛ նայրն անոր,  
Աւ Փելիիրսի ննտ՝ Պաղիկա, նարսն ու վինսան ալ, նոյնապէս.  
Այսպիսի բուռըն ճիզէ մը միթէ ի՞նչ կը սպասես:

Ս Ե Ւ Ե Ր

Փառքը՝ տալու ցոյց նոզւոյ մ'այդ աստիճանն զեղանի՝  
Թէ Սեւեր չէ իրմէ ստոր, ևւ է իրեն արժանի,

Թէ պիտի իմս ըլլար ինքն, և թէ հրամանն երկնային  
Անիրաւեց լոկ ինծի՝ մերժելով սէրն իմ սըրտին:

Փ Ա Բ Ի Ա Ն

Ա՞չ բախտէն, ո՞չ երկինքէն աղբաղնջալու չըկայ հարկ.  
Ըզգուշացի՛ր վըտանզէն՝ զոր կը ծնի զործն այդ անարգ.  
Շատ առաջ մի՛ երթար, տէր, լա՛ւ խորնէ այդ բանին վրայ:  
Ինչո՞ւ, ինչո՞ւ ծեռնարկել փըրկելու մի քրիստոնեայ:  
Պէտք չէ հանել քնար. միտքէ թէ աղանդն այդ ամրարիշտ  
Դեկոս կայսեր ատելի էր եղած յոյժ և է միշտ:  
Իրեն համար ա՛յնքան ծանր ու մեծ ոճիր մ'է այն՝ որ  
Քեզի համա՛ր իսկ կըրնայ դատնալ սաստիկ վտանգաւոր:

Ս Ե Ւ Ե Ր

Կրթնա՛յ այդ խօսքն ըլլալ ճիշդ՝ հոգւոյ մ' համար հասարակ:  
Եթէ կայսեր ձեռքն ըլլան բախտս ու կեանքրս բովանդակ,  
Ես Սնւերո՛ս ևմ. այդ մեծ իշխանութիւնը՝ քնաւին  
Զի կըրնար քնա՛ւ բան մ'ընել իմ փառքին, իմ պատիւին:  
Պատիւն է որ կ'ըստիպէ զիս, պէտք է զայն ես յարգեմ.  
Իսկ եթէ բախտը, յետոյ, ինծի ելլէ թեր կամ զէմ,  
— Զի իր ընտւթիւնն է ըլլալ, առհասարակ, անհաստատ —  
Ես կը մեռնիմ փառքի մէջ, կը մեռնիմ, զո՞ն սըրտով՝ շատ:  
Բայց աւելին ըսեմ քեզ, խորհըրդաբար մի միայն.  
Քրիստոնէից այդ աղանդը չէ՝ ինչ որ կ'ըսուի՝ այն:  
Շատ կ'ատեն զայն, բայց ինչո՞ւ. չեմ հասկըցած զայն ես քնաւ:  
Ու ես Դեկոսն այդ բանին մէջ կը զըտնեմ անիրաւ:  
Հետաքըրքիր՝ ուզեցի քրիստոնեաները ճանչնալ.  
Դըժոխիք կիւմ, կախարդներ կը նըկատուին ամէնքն ալ:  
Այս մըտածմամբ կը պատժեն զանոնք, մահով չարաչար,  
Խորհուրդներուն համար զազտ, զորըս մենք չննի հասկընար:

Բայց Երևսեան Դևմետքէն եւ բարութեանց դիցունին,  
Ելլազա եւ Հռովմէ իրենց զազանի տաները չունին.  
Անպատունաս, ամէն տեղ, մեր մէջ, մարդիկ կը պաշտեն,  
Ամէն տեսակ աստուածներ, բացի անոնց Աստուածմէն:  
Նզիսպոսի ողջ հրէ շներն ունին Հռովմի մէջ մենեան:  
Աւ մեր նախնաց բըմայրովէ մարդիկ աստուած զասուեցան:  
Անոնց արեան նետ՝ մեզի անցաւ հաւատքն ալ մոլոր:  
Մեր կայսրերով կը յեցնեմք անա երկինքը բոլոր:  
Անկեղծ խօսինք, սակայն այդ աստուածացուած է ակներն  
Կատկածեցի կոտ անդոյ անձեր կը մնան միշտ հոն, վերն:  
Քրիստոնեաներն՝ բացարձակ աւք մէկ Աստուած մը ունին,  
Արուն միակ կամքն ամէն ինչ բատեղձեց ատենին:  
Բայց, եթէ որէ ար է բանմ, ինծի այնպէս կը թուի մերթ  
Ար մերերուն ուրիշ՝ հանդէպ միմեանց՝ եղած չէ միշտ սերու:  
Անոնց ցասումը ջաղլակ իսկ զիս՝ առջնորդ եթէ,  
Կ'ըսեմ գարձեալ թէ, այդքան դից հաւատալ մարթէ է միթէ:  
Քրիստոնեաները ունին, վերջապէս, միշտ անմեղ բարք:  
Ասորը կեանքն յարգի կը սեպին. մոլութիւնները՝ անարդ:  
Իրենց նեղչաց համար իսկ՝ անոնք բարի կը մաղթեն:  
Այսափ դարեր մենք զիրենք կը չարչարենք, ո՞ր ատեն  
Երևեցան անոնց մէջ ապրատամբ, իլրր, խեռ մարդիկ.  
Մեր զօրքին մէջ բան զանոնք հաւատարիմ կայ մարտիկ.  
Պատերազմի մէջ են զոռ, զահիններուն առջեւ՝ մօւնջ.  
Աւիւժ՝ կըսուի մէջ, զառան պէս կը մնոնին անմըռունջ:  
Շատ կը զըմամ անոնց վրայ. պէտք է իրենց օգնենք մներ.  
Երթա՛նք Փելիքսը տեսնել, ու նախ փեսա՛ն պաշտպաններ:  
Աւ զոհացում տամ, այսպէս, մէկ անզամով, ես ինքնին,  
Թէ՛ Պաւղինին, թէ՛ վառքիս, եւ թէ՛ զութի զգացումին:

# Ա Ր Ա Ր ՈՒ Խ Ա Մ Հ Ի Ֆ Ե Ր Ո Ր Դ

Ա. Տ Ե Ր Ա Կ Ա

Փ Ե Լ Ի Ք Ա, Ա Լ Պ Ի Ն, Կ Պ Ե Ր Վ Ն

Փ Ե Լ Ի Ք Ս

Ա լ պ ի ն, տ ե ս ա բ ը, Ա ն ե ր ի ն է ն ե ն գ ա մ ի ս տ մ ա ր դ է ն ո ղ ե ր .  
Տ ե ս ա բ ը ի ր հ ե ռ ը ս ա ս տ ի կ, ու կ ը տ ե ս ն ե ս ի մ ց ա ւ ե ր :

Ա Լ Պ Ի Ն

Ե ս ա ն ո ր մ է զ մ ի մ ի ա յ ն ա զ ն ի ւ մ ը ր ց ո ր դ մ ը տ ե ս ա յ,  
Ի ս կ ք ո ւ մ է ջ ն ա յ ր մ ը խ ի ս տ, ո ր կ ը մ ե ր մ է զ ո ւ ս տ ր ո ւ գ ի ս ա յ:

Փ Ե Լ Ի Ք Ս

Զ ն ս կ ը ր ց ա ծ լ ա ւ ո ր ո շ ե լ ի ր ա ր մ է՝ դ է մ բ ն ո ւ հ ո ղ ի ն,  
Ս ը ր տ ա ն ց կ ա տ է ա ն Փ ե լ ի ք ս ն, ո ւ կ ա ն զ ո ս ն է ի ս կ Պ ա ւ լ ի ն:  
Ե թ է ե ր բ ե մ ը ն ս ի ր ե ց ի ս կ, կ ը ս ե պ է ա յ ս օ ր զ ա յ ն՝  
Ն ա խ ա ն ձ ո ր դ ի մ ը տ ա կ ա ն ք ն, ի ր ե ն խ ս պ ա ռ ա ն ա ր ժ ա ն:  
Ա ն ո ր ի ն ա զ ա ս ս կ ը խ օ ս ի, ի ն ձ կ ա զ ա չ է, կ ը ս պ ա ռ ն ա յ,  
Ե թ է չ ի տ ա ս զ ա յ ն ի ն ձ՝ ք ե զ կ ը կ ո ր ծ ա ն ե մ, կ ը ս է ն ա :  
Մ ե ծ մ ե ծ հ ո վ ե ր ա ռ ն ե լ ո վ՝ ա հ ա ր ե կ ե լ կ ո ւ զ է զ ի ս.  
Բ ա յ ց ծ ո ւ զ ա կ ն ա յ ն ք ա ն է թ ա ն ձ ՝ ո ր զ ա ր կ ա ւ յ ա ն կ ա ր ծ ա չ ր ի ս:  
Ս ր բ ո ւ ն ի ք ի մ ա ր դ ի ք ր ո ւ ն ա ր ք ն ե ր ո ւ ն ք ա զ ծ ծ ա ն օ թ ե մ.  
Մ ե լ ո ն ց ա ր ու ն ս տ ն ո ւ կ ե ր պ ե ր ե ն ի ր մ է ա ղ է կ ե ս զ ի տ ե մ:  
Հ ա ս տ ա ղ ո ւ թ ի ւ ն կ ե ղ ձ ե լ ո վ՝ կ ը փ ո թ ո ր կ ի ք ո վ ս ի զ ո ւ ր:  
Կ ը զ գ ա մ կ ա յ ս ե ր մ օ ս ի ր ե ն խ ս պ ա լ ի ր դ մ ը ը տ ի ս ո ւ ր :

Ինձմէ խրնորած շնորհովս ինձ պիտի գործել տայ ոճիր.  
Իր մըրցորդին խնայելով՝ պիտի զիս զո՞ն ընէ իր:  
Եթէ դիմացն ունենար անհարակ մէ կը երբեք,  
Իր այդ լարած նազրին մէջ կ'իյնար անշուշտ մարդը ոէք:  
Բայց նին դրանիկ մ'այնքան չի կրցնար ըլլալ միամիտ.  
Աչ մէկ խաղ չի տար ընաւ խոյս՝ անոր աչքէն անքըթիթ:  
Այնքան նրմանա ևմ գարծած այդ գործերուն նամօրէն,  
Որ եթէ հարկ ըլլայ, զու կուտամ այսօր ևս իրեն:

Ա Լ Ւ Խ Ն

Զարմա՞նր, ինչո՞ւ կասկածի մ' նամար այսրան դառնանա.

Փ Ե Լ Ւ Ք Ս

Պարատական կենցաղի զիտութեանց է՞ն մեծն է առ.  
Զմեզ առելու իրաւունք ըզզայ մարդ նեղ մը եթէ,  
Պիտի խորհինք թէ ան միշտ մեզի ովմ զաւ կը նփեթէ.  
Իր համակրանքը եւ ուժն պէտք է կասկած միշտ ազգեն:  
Եթէ Պողիկու, ի վերջոյ, չը հրամարի աղանդէն,  
Իրեն համար իր պաշտապանն ի՞նչ դիտում ալ ունենայ,  
Պէտք է հրամանն՝ ինձ աղբուած՝ ևս զործադրեմ անխընայ:

Ա Լ Ւ Խ Ն

Դրթութիւն, տէք, մի՛ այս շնորհը զան մերմեր Պաւոլինին:

Փ Ե Լ Ւ Ք Ս

Բայց կայսեր շնորհն յաջորդէ՞ր պիտի արգեօր իմինին:  
Եթէ անոր այս զէշ բայցն իմ բարութեամբ չ'ու դզբի,  
Թէ՛ ինք, թէ՛ ես՝ նոյն առեն կը մատնուինք կորուստի:

Ա Լ Պ Ի Ն

Սակայն, Անեւեր խոստացաւ.

Փ Ե Լ Ի Ք Ս

Զեմ հաւտար. ա՛լ մի՛ ըսեր.

Ես իրմէ լաւ կը ճանչնամ ատելութիւնը կայսեր։  
 Քրիստոնեաներն գովելով՝ եթէ զըրգոէ կիրքն անոր,  
 Խնքն ալ մնզ նետ կորուստին կը զըլորի վիճը խոր։  
 Սակայն կ'ուզեմ դեռ փորձել ուրիշ միջոց մը նորէն.  
 Պողիկառուն հոս կանչեցէք, կ'ուզեմ ատեն տալ իրեն.  
 Սակայն եթէ անըզգայ մընայ վերջին իմ ջանքին,  
 Մնկնելուն պէս՝ մահն այլ եւըս պէտք է վերջ տայ կեանքին։

Ա Լ Պ Ի Ն

Հրամաննիդ խիստ է.

Փ Ե Լ Ի Ք Ս

Բայց պէտք է որ ի գործ զըրուի ան,  
 Խռովութիւններն արգիլել եթէ կ'ուզենք անպայման։  
 Ամբոխն յուզուած է արդէն՝ զիտենք՝ անոր ի նապատ.  
 Զէ՞ որ անզամ մ'այդ մասին դում իսկ բերիր ինծ անազդ։  
 Անոր ասստիկ զըրգութեան, որ ըսկըսած է տալ ծայր,  
 Պիտի արդեօք դիմադրել կարողանա՞մ ընդ երկար։  
 Վաղուընէ, կամ այս գիշեր, եւ կամ գուցէ այս իրկուն,  
 Կը պատահի այն՝ որուն չենք ցանկար ո՛չ ես, ո՛չ դուն։  
 Ու Անեւեր, անմիջապէս, վրէժխընդութեան դիմելով,  
 Պիտի երթայ զըրպարտել զիս պետական մարդոց քով։  
 Խափաննել պէտք է հարուածն այդ՝ ինծ համար ջատ զըմբախտ։

Ա Լ Պ Ի Ն

Նախատեսելին այդքան շատ՝ է արդարեւ զէշ մէկ ախտ։  
Ամէն կողմէ լիսաւ, կորուստ՝ շարունակ, մոթ՝ ամէն դի։  
Բայց անոր մաշն՝ ամրոխն այս պիտի մըդէ զայրոյթի։  
Դարման չէ այս՝ չարիրի, այլ բորբոքում՝ աւելի։

Փ Ե Լ Ի Ք Ս

Անոր մանէն վերջ, խուժանն որբան կ'ուզէ թռող մոլի։  
Խոկ թէ ժբաղջի ան՝ դիմել միջոցներու բուռքն, մննք  
Երկու օրուան մէշ ամէն խուզութիւններ կը զըսպենք։  
Պարտրքս պէտք է կատարեմ, ի՞նչ բան ալ որ պատահի։  
Ահա՝ կուզայ Պողիկոտոս, ջանանք փրկել մննք զանի։  
Պահապաններ, զայլ՛ք դուրս, ու զրբան շուրջն նըսկեցէք։

---

Բ. 8 Ե Ա Կ Տ.

Փ Ե Լ Ի Ք Ս, Պ Ո Ղ Ի Կ Տ Ո Ս, Ա Լ Պ Ի Ն,

---

Փ Ե Լ Ի Ք Ս

Պողիկոտ, ունի՛ս կեանիքին դէմ սրժգանք այնքան խիստ՝ երբեք։  
Քրիստոնէից օրէնքներն ալ կ'արտօնեն արդեօք քեզ,  
Այս կերպով, քու կիններդրդ ուրանաս եւ լրքես։

Պ Ո Ղ Ի Կ Տ Ո Ս

Պրժգացած չեմ բնաւ կեանիքն, ու ես յարգած եմ միշտ զայն,  
Առանց սակայն զառածանք բուրող անմիտ ըզգացման,  
Այլ միշտ պատրաստ՝ տալու զայն՝ զայն ինձ շնորհող Արարչին։  
Քրիստոնեայ կրօնիքն ու բանն ինձ մի միայն զայդ ուսուցին։

Ցոյց կուտամ ես ծեզի՝ ի՞նչպէս պէտք է որ մարդըս ապրի,  
նթէ ունիք բարի սիրտ հետեւելու ընաւ ինձի:

ՓԵԼԻՔՍՈՍ

Հետեւելու քեզ դէպի վի՞ճն ուր գըլորիլ կ'ուզես դուն:

ՊՈՂԻԿՏՈՍ

Ո՞չ. այլ դէպի փառքն անհուն, ուր ես կ'ելլեմ անմըկուն.

ՓԵԼԻՔՍՈՍ

Ժամանակ տուր զէթ ուրեմնն օր ամէնն այդ սորվիմ.  
Որ քրիստոնեայ լինիմ ես՝ դուն առաջնորդն եղիր իմ.  
Ինձի հաւատքըդ քու այդ սովորեցնելու զիջանէ՝  
Որ օր մ՛Աստուածդ իմ մասին չուզէ հաշիւըս քենէ:

ՊՈՂԻԿՏՈՍ

Մի՛ ծաղրեր զայն դուն, Փելիքս. ան դատաւոր մըն է խիստ.  
Առջեւն անոր ատեանին՝ ի՞ն զրտներ խիղճը հանգիստ:  
Հոն ամէնքն ալ մէկ կարգի վրայ են, հովիւ ու արքայ:  
Իրեններուն քոլոր՝ վրէմն օր մը արիւնըդ կուտայ:

ՓԵԼԻՔՍՈՍ

Ալ լը թափեմ պիտի զայն, հետեւանքն ի՞նչ ալ ըլլայ:  
Քրիստոնէից պիտի թոյլ տամ օր ապրին քրիստոնեայ.  
Պիտի զիրենք պաշտպանեմ:

ՊՈՂԻԿՏՈՍ

Ոչ. հալածիչ միշտ եղիք.  
Երանութեան մեր հոգւոյն՝ եղի՛ք, եղի՛ք դուր զործիք:

Բուն Քրիստոնեան եքչանիկ է տանջանքին մէջ իր լոկ.  
Անոր համար վարձօք է միշտ չարչարանքն է՛ն անողոք.  
Աստուած, որ մէկ բարւոյն գէմ հարիւր կուտայ տըթիսուր,  
Որ պակաս բան ըը մընայ՝ հալածանք ալ տըւաւ ըիւր:  
Բայց դուք դրժուար կ'իմանար այս զաղանիքները խորին.  
Ինքը զանոնք կը յայտանէ ընտրեալներուն իր հոյլին:

ՓԵԼԻՔՍ

Քեզի անկեղծ կը խօսիմ. կ'ու զեմ ըլլալ բրիստոնեայ:

ՊՈՂԻԿՏՈՒ

Այդրան բարի այդ գործին յասպազման ի՞նչ պատճառ կայ.

ՓԵԼԻՔՍ

Ներկայութիւնը դրժնեայ . . .

ՊՈՂԻԿՏՈՒ

Արո՞ւ. արդեօք Ահեկի՞ն.

ՓԵԼԻՔՍ

Եր պատճառաւ, քեզ գէմ սիրտս այնքան ցատկուս կ'երեւի:  
Կեղծէ՛ ատեն մը, մինչեւ որ նեռանայ ան ասկէց:

ՊՈՂԻԿՏՈՒ

Փելիքս, ա՞յսպէս ինծի նետ պիտի խօսիս դուն անկեղծ:  
Այդ խօսքերէդ դուքս ծորող թունալից մնորը տա՛ր դուն  
Անոնց որ քու կրօնիքէդ են, ու ծեր պիղծ կուռքերո՛ւն.  
Քրիստոնեան չի՛ վախնար բնաւ, կեղծ չըլլար ոչ որի նետ.  
Բոլոր մարդոց առջեւ ա՛լ ան բրիստոնեայ է յաւէտ:

ՓԵԼԻՔՍ

Քու հաւատքիդ այդ խօլ հուըն է որ ըզգալ չի տար քեզ՝  
թէ կրօնքիդ դաշոը կուտաս ինծ թէ մահուան կը դիմես:

ՊՈՂԻԿՏՈՒ

Կըօնքին դասն հոս կ'ըլլար քեզի համար անդէպ խօսք.  
Ան պարգեւն է երկընքին, եւ ոչ թէ բնաւ՝ բանին սոսկ:  
Աւելի հեշտ կ'առնում շնորհն այդ քեզ համար, ի մօտոյ,  
Այնտեղ, երբ դէմ յանդիման ըլլամ այլ եւս Աստուծոյ:

ՓԵԼԻՔՍ

Սակայն, քու մահդ ինծ պիտի անյուսութիւն պատճառէ:

ՊՈՂԻԿՏՈՒ

Ունիս միջոց՝ որ շուտով պիտի սփոփանք քեզ նարէ.  
Կ'առնեն քենէ մէկ փեսան, ու տեղն ուրիշ մը կուտան,  
Որուն վիճակը քուկիդ է աւելի համաձայն:  
Քեզի համար մահս է լոկ փոփոխութիւն շահաբեր:

ՓԵԼԻՔՍ

Բա՛ւ է. մի՛ այդ խօսքերով զիս տակաւին նախատեր:  
Քեզ՝ արժէքէդ աւելի ցոյց տըւի դիրք յարգական,  
Բայց, հակառակ բարութեանս՝ որ հանդուրժեց քեզ այսբան,  
Այս լըրբութիւնդ, ի վերջոյ, ըզքեզ կ'ընէ զըզուելի.  
Ու կ'առնում վրէժըս, դից հետ, հատուցումով լիուլի:

ՊՈՂԻԿՏՈՒ

Խնէ, այդքան շո՞ւտ կը փոխես ըզգացումներդ ու լեզուդ.  
Նորէն մըտաւ սըրտիդ մէջ աստուածներուդ կրօնքը սուս.

Առաջա՞ր տենիքը՝ լինելու բրիտանայ, եւ միթէ ե՞ս  
Ինձ նետ աննենդ խօսելու հարկադրութիւն ըրի քեզ:

ՓԵԼԻՔՍ

Դնա՛, մի՛ կարծեր բնաւ երեկ — եթէ երդում իսկ ընկմ —  
Որ ձեր արխմար կրցոնքին համակիր կամ սիրող մ'եմ:  
Եղողոմեցի, մի միայն, ըզգացումներդ, որպէսզի  
Դարշ զինէն՝ ուր զլորէիս պիտի, քաշեմ վեր քեզի:  
Լոկ փրբկութեանդ համար չը որ կ'ուզէի շահիւ օր,  
Մինչև մենեւումը կայսեր արքանեակին կեղծաւոր:  
Է՞ր ունենալ դից մասին այնքան անարդ մըսածմունք:  
Է՞ն, կա՛մ արիւնդ անոնց տո՛ւր, եւ կամ ծըլսէ՛ իրենց իսունկ:

ՊՈՂԻԿՏՈՍ

Իմ ընելիքու է որոշ: Բայց Պաւդինն է. կ'տեսնեմ որ . . .  
Ո՞վ երկինք.

---

Գ. ՏԵՍԻՒՆ

ՓԵԼԻՔՍ, ՊՈՂԻԿՏՈՍ, ՊԱՒԴԻՆԸ, ԱԼՊԻՆ

---

ՊԱՏՐԻՆԵ

Ո՞վ երկուքէ՞՝ պիտի սպաննէ՝ զիս այսօր.  
Արդեօք երկուքէ ի միասին, թէ մին միւսին նտեւէն:  
Պիտի չկըրնա՞մ կակզել ոչըն կամ ըրունութիւնը նորէն.  
Պիտի չառնու՞մ նորէն բան մ՞ ամուսինէ, կամ հօրմէ:

ՓԵԼԻՔՍ

Ամուսինիդ նետ խօսէ.

ՊՈՂԻԿՏՈՍ

Անելրոսի հետ այդպէ'.

ՊԱԽԴԻՆԵ

Վա'զր, ըստանէ զիս, եւ մի՛ երբեք այդպէս նախատեր:

ՊՈՂԻԿՏՈՍ

Մէրսէ, սէր իմ, որ կըսկիծըդ ամոքել կ'ըղձայ զիս.

Ան կը տեսնէ թէ նոգւոյդ մէջ գուն ի՞նչ վիշտ ունիս խոր.

Ու զիտէ թէ սէրէն զատ չի կայ դարման մը անոր:

Արժանիքովն իր վըսեմ՝ ան տաքցուցած էր քու սէրդ.

Իր անձն այսօր ալ քեզի կընայ ազգել հրապոյը սերտ:

Կը սիրէիր զինք. ան զնու կը սիրէ քեզ, սիրելիս:

Ու աւելցած է հիմակ փառքն անոր: Վիրջ տամ խօսրիս:

ՊԱԽԴԻՆԵ

Ի՞նչ ըրի քեզ, ա'նզութ, որ ինծ հետ այդպէս կը վարուիս.

Այպահնելով առ քեզ սէրս, կը կըշտամբես զիս այսպէս՝

Սիրոյն համար այն հրզօր, զոր զոհեցի քեզի ես:

Որպէսզի գուն յաղթէիր քու ոսոխիդ զօրաւոր,

Անձի՛ս իսկ դէմ ի՞նչ նիզեր ընել եղաւ հարկաւոր.

Ի՞նչ պայքարներ՝ քեզ տալու համար դըմբախտ իմ սիրտս այս,

Աբ իրաւունքն էր արդար՝ իր գրաւողին նախանաս:

Եթէ չէ սիրտդ ապաշնորհ, եթէ ան չէ ապերախտ,

Ճիզ մ'ալ քենէ՝ որ Պաւղին քեզմով մընայ քարերախտ:

Իրմէ սովորէ նըւանել ըզգացումներդ անձնական.

Կուբացումիդ մէջ այս քու՝ առաջնորդէ թող քեզ ան:

Սակայն թոյլ տուր որ ինքն ալ քենէ ստանայ կեանք մ'անվիշտ.

Աղախնօրէն հնտդ ապրի, հրամաններուդ հըլու միշտ:

Եթէ կրրնաս դեռ մերժել փափաքներն այսբան արդար,  
Նայէ՛ զոնէ իր յացին, լրտէ հառաչքն անդադար:  
Անյուսութեան մի՛ մատներ հոգին որ զքեզ կը պաշտէ:

Պ Պ Ն Ի Կ Ո Ս

Իսի արդէն քեզ անզամ մ՛, ու կը կըրկնեմ դարձեալ թէ  
Պէտք է ասպիս Սեւերի հնտ կամ մեռնիս ինծի հնտ.  
Զեմ անարգեր արցունքներդ, ո՞չ ալ հաւատրըդ յաւէտ:  
Սակայն եւ այնպէս մեր սէրն ի՞նչ ալ ըսէ քու մասին,  
Զեմ նահնապ քեզ, եթէ չես բրիստոնեայ հետըս միասին:  
Բա՛ւ է, Փելիքս, 'արթընցուր, օ՞ն, քու ցասումըդ նորէն.  
Առաւածներուդ ու քու վրէմդդ ա՞ռ. իմ անծէս անօրէն:

Պ Ա Տ Դ Ւ Ն Է

Աններելի ոճիրին իր, հայր, ներէ՛ դարձեալ դուն:  
Մ՞հ, եթէ ինքն անըզզաստ է, զգաստ ևս դժոն եւ խոհուն:  
Բրնտւթեան ոյժն է շատ մեծ, ու սիրելի զիծերն իր,  
Երբ արեան մէջ զրոշմբւած են, երբեք չեն զրնզբւիր:  
Հայր մը միշտ հայր է, ու ես, ատկէ առած դեռ խրախոյս,  
Միրտ ըրած եմ պանելու տակաւին մէջըս քիչ մ' յոյս:  
Աղքաներդ վրայ հայրական ողորմ ակնարկ մը նետէ.  
Մահապարտին սիրելի՛ մահուան պիտ' իմս յաջորդէ:  
Պիտի պատիմն անոր՝ զի՞ք անզամ ընեն դասապարտ,  
Բանի որ իր տակ կ'իյնան թէ՛ յանցաւոր թէ՛ անպարտ:  
Ու բանի որ մահուան այս կըրկնումովը անփկա  
Արդար պատիմ մ'անարդար զործի փոխած պիտ' ըլլայ.  
Մեր բախտերը՝ քու կեաներովդ իսկ ազուցուած մին միւսին՝  
Պիտի ըլլան երջանիկ կամ թըշուառ, բայց ի միասին:  
Ու ա՞յն ատեն դուն անզութ պիտի ըլլաս իսկապէս

Եթէ անգամ մը կապածըդ նորէն դուն իսկ քակես։  
Սիրտը՝ ուրիշ սիրտի հետ զօդուած՝ բաժնել չէ հընար.  
Բաժնել ուզողը զանոնք, պէտք է պատուէ չարաչար։  
Բայց ըզգայուն ես դուն, հայր, հանդէպ ցաւին իմ արդար։  
Ու կը նայիս, կը տեսնեմ, արցունքներում՝ հայրաբար։

ՓԵԼԻՔՍ

Այս, աղջկըս, ճիշդ է. իրօք հայր մը է միշտ հայր.  
Սըրբազան կնիքն անոր այդ՝ ոչ ոք եղծել չի կըրնար։  
Ե՞ս ալ ունիմ զգայուն սիրտ, զոր խոցեցիր կարեվեր.  
Զայնակից եմ քեզի՝ այս ապիրատին համար մեր։  
Եթ՛ դն Պողիկտոս, մի միայն դուն ես ուրիմն անքզգայ.  
Ու դո՞ւն միայն կ'ուզես որ մընայ ոճիրդ անվըւայ։  
Կըրնակ այդքան արցունքներ տեսնել՝ աչքով դուն անթաց.  
Կըրնակ այդքան աէր, այսպէս, սըրտով մ'անըզգած։  
Ուրիմն ա'լ չե՞ս ընդունիր քեզ ո'չ աներ եւ ո'չ կին,  
Չի՞ տրոփիեր սիրտըդ մէկին սիրով, հրայրքովը միւսին։  
Կ'ուզեկ արդեօք որ ծունկի եկած առջեւդ՝ երկուքս ալ,  
Ես՝ փեսայ, ան՝ ամուսին կոչենք սիրով քեզ դարձնալ։

ՊՈՂԻԿՏՈՍ

Ի՞նչ չարաբուեստ հընարքներ կը պարզըւին իմ աչքիս։  
Սպառնալիքով կըրկնակի վախցընելէ յետոյ զիս,  
Ինձի տալէ յետոյ ցոյց՝ նէարխի դին արիւնոտ,  
Փորձելէ վերջ զիս սիրոյ հրապոյրներով գարշանոտ,  
Ըզգացնելէ վերջ՝ տենէ իսկ աւազանին սըրբալոյս,  
Հաւատքին դէմ հանելու համար զիս եւ Աստուծոյս,  
Մէկտեղեր էք հայր ու դուստր. ո՛վ զըժուխքի հնարքներ նենգ։  
Որպէսզի պաակն ընդունինք՝ քանի՞ցըս պէտք է յաղթենք։

Զուր յասպազում կը ծընի ամէն ժամ նոր յամուրդէն.  
 Տըւէր շուտ ձեր որոշումն. իմըս տրրուած է արդէն:  
 Ես կը պաշտօն մէկ Աստուած, տիեզերքի տէր համայն,  
 Արմէ երկինքն ու երկիքը եւ գըմոխը կը վախնան,  
 Աստուած մը՝ որ մեզ սիրեց սիրով մը ա'յնքան անբաւ,  
 Ար մեզ համար է՛ն տրխուր, է՛ն անարդ ման յանձն առաւ:  
 Ար անդապառ այդ սիրոյն զեղմամբ ու զեց ամէն օր  
 Տայ՝ ընծայել մեզ իր անծը պատարադ կամաւոր:  
 Բայց է՛ր խօսիլ այդ մասին ձեզի՝ որ չէք հասկընար:  
 Տեսէ՛ր, ի՞նչ կոյք սրխալ մ՞է, զոր դուք կ'ընէր անդադար:  
 Կ'աղտուուէր ձեր աստուածներն ոճիներով է՛ն զազիր,  
 Պատըւած մէն մի ոնիքն ունի երկինքը՝ տէրն իր:  
 Պոտընկութիւն, շընութիւն, մըծըզնէի կեանք ու վարք,  
 Ըստանութիւն, զողութիւն, և ինչ որ կայ զարշ՝ անարդ:  
 Ձեր դիր ասոնք կուտան ձեզ՝ հնատենի օրինակ:  
 Կուտասոնն անտոնց բանդեցի. բազինն ըրի հիմնյատակ:  
 Նոյնը դարձնալ կ'ընէի, թէ իրնեց մօտն ըլլայի,  
 Աչքիդ առջեւ, ո՛վ Փելիքս. աչքին առջեւ Սեւերի,  
 Աչքին առջեւ Սենադին, կայտե՛ր իսկ դէմ յանդիման:

ՓԵԼԻՔՍ

Ա՛լ բարութիւնըս անողի կուտայ արդար բարկութեան.  
 Պաշտէ՛ զանոնք, կամ մնուի՛ր.

ՊՈՂԻԿՏՈՒ

Թըխասոնեայ եմ:

ՓԵԼԻՔՍ

Անըզզամ,

Պաշտէ՛ զանոնք կ'ըսեմ քեզ, կամ կը մեռնիս այս անզամ:

ՊՈՂԻԿԱՏՈՒ

Քրիստոնեամյ եմ.

ՓԵԼԻՔՍ

Քրիստոնեայ, ով սիրտ յամառ եւ անզութ .  
Դործաղբեցէք, զօրականք, հրամանս իմ, իր մասին, շուտ:

ՊԱՌԵՒՆԵ

Ո՞ւ կը տանիք զայն այսպէս.

ՓԵԼԻՔՍ

Մահուան.

ՊՈՂԻԿԱՏՈՒ

Փառքի. Պաւղինէ,  
Սիրելիդ իմ, մեաս բարեաւ. իմ յիշատակըս պանձ:

ՊԱՌԵՒՆԵ

Պիտի զամ միշտ ետեւէդ, եւ մեռնիմ իսկ՝ թէ մեռնիս.

ՊՈՂԻԿԱՏՈՒ

Պէտք է թողուս սըխալներդ, կամ ինձ պէտք չէ հետեւիս:

ՓԵԼԻՔՍ

Տարէ՞ք աչքիս առգեւէն. պէտք է հրամանս յարգըւի:  
Քանի որ ինք կ'ուզէ մահ, կը հաւանիմ որ մեռնի:

---

Դ. Տ Ա Խ Ա.

ՓԵԼԻՔՈՒ, ԱԼՊԻԿԻՆ

ՓԵԼԻՔՈՒ

Բրոնազրոսիկ էր բրածս, Ալպին, զիտեմ. բայց պէտք էր:  
 Ապա թէ ոչ բարութիւնս իս կորուստի կը մատնէր:  
 Ամրոխն այս եւ բահմակ թող իր զայրոյթը ցոյց տայ.  
 Թո՞ղ Անեւերսու՝ մոլուցքէն՝ կայդակ կրտրի, որոտայ:  
 Այս ընելով ես իմ զիրրըս դարձուցի ապահով:  
 Զապշեցուց իմ սրբափս այս խրառութիւնն անվրդով:  
 Կը ճանէնա՞ս սիրա մ', իրենին չափ անթափանց ու մըթին.  
 Կամ ամրարիշտ մը յիմար՝ հասած մինչեւ այդ կէտին:  
 Գոհացուցած եղայ զէթ ասով միտրըս արքամախանձ.  
 Աւ կակղելու համար սիրան իր չըրի բնաւ բան մը զանց:  
 Նոյն իսկ, քու քով, ծայրազոյն վատութիւններ կեղծեցի.  
 Եթէ վերջին հայհուններն իր՝ չազդէին գէշ ինծի,  
 Բառեր՝ որ զիս զայրոյթով եւ սոսկումով լեցուցին,  
 Չը կրրնայի ես զուցէ յաղթել բնաւ իմ անձին:

Ա Լ Պ Ի Ն

Գիտի զուն օր մ'անիծնս յաղթութեան օրն այս զուցէ,  
 Ար չեմ զիտեր ի՞նչ տեսակ սեւով մը զայն կ'ընդզըմէ:  
 Ան մ', անարժան՝ Փելիքսի, Հոռվմայեցւոյ մ՝ անարժան,  
 Ար կը թափէ իր արինոր՝ իր ծնուքով սեփական:

ՓԵԼԻՔՈՒ

Մանյիսս եւ Բրուտոս ալ թափեցին նոյնպէս արիւն,  
 Աւ փայլեցան աւելի՛ եւս անոնց փառքն ու անուն:

Մեր դիւցազներն հինաւուրց լէի՞ն ծակեր կողերնին,  
Որ կեղտուու մասը ելլէր իրենց մաքուր արիւնին:

Ա Լ Պ Ի Ն

Եռանդդ ըզքեղ կը պատրէ. բայց ի՞նչ ալ ան ըսէ բեզ,  
Երբ նեղ մ'ըզզաս թէ պաղած են զգացումներդ բոցակէց,  
Երբ Պաւոլինէն տեսնես, երբ ան, յուսահատ, սըզաւոր,  
Իր լալիւնով եւ ճիշով, զիտնայ յուզել սիրտն իր հօր . . .

Փ Ե Լ Ւ Ց Ս

Կուզես ըսել թէ Պաւոլին, որ Պողիկտի հետ զընաց,  
Կըրնայ ըրած ըլլալ հոն՝ ա՛յնքան աղմուկ, այնքան լաց,  
Որ խանգարէ հոն զուցէ իմ հրամաններըս ամէն:  
Խա՛ կարգադրել՝ տեսնել թէ ինքն ու այլք հոն ի՞նչ կ'ընեն:  
Պէտք չէ իր վիշտն արգիլէ իմ կամքըս. ո՛չ, մի՛ թողուր.  
Դո՛ւրս բեր, եթէ կըրնաս զայն, տեսարանէն այդ տըխուր:  
Մըխիթարել ջանա զինքն. ինչո՞ւ կեցեր ես, զընա՞:

Ա Լ Պ Ի Ն

Պէտք չի մնաց ա՛լ ատոր, տէք իմ, ինքն է որ կուզայ:

Ե. Տ Ե Ս Ի Լ

ՓԵԼԻՔՍ ՊԱԿԻՒՆԻ, ԱԼՊԻՆ

Պ Ա Տ Ն Ի Ն Է

Ամբողջացո՛ւր, հայր խուժդուժ, գործըդ թափով մը արագ.  
Երկրորդ զոհ մ'եւըս պէտք է կատաղութեանըդ վայրագ:

Միացն' ը դուստրդ փեսիդ։ Մի՛րտ առ., ինչո՞ւ կուշանաս։  
Տե՛ս, նոյն ոճիրը կամ նոյն առաքինի գործն է աս։  
Պիտի զրանես իմ մէջ ալ գուն պատմառներ միեւնոյն։  
Ժառանգործն եմ լոյսերուն իմ նահատակ ամուսնոյն։  
Արիւնն անոր՝ ոյր ցայտրովն իս ծածկեցին դաշիճներդ,  
Բացաւ աչքերս, պատաելով անոնց բողին թանձրը շերտ։  
Կ'առանեմ, զիտեմ, կը նաւտամ. նին պատրանքներս ալ չունիմ։  
Առորը արիւնէն իր առի, տե՛ս, սրբալոյս կընունին իմ։  
Քրիստոնայ եմ, քրիստոնայ. ասիկա խօսրս է ազնիւ։  
Մեռցո՞ւ զիս ալ որպէսզի պահես բու դիրքդ ու պատիւ։  
Վախցի՛ր կայսրէն, Սեւերին շռայլէ քըծինք նորանոր։  
Եթէ մեռնիլ չես ուզեր, իմ մանս է քեզ հարկաւոր։  
Պողիկտ իս ալ կը կանչէ իր երջանիկ վախճանին։  
Կ'առանեմ նէ արխոր, որուն բազուկներն ինձ կ'երկարին։  
Տա՛ր զիս, տա՛ր զիս որ առանեմ ծեր աստուածներն ծառադէմ։  
Ոյց մին միայն կոտրեցին, պիտի միւսներն ևս վրշեմ։  
Պիտի վիրշեմ ամի՞ն ինչ, որ ծեզ կ'ընեն անարեկ։  
Շանմիերն անզօր, զորս անոնց ծնութերուն մէջ կը դրօշէք։  
Ու ծնելական պարաւոց գէմ ըմբուստութեամբ սըրբազնա։  
Պիտի մերմեմ մէկ անզամ բու հրամաններդ հայրական։  
Յաւըս չէ որ այս կերպով կ'ուզեմ յայտնել հոս քեզի։  
Յուսահատի նոզին չէ, այլ շնորհն է որ կը խօսի։  
Ըսե՞մ դարձեալ, Փելիրս, ես քրիստոնեայ եմ, քրիստոնայ։  
Պիտի՝ մահովը՝ բու վառ ըրդ, նոյնավէս՝ իմս ամրանայ։  
Ալէ հարուածն այդ՝ ի՞նձ թէ քեզ պիտի լինի թանկազին։  
Զի երկրի վրայ քեզի՝ միաւր, իսկ ինձ՝ շընորնէ պիտ՝ երկին։

Ա. Տ Ե Ս Ի Ւ Ա.

ՓԵԼԻՔԱ, ՍԵՒԵՐ, ՊԱԿՈՂԻՆԵ, ԱԼՊԻՆ, ՓԱԲԻԱՆ

Ս Ե Ւ Ե Ր

ԱՇՀՋՆՈՐԾ մարդ, հայր անգութ, քաղաքագէտ ապիրատ,  
 Ըստրով կը հըպարտ՝ որուն կեանքն երկըտութիւնն է կընատ.  
 Մեռաւ Պողիկտ, ու գուն քու անգըթութեամբդ. է որ դեռ.  
 Յաւերժացնել կը խորհիս տըխուր պաշտօնըդ, ո՞վ խեռ:  
 Աղերսն այն՝ զոր մատուցի իրեն համար ևս՝ ատեանդ,  
 Փըրկելու տեղ՝ անոր մահը փութացուց մանաւանդ:  
 Աղաչեցի, սպառնացի, մընացիր միշտ անըզգած.  
 Զիս կարծեցիր խաբերայ, կամ մէկը՝ կէս մը ինկած:  
 Պիտի տեսնես, վայ քեզի, պիտի տեսնես թէ Սևեր  
 Զի պարծիր բնաւ այն բանով՝ զոր կը գըտնէ ոյժէն վեր:  
 Ան քեզ խորհիլ պիտի տայ, քու անկումովըդ սակայն,  
 Որ զքեզ քանդով զը միայն պիտի կըրնար փըրկել զայն:  
 Շարունակ՝ դուն միշտ դից հաւատարիմ այդ պաշտօնն.  
 Սարսափներով այսպիսի ցոյց տուր իրենց՝ սիրոյդ ծօնն:  
 Երթամ. բայց երբ փոթորիկը որոտայ գըխուդ վրայ,  
 Գիտցիր թէ ո՞ր բազուկն կիշնէ հարուածն անխընայ:

Փ Ե Լ Ի Ք Ս

Կեցիր, տէր, եւ խաղած հոգւով մը դուն ինծ թո՛յլ տուր  
 Բան քեզ թէ ինչ պատիժ ինծ կամեցայ մըտաղիւր:  
 Մի քամահեր զիս այլ եւս, որ իմ անգութ զործերով  
 Կուզեմ տըխուր այս պաշտօնս ինծ զարծընել ապահով:  
 Ատքերուդ տակ կը զընեմ անոր սուտ փայլն ու պերճանք,  
 Սիրոտ աւելի գերազանց կը զգայ փառքի մը տենչանք:

իզծ մը ներքին կը մըզէ զիս անոր կողմն անդադար,  
մւ անժանօթ այդ ազդման՝ տեղի չի տալ չեմ կըբնար:  
Եւ անա նոր մի շարժում, որուն՝ չէ միտքս ընստանի,  
իեռ մոլուցքէ ո՞ զիս փեսխս խուալին կը տանի:  
Անոր անպարտ արիւնն է — ո՞չ, ո՞չ ընաւ չի կասկածինք —  
Որ կ'աղօթէ Աստուծոյ, հալածողին համար զինք:  
Արիւնն անոր, ծաւալած՝ իր տան վրբայ համօթէն,  
Հայրն այ, ինչպէս իրեն դուսարը, կը բաշէ ետեւէն:  
Ես զինքն ըրի մարտիրոս, իր մահը՝ զիս ըրիստոննայ.  
Ես զինքն ըրի երջանիկ, կ'ընէ զիս նոյնն՝ ինքն՝ հիմայ:  
Քրիստոնեան ա՛յսպէս վրբէժ կը լուծէ, եւ կ'առնու ոյժ.  
Երժդրբժութիւն՝ երջանիկ, որուն վախճանն է անոյշ:  
Պաւզինէ, առ' ոք ծեռքդ ինձի: Օ՞ն, շըղթաներ ըերէք մեզ.  
Քրիստոնեաներս այս մեզ նոր՝ տարէք ծեր զից ողջակէզ:  
Քրիստոնեայ եմ. ինչպէս ինք: Գործադրեցէք ծեր օրէնքն:

Պ Ա Խ Դ Խ Է

Ե՞նչ բարեբաստ սիրով, հայր, նորէն զիրար կը զըտնենք:  
Ե՞նչ երջանիկ փոփոխում. ա՛յս, երանի՛ ինձ այսօր:

Փ Ե Լ Ի Զ Ս

Դաստի իմ, ամէնն այս՝ միհայն՝ գործն է Ազին այն հրզօր . . .



Ս Ե Խ Ե Բ


Տևարանէ մ'այսրան բաղցը՝ ամէն սիրտ պէտք է յուզուի.  
Առ անց հրաշքի չեն լինիր փոփոխումներ այսպիսի:  
Քրիստոնեաները՝ բարը, զուր հալածուած անդադար,  
Գերմարդկային ունին բան մը իրենց մէջ անպատճառ:  
Կը վարեն կեանք մը անտեր՝ անմեղութեան ա՛յնպիսի,  
Որ արժանի են իրօր աստուածային խրախոյսի:

Ընկըռւին ո՞րչափ՝ նոյնչափ կը զօրանան շարունակ։  
 Զի կըրնար գործն ըլլալ այս՝ կամքի, սիրտի հասարակ։  
 Ի՞նչ ալ բան այլք, անոնք սիրելի են միշտ, ըստ իս.  
 Անոնց ամէն մէկին մահը վիշտ ազդած է սրբութիւն։  
 Աւելի լաւ, թերեւս, օր մը դեռ ճանչնամ ես զիրներ.  
 Բայց անձնիւր ոք ունենայ պէտք է իր դիբն ու օրէնք,  
 Պաշտէ զանոնք իր կերպովն, առանց բընաւ երկիւղի։  
 Թրիստոնեաց ես. պէտք չէ սիրտը քեզի դէմ սրբաղի։  
 Զանոնք, Փելիքս, կը սիրեմ. այդ պատճառաւ, ա'լ սիրտն իմ  
 Թոյլ լի տար ինծ երբեք որ քու հաղածիչըդ լինիմ։  
 Պահէ՛ քու դիբքդ ու պաշտօնդ. պատիւն անոնց՝ մի՛ մերժեր.  
 Հաւատարիմ Աստուծոյդ, նոյնպէս եղիք եւ կայսեր։  
 Թո՛ղ շնորհազուրկ ըլլամ ես՝ ինքնակալին իմ աչքին,  
 Խըստութիւններն այս եթէ վերջ ի վերջոյ ըը զընդուին։  
 Այս անարդար հեռոն իրե՛ն ալ կը լինի նախատինք։

Փ Ե Լ Ի Զ Ս

Տա՛յր երկինք որ իր այս գործն իր լրումին դուք տանիք։  
 Եւ, որպէսզի առնուս օր մ', այն՝ որուն ես արժանի,  
 Սիրտդ թո՛ղ լոյս հաւատքին ազդումը շուտ ընդունի։  
 Իսկ մենք՝ մեզի շնորհուած բախտն այս քաղցր օրհնենք խընդալից.  
 Երթանք եւ դիբ հանգըստեան հոգանք մեր նոր վրկայից.  
 Համբուրենք սուրբ նըշխարիներն. իրենց տանք տեղն է՛ն արգոյ,  
 Եւ հընչեցնենք ամէն տեղ, ընդ միշտ անունն Աստուծոյ։





45-65-07

58-85-52

Համականուն

---

Հասոյքը ամբողջովին յատկացուած է: Երւաղէմի Ա. Փրկիչ Վանուց բակի զեւեզմանական սինաստահի որմերու ներդին երեսի յախնապակիէ զարդագործման ծախուց:

---

ԳԱԱ Համարանի գիտ. գու



220036726

In 504

A u  
36726

ԳԻՆ ԵՐԿՈՒՆ ՇԻԼԻ ԿԱ ՏՐԱՎԵ